

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտանայրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասուրյուն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատմենել և տպածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share – copy and redistribute the material in any medium or format

Adapt – remix, transform, and build upon the material

# ՄԱՐԶՈՒԱՆԻ ԳԱԻՎԱՍԻՐԸ


ԽԵՂԱՋԱԿԻՐԵՑ

ԲԲՈՅ. ԿԵՐՊԵՏ ԹՈՒՄԱՆԵԱՆ




ԳԻԵՆԱ  
ՄԱՐԶՈՒԱՆ ՏՊԱՐԱՆ

1930



**ՄԱՐԶՈՒՄԻ ԴԱԽՍԴՅԱՐԵ**

---



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ  
1961 թ.

# ՄԱՐԶՈՒԱՆԻ ԳԱԻԿՈՎԱՐԱԾ

ԿՅ. 99.0

Բ-88

ԱՀԱՅԱՍՏԱՆԻ

ԲՐՈՒ. ԿԱՐԱՊԵՏ ԹՈՒՄԱՅԵԱՆ




ՎԻԵՆԱ

ՄԱԿԱՐԵՎԱՆ ՏՊԱՐԱՆ

1930

A 13475





## ՆԵՐԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Ներկայ աշխատասիրութեանս պատրաստութեան ընթացքին հետեւեալ երկասիրութիւններէ օդտուած եմ.

ԱՅՏԼՆԵԱՆ Հ. ԱՐՍԵԿՆ, Քննական Քերականութիւն Արգի Հայերէն լեզուի, Վիեննա 1866 (ճշմարիտ գանձ հայ գաւառաբարբառներու) :  
MEILLET A., Esquisse d'une Grammaire comparée de l'Arménien classique, Vienne 1903 :

ԴԱՀԻԹ-ԲԷԿ Մ. Մ., Արարկիրի գաւառաբարբառը, Վիեննա 1919 :  
ԳԱԲՐԻԵԼԵԱՆ Մ. Մ., Ակնայ գաւառաբարբառը և արդի հայերէն լեզուն, Վիեննա 1912 :

MAXUDIANZ M., Le parler arménien d'Akn, Paris 1912 :

ԳԱԶԱՆՁԵԱՆ Յ. , Եւգոկիոյ Հայոց գաւառաբարբառը, Վիեննա 1899 :

ԱՃԱՌԵԱՆ Հ. , Սուչովայի բարբառը, ի թերթին «Բաղմավէպ» 1899 :

— Քննութիւն Ասլանպէկի բարբառին, Վենետ. 1898 :

**ԱՃԱՐԵԱՆ Հ. , Քննութիւն Դարասպաղի բարբառ-  
ովն , Վարչպատ . 1901 :**

**ՄՍԵՐԵԱՆՑ Լ. , Հայերէն բարբառախօսութիւն ,  
Վիեննա 1899 :**

**ԱԱՐԳՈՒԵԱՆՑ Ս. , Ազուլեցոց բարբառը , Մոսկովա  
1883 :**

**Շատ նպատակայարմաք կը գտնեմ Մարզուանի  
Գաւառաբարին նուիրուած ներկոյ փոքրիկ աշ-  
խառասիրութիւնո սկսիլ ընդհանուր գաւառա-  
բարներու վրայ նետուած թուցիկ ակնարկով մը :**

**Հայ գաւառաբարները հին հայերէն լեզուի  
կամ գրաբարի աղաւազումները չեն , ինչպէս  
հասարակօրէն կ'ենթագրուին , այլ անոնք եւս  
գրաբարի չափ հին ու հարազատ հայերէն են ,  
որոնք կը խօսուէին Ս. Սահակայ ու Ս. Մեսրո-  
պայ օրերը , եւ տակաւին գե՞ռ իսկ այսօր կը խօ-  
սուին գաւառներու մէջ , զարերու ընթացքին փո-  
փոխուելով , զարգանալով ու ճոխանալով :**

**Հայաստան բաժնուած էր ի հնումն բազմա-  
մաթիւ գաւառներու , որոնցմէ մի քանին բոնա-  
գրաւուած ու կցուած էր Հայ երկրին , ինչպէս  
Ծոփք , Սիւնիք , Արցախ եւ այլն , որոնք աշխարհ  
կը կոչուէին : Անհնար է ենթագրել որ այս ընդար-  
ձակ տարածութեան մէկ անկիւնէն միւսը միաձեւ  
ու միօրինակ հայերէն խօսուէք : Տարակոյս չկայ  
որ այս գաւառներէն ոմանք , մանաւանդ ծայրա-  
դաւառները , այնչափ ալ սրտանց ու սերտիւ պա-  
տուաստուած չէին հարազատ հայ բունին վրայ ,**

Եւ ունենալով իրենց պատմական, աղջաղբական, աշխարհագրական, կլիմայական եւ այլ առանձնայատկութիւնները, որոնցմէ ի հարկէ մեծ չափավագուած ըլլալով լեզուի (խօսելու) դործարանը, անոնք իրենց զաւառին յատուկ բարբառը կամ թէ ըսենք որդեգրեալ հայերէնը ունեցած ըլլալու էին:

Գրոց դիւտի ժամանակ երբ Ս. Գրոց թարգմանութեան պիտի ձեռնարկէին թարգմանիչը, ի հարկէ այս այլագան զաւառաբարներէն մին պէտք էին ընարել: Եւ ի՞նչ աւելի բնական՝ քան նախապատութիւն տրուիլը արքայանիստ զաւառին մէջ խօսուած հայերէն լեզուին, զոր զարգանելով ու կանոնաւորելով վերածեցին զրական հայերէնի, որ է մեր Ե. զարու ոսկեղինիկ լեզուն (Ասկեղարը):

Անհնար է ենթագրել թէ Հայաստանի բոլոր զաւառները, ծայրագաւառներով միասին, իրենց մինչեւ նոյն ատեն զիտցած ու գործածած հայերէնը իսկոյն լքելով՝ այս զրական լեզուն որդեգրած ու զայն գործածել սկսած ըլլան, մինչեւ իսկ իրենց առանին խօսակցութեանց մէջ: Հետեւարար զաւառաբարներն իրը զրարարի աղաւաղում չէ կարելի ենթագրել. անոնք եւս զրարարի չափ հարազատ հայերէններ են, թէ եւ անոր պէս մշակուած չըլլալնուն՝ մեզի խորթ, կոչտ ու անախորժ հնչեն: Սակայն եւ այնպէս անոնք ալ զրարարին նման բնիկ հայերէն են, արժանի մեր յարդանքին ու գուրզուրանքին անոր չափ չին, հայ ժողովրդեան արտադրութիւնները եւ

նոյնին քաղաքական, մտաւորական, զդացական  
ու ընտանեկան զարգացման աստիճանին ար-  
տայայտութիւնները։ Դեռ աւելին կայ. մէկ տե-  
սեկէտէ դիտելով, գաւառարարները հայ իրա-  
կանութեան, հայուն մտաւոր ու քաղաքական  
զարգացման աւելի հարազատ չափանիշներն են՝  
քան զբարարը։ Գրարարը Ս. Սահակայ ու  
Ս. Մեսրոպայ կնիքով կնքուած սահմանափակ ու  
անփոփոխելի լեզու մ'էր, որ մնաց տարիններու ըն-  
թացքին նոյն ու առանց զարգացման, եւ ի վեր-  
ջոյ, շուրջ կէս դարու ըրջան մը բոլորելէ յետոյ,  
աստիճանարար սկսաւ իր նախկին փայլը կորսնց-  
նել. մինչդեռ անդին հայ կեանքը նորանոր փորձ-  
առութիւններով կ'աճէր, նոր պայմաններ ու  
նոր պահանջներ երեւան կ'ելլէին. ոսկեղինիկ լե-  
զուն չէր կարող անոր համընթաց քալե՛ համա-  
պատասխան բառեր, ձեւեր ու ոճեր չկարենալով  
ստեղծել, մինչ ապրող ժողովուրդը, խօսող ժո-  
ղովուրդը շարունակ, ըստ ժամանակի ու պարա-  
գայից պահանջնին, կը փոխէր, կը զարգացնէր իր  
լեզուն նորանոր բառերով, բարդութիւններով և  
ածանցներով։ Որչափ ժողովրդեան կրթական մա-  
կարդակը կը բարձրանար գաւառներու մէջ, նոյն-  
չափ ալ անոր լեզուն մաքրուելով, կոկուելով՝  
առատ պաշարներով կը ճոխանար, որոնք կը  
կաղմէին հայ լեզուի ոսկեհանքը։

Յամենայն դէպս հայերէն լեզուի Ոսկեղարը  
իր նախկին բարձրութեան վրայ երկար չկրցաւ  
մնալ. չկարողացաւ ան պահել այն գահն, ուր  
բազմեցուցած էին զայն Ս. Սահակ ու Ս. Մես-

բող։ Հաղիւ թէ կէս դար, կամ առ առաւելն  
երեք քառորդ դար միայն տեւեց այն փայլուն  
շրջանը, որուն յաջորդեց գծրախտաբար ազաւա-  
գումն ու խանդաբումը ոսկեղինիկ հայ լեզուին։  
Աստիճանաբար մոոցուեցաւ գրաբարը ժողո-  
վրդէն, և միայն Եկեղեցական դասուն իբր սեպ-  
հականութիւն մնաց ան։ Այս պարագան կասկած  
կը յարուցանէ, թէ արդեօք այդ դարու գրական  
այս լեզուն խօսուա՛ծ էր երբեք նաեւ ժողովրդեան  
դոնէ մի որոշ մասէն։ Եթէ խօսուած էր՝ ապա  
ինչո՞ւ մոոցուէր է։ Խօսուած լեզու մը չի մոո-  
ցուիր եթէ միանդամայն զրուած ալ է։ Այս  
խնդրոյն լուսաբանութիւնը թողլով ուրիշներու,  
մենք կը կարծենք թէ գրական լեզուն մոոցուե-  
լով, դաւառաբարները հայ իրականութեան հա-  
մընթաց ամէն դարու եւ շրջանի մտաւոր, քա-  
ղաքական ու առեւտրական պահանջներու համա-  
ձայն զարդանալով կը ճոխացնէին իրենց լեզուա-  
կան մթերքը, որոնք սկսած էին արդէն մուտք  
դանել գրական լեզուի մարդին մէջ, եւ ա՛յն՝ այն-  
ովիսի համեմատութեամբ, որ հետագայ ժամա-  
նակներու մեր մատենագրութիւնք հետզհետէ  
աւելի ռամկական էին քան զրաբար։ Կիլիկիոյ  
դաւառաբարը Ռուբէնեանց շրջանին պաշտօնա-  
կան լեզու ճանչուեցաւ եւ ընդունուեցաւ նաեւ  
զրութեանց մէջ։ Հրովարտակներ, դաշնագրեր,  
արձանադրութիւններ եմ այդ դաւառաբարով կը  
կատարուէին։ Հեթում թագաւորին եղբայրը՝  
Սմբատ Սպարապետ, հարկ համարեցաւ մինչեւ  
իսկ Մխիթար Գօշի գրաբար դատաստանագիրքն

իր ժամանակի Կիլիկեան պատառարարով թարդ-  
մանել։ Մի քիչ ամէն կողմ ալ նոյն կարիքն  
զգալի ըլլալով՝ ուրիշ զաւառներ եւս իրենց զա-  
ւառական բարբառով կը զրէին. մանաւանդ  
րժիշկները հարկ կը տեսնէին ժողովրդին հասկ-  
ցած լեզուովը դրել։

Վերջապէս երր յարաբերութեանց դիւրացու-  
մով եւ արագացումով Հայք առեւտուրով Եւրոպա  
կը յաճախէին, եւ հայ ուսանողք եւրոպական  
կրթական կենդրոններ յաճախելով՝ եւրոպական  
զաղախարներ ուղղակի կամ անուղղակի կերպով  
Ասիա կ'ողովէին — մանաւանդ Գաղղիոյ յեղա-  
փոխութենէն ու Խրիմի պատերազմէն վերջը —  
Հայոց մէջ կրթական ու զրական մեծ զարթում  
մը առջի ունեցաւ։ Պոլիս, ինչպէս եւ Զմիւռնիա  
իրենց մերձաւորութեան պատճառաւ առևլի շվման  
մէջ զտնուելով Եւրոպիոյ հետ, հարկ զգացին տե-  
ղական ու ժողովրդական լեզուով զրականութիւն  
մը ստեղծել։ Պոլսոյ գաւառական լեզուն մի քիչ  
կոկելով թերթեր սկսան հրատարակել, որոնց մէջ  
լեզուն հետզհետէ մշակուելով ու ազնուանալով  
ծնունդ առաւ արդի գրական աշխարհաբարը, որ  
մամուլի եւ զպրոցներու միջոցաւ տարածուելով՝  
Հիմք դրուեցաւ Արեւմտեան Աշխարհաբարի։

Քիչ յետոյ միեւնոյն բանը տեղի ունեցաւ  
նաեւ ի Կովկաս. հոն եւս ժողովրդական Աշուղ-  
ներ կարիք ստեղծած էին ժողովրդական լեզուով  
գրութիւններու, ոս տարբերութեամբ, որ Ռու-  
սահայոց զարթօնքը արեւմտեանին նման եւրո-  
պական աղղեցութեամբ ու դաստիարակութեամբ

տեղի չունեցաւ, ոյլ ուզգակի ոռւսական աղբեցութեան տակ: Ի սկզբան մուսահայք եւս պոլսական գրականութեամբ կը սնանէին ժամանակ մը, մինչեւ որ իրենք ալ իրենց գաւառականը օտար բառերէ մաքրելով ու կանոնաւորելով՝ մշակեցին իրենց Արեւելեան Աշխարհաբարը: Արեւելեան աշխարհաբարի կամ ոռւսահայերէն լեզուի որորանն եղան Դորոգատի, Մոսկուայի եւ Պետերբուրդի համալսարանները, ուր հայաղդի ուսանողներ զարդարական ակումբներու մէջ երգեր կը յօրինէին ու կը հրատարակէին Արտվեանցի ու Նաղարեանցի հետեւողութեամբ: Այս երգերն ամէն կողմ, մինչեւ իսկ Թիրքահայոց մէջ շուտ մուտք գտան ու տարածուեցան, ինչպէս Գամարֆաթիսպայի՝ «Մայր Արաքսի»ն, Գ. Դողոխեանցի՝ «Ծիծեռնակ»ը, Մ. Նալբանտեանցի՝ «Մեր Հայրենիք»ը, Վ. Մամիկոնեանի՝ «Հիմի՛ էլ լունք»ը եւն: Այս նոր աշխարհաբարի երեւումն ու անոր զարդացումը կատարեալ գժրախտութիւն մը եղաւ սակայն հայ լեզուի միութեան տեսակչուն: Եթէ Արտվեանց եւ մանաւանդ Նաղարեանց մի քիչ հեռատեսութեամբ շարժելով, փոխանակ Թիֆլիսի եւ Երեւանի գաւառականով երկրորդ աշխարհաբար մը դարբնելու՝ արդէն քիչ շատ կոկուած ու ձեւաւորուած Արեւմտեան աշխարհաբարը մշակած ըլլային, այժմ երկուքի փոխարէն մէկ աշխարհաբար լեզու կ'ունենայինք միաձեւ ու միաձոյլ:

Մենք մեր այս համեստ ուսումնասիրութեան ձեռնարկելով կ'ուզենք հետապնդել նպատակ մը,

զոր մասնաւոր կերպով պարտք կը համարինք մեղ  
յանձնարարել նաեւ գաւառացի մեր մտաւորա-  
կաններու լուրջ նկատառութեան։ Ինչպէս որ ի  
հնումն Հայաստանի այլեւայլ գաւառարարներն  
մեր հին գրական լեզուին (գրարարի) մէջ ողո-  
վելով՝ զայն աղաւաղեցին ու խաթարեցին, այս-  
պէս նաեւ ներկայիս նոր աշխարհաբարներն են,  
որ ողովելով գաւառները, անոնց բնիկ լեզուն  
անհետացնել կը ճգնին։ Այս անխուսափելի  
անհետացումն ալ ուրիշ մէկ գժրախտութիւն  
պիտի ըլլայ Հայերէն լեզուի համար. վասն զի  
զաւառարարներու անհետացումով ո՛չ միայն լե-  
զուական աղաւայ հանք մը պիտի կորսուի,  
այլ եւ եթէ չփութացուի անոնց գոնէ ներկայ  
մթերքը գրի առնելով աղաւովել զանոնք՝ եղած-  
ներն ալ պիտի կորսուին անդարձ։

Այս պարագան ահա պարտք կը գնէ զաւա-  
ռացի մեր մտաւորականներու վրայ, զաւառա-  
րարներու գոնէ ներկայ մթերքը գրի առնե-  
լով՝ անխուսափելի կորուսաէ մը փրկելու զայն։

## ԳԼՈՒԽ Ա.

ԳԱԼԻԱՌԱԲԱՐՆԵՐՈՒ ԹԻՒՆ ՈՒ ՏԵՍԱԿԸ

Հայ դաւառաբարնեռու վրայ ամէնէն ծանօթու հեղինակաւոր ուսումնասիրութիւնը պիտի մնայ ընդ միշտ Վիեննայի Մխիթարեանց Արքահայր Այտնեան գերապայծառի հոյակառ Քննական Քերականութիւնը։ Այտնեան դաւառաբարները և ճիւղի կը վերածէ։

1. Հայաստան, Վան, Միջագետք եւն.
2. Լիհաստան, Լէմպէրկ.
3. Աժտէրխան, Ռուսիա եւ Պարսկահնդկաստան, Արեւելեան։
4. Փոքր Ասիա, Պոլիս եւն. Արեւմտեան։

Ասոնք հին միջնադարեան աշխարհաբարէ մը սիրած են. միայն թէ կ'ըսէ, մինչ առաջի երեքը համընթաց յառաջ դացած են եւ կը միաբանին, չորրորդը, Արեւելեան կոչուածը՝ միւսներէն անկախարար կ'ընթանայ եւ կարծել կու տայ թէ հին դաւառականէ մը ծագած ըլլայ։

Առաջին ճիւղը Վանինը, սա արժանիքն ունիոր օտար բառեր քիչ ներմուծած է իր լեզուին մէջ եւ ունի ճոխ հաւաքածոյ մը ընտիր բառերու եւ ասութիւններու, որոնցմէ կրնայ եւ պէտք է օդտուի դրական լեզուն։

Երկրորդ ճիւղը, Լեհաստանինը եւս նոյնպէս մնացած է լճացեալ առանց ո՛ եւ է գրականութեան։ Բաց աստի ասոնց մեծ մասը Աժտէրխանէն եւ Խրիմէն եկած ըլլալով, հին, Անիէն եկած դաղ-.

թականութեան բազգատարար մաքուր հայերէնը  
թաթարական տարրերով պղծեցին :

Իսկ Երրորդ ճիւղը, Կովկասեան կամ Արևել-  
ելեանը, ինչպէս ըսինք միւսներէն անկախ դիրք  
մը բոնելով. տարրեր ուղղութեամբ զարդացած  
է : Այս աարբերութեան գլխաւորներն են . օտար  
բառերու նուազութիւն, հնչումներու տարրերու-  
թիւն, քերականական իւրայատուկ կաղմութիւն  
և բառերու ու ձևերու տառատութիւն :

Գալով զաւատարարներու Զորբորդ ճիւ-  
ղին, որ Պոլսոյ և Փոքր Ասիոյ կը վերաբերի,  
մեղի ծանօթ զաւատարար մըն է : Ասոնց ամէնը  
միւսնոյն բունէն ծաղած են և էականին մէջ իրա-  
րու կը նմանին միացն երկրորդական կէտերու մէջ  
իւրաքանչիւր քաղաք իր յատուկ կերպերն ունի :  
Ասոնց մէջ գլխաւորն եւ ամէնէն աւելի զարդա-  
ցեալն է Պոլսինը, որովհետեւ զրեթէ ամէն քա-  
ղաքէ ներկայացուցիչներ զանուելով հոն, տե-  
սակ մը լեզուի բնական բնարականութիւն տեղի  
ունեցած է յընթացս զարուց : Շնորհիւ խաղաղ  
և քաղաքականապէս ապահով կեանքին, Եւրո-  
պիոյ մօտ և սահմանակից ըլլալով վայելած դիւ-  
րագոյն և անընդհատ յարաբերութեանց զրա-  
կան, քաղաքակրթական և այնու լեզուական բա-  
րեկարդութիւն և զարդացում տեղի կ'ունենար  
Պոլսիս : Վիեննայի և Վենետիկի Մխիթարեանց  
գրական աղղեցութիւնն եւո մեծ մաս ունեցած է  
Պոլսոյ և ուրիշ ծովեղերեայ քաղաքաց զրական,  
զպրոցական և մտաւորական զարթօնքին մէջ :  
Անոնց տպարաններ շարունակ զրական ուաղմա-

մթերք տեղալով թրքահայոց այդ մասերը, մեծ  
դեր կատարեցին Պոլսական աշխարհաբարը կազ-  
մակերսկելու դործին մէջ :

Խնդիր է որ եթէ այս երկու Միաբանութիւնք  
եւս փոխանակ ինքզինքնին ժամանակի անկեալ  
դրաբարը վերականգնելու դործին նուիրելու .  
սկիզբէն՝ ի վեր լծուէին մաքուր աշխարհաբար  
մը կերտելու, կրնայի՞ն յաջողիլ, կամ աւելի  
օգտակար ըլլալ . խնդրական է : Շատ հաւանական  
է որ կրօնական խորանօք կամ կասկածանօք՝ հե-  
տեւող չունենային : Մինչդեռ դրաբարի մշակումը,  
իրը ազդային աւանդ, առանց ո եւ է կասկած-  
յարուցանելու կընդունուէր յարդանօք ամէն  
կողմ : Ասով դրաբարի անսպառ մթերքը թրքա-  
հայոց տրամադրութեան տակ դնել եւ դիւրա-  
մատչելի ընծայելով դրականութեան, ընթերցա-  
նութեան մեծ կարիք մը ստեղծեցին, եւ բարձրէն  
իրը աներեւոյթ ձեռք զեկավարեցին, առաջնորդե-  
ցին : Ասոր համար է որ արդի աշխարհաբարը  
միւս 3 ճիւղերէն աւելի հաւատարիմ մնացած է  
դրաբարի ձեւերուն . բառերը իրենց դրաբար  
ձեւերը պահելով միւսներուն չափ ազատօրէն սեղ-  
մումներ չեն ըրած, ամէն կողմ ճայնաւորներ սղել  
կամ բաղաձայներ զեղինելով : Ոչ ալ տղերք, տղեր-  
քանց, տղերքանցից, երեխեք, գեղրանքի եւն  
նման կընակ յոզնակիներով կամ եկոցէքի,  
դրեցի նման ձեւերով հայ ականջները կը վե-  
րաւորեն :

Թրքահայոց դաւառաբարներու ամէնէն աշ-  
քառու թերութիւնն է թրքական ազդեցութիւն

կրելը . իրը հետեւանք դարերով անոնց մէջ տպրած եւ զարգացած ըլլալնուն : Ասոր կը պարտինք լեզուին մէջ մտած անհամար թրքական բառեր եւ ոճեր . որոնց շատեր այնչափ ոերտիւ միացած եւ զրեթէ հայացած են որ շատ քիչեր կը կասկածին թէ անոնք թրքական ծագում ունեցած ըլլան . այսպէս ըստ Այտնեանի .

Թալլել , քխմել , խաթեր , խամզել , խարմել , խպնել , մասխարա , չալել , չոքիլ , սախտել , սպել , սխմել , սղմիլ , տարտղնել , ֆշել , փէշ . . .

Փոքր Ասիոյ քաղաքներէ ոմանց մէջ Հայք այնչափ թրքական բառեր կը դործածեն , որ լսողը կը կարծէ թէ թրքերէն է խօսածնին : Թիւրք մը ուշագրութեամբ մտիկ ընելով կրնայ հետեւել խօսակցութեան :

Բայց այս արտաքինէն , նիւթականէն զատ կազմականին եւ շարադասութեան մարդին մէջ ալ թրքական ազգեցութեան ենթարկուած է , եւ այդ է աւելի անպատուարերը : Նախադասութիւններու կազմութիւնը զրաբարի հայկական կարդէն խոտորելով թրքական կարգը որդեղրած է , որ զրաբարին ճիշդ հակառակն է . զրաբար նախադասութիւն մը եթէ ըստ թրքականին աջէն դէպէ ձախ կարդով շարես կ'ըլլայ աշխարհաբարի կամ թրքական շարադասութիւն :

Սպանին զրաբեկամն իմ դաւազանաւ .  
դաւազանով իմ բարեկամս սպանեցին .  
Տէյնէկիլէ տօսթումու էօլտիւրտիւլէր .

Դրաբարի կարգն է բայով սկսիլ, բայ, սեռի  
խնդիր, բնութեան խնդիր :

Աշխարհաբարը կը վերջացնէ բայով, որ է  
նաև թրքական չարազասութիւնը :

Մարզուանու գաւառաբարը ինքնին մեծ կամ  
դատ ճիւղ մը չէ, այլ Փոքր Ասիոյ մեծ ճիւ-  
ղին մէկ եղանակաւորումը : Հնութեան մէջ կոր-  
սուած գաղտնիք մըն է թէ Մարզուանու Հայու-  
թիւնը ո՞ւրկէ կամ ե՞րբ եւ ի՞նչ ճամբով գաղթած  
է Պոնտոսի այդ անկիւնը եւ հաստատուած Տավ-  
շան տաղիի լանջքին : Յամենայն դէպս բաւական  
հին ժամանակի գաղթականութիւն մը ըլլալու է,  
ազգային նշանաւոր կալուածներու առատու-  
թենէն եւ կարեւորութենէն գատելով, որպիսիք են  
ի ժամանաւորի, իր հոչակաւոր վանքը, հարուստ  
ընդարձակ ջրարրի հողերով, ուր ամէն տարի  
ուխտաւորներու բազմութիւնք կը յաճախեն Ամա-  
սիայէն, Հաճի գիւղէն եւ աւելի հեռուներէն, մա-  
նաւանդ Աստուածածնայ տօնին, Օգոստոսին :

Նոյնը կրնայ ըսուիլ իր փառաւոր մեծ եկեղե-  
ցին համար, որուն թէեւ արդի շէնքը նոր է,  
հաղիւ դարու մը հնութեամբ՝ բայց տեղը, դիրքը  
աւելի մեծ հնութիւն կը բուրեն : Կը դրաւէ քա-  
ղաքին կենդրոնական բլրին վրայի հին բերդին  
ամբողջ հողը, հին դամբաններով, որոնց թուա-  
կանները չեմ կրնար յիշել, դժբախտաբար : Հնու-  
թեան ուրիշ, դուցէ աւելի մեծ նշան մ'է 7—8 ժամ  
հեռու նշանաւոր ուխտատեղին որ խաչին լեռ կը  
կոչուի, ուր ամէն տարի հանդիսաւոր թափորով

ուխտի կ'երթան եւ մի քանի օր կ'օթեւանին բացողեայ: Կայ նաև ընդարձակ գերեզմանոցը, որուն կենդրոնը կը գտնուի նահատակը, որ կը հանդչի մեծ քարտկարկառի մը տակ:

Իմ յիշողութիւնս զիս կը տանի միայն առկէ իբր Յ քառորդ գար առաջ. Երբ Մարդուանցին միացն իր բնիկ զուտ զաւառարարը կը զործածէր, միաձեւ եւ միօրինակ առանց խառնուրդի: Անկէ ի վեր Պոլիս իր առանձնաշնորհեալ գիրքով, մամուլով ու զպրոցներով անդիմաղրելի կերպով հրապուրեց զաւառը եւ իր լեզուն, հնչումն ու դրականութիւնը ուարտաղրեց, ինչպէս ուրիշ զաւառներ նոյնողէս ալ Մարդուան: Երթեւեկութեանց դիւրացմամբ Պոլիս այցելողներ բազմացան, որոնց իւրաքաչիւրը իր հրապուրիչ պատմութիւնները կը բերէր: Ինչպէս Պոլսէն եկած ամէն ինչ իբր վերջին նորաձեւութիւն կ'ընդունուէր, կը յարդուէր, նոյնողէս եղաւ անոր զբականութիւնը, լեզուն ու հնչումները: Պոլսոյ զպրոցներէն ելած դասաւուններ հրաւիրուեցան Մարդուանու զպրոցներուն. Ամերիկացի Միսիոնարք ալ իրենց բացած զպրոցներով եւ ի վերջոյ Գոլէճի աղդեցութեամբ, ինչպէս նաև բազոքական Հասարակութեան Ամպիոնի մաքուր զբական լեզուով եւ Սուրբ Գրոց աշխարհաբար թարգմանութեան ընթերցումով Պոլսոյ աշխարհաբարը ողողեց Մարդուան. որուն հին բնիկ լեզուն այլեւս ուամկութեան եւ հնչումները դուեկութեան նշան համարուելով հետզետէ մէկդի ձգուիլ սկսաւ. որով լեզուական տարականոն կա-

ցութիւն մը սաեղծուեցաւ։ Անանկ որ ներկայ սերունդին լեզուն ո՛չ բոլորովին հինը եւ ո՛չ բոլորովին նորը կը ներկայացնէ։ Դպրոցներ եւ մտաւորական դասը մաքուր աշխարհարար կը գործածէ, ծերեր եւ պառաւներ միայն իրենց հին պաւառաբարը կը գործածէն, իսկ այս երկու ծայրերուն մէջ գտնուող դասակարգի լեզուն զանազան աստիճանի խառնուրդ մընէ։ Ոմանք անդրագէտներ չծաղրուելու համար իրենց գաւառական բաները Պոլսական արտասանութեամբ հնչելու դիտումով այնչափ կ'աղաւաղին, որ անձանաշելի կը դարձնեն։ Զորօրինակ, շնորհաւորելը կ'ըլլայ շնահեւորել, Տօնի շնորհաւոր կ'ըլլայ տօնախնաւոր եւն։

Այս խառնուրդին մէջէն զուտ դաւառաբարը զտել առնել բաւական զժուար գործ էր, բայց տեսայ թէ մանկութեան յիշատակները դեռ անշէջ պահուած են յիշողութեանս մէջ։ Բայց Եւ այնպէս մեղի ծնունդ տուող այս զժբախտ քաղաքի լեզուի մասին այս փոքրիկ աշխատութեւնը իրը մեծ կամ կատարեալ գործ մը չէ որ կը ներկայացնեմ, այլ եղածը, մնացածը կորուստէ ազատելու ջանք մըն է որ կ'ընեմ, իրը առաջին փորձ, եւ հրաւէր մը աւելի կարող, նախանձախնդիր եւ հեղինակաւոր հետեւողներու, որոնց վրայ պարտք կը զնեմ անձիշղները ճշգել եւ մոռցուածները լրացնել<sup>1</sup>։

<sup>1</sup> Գործոյս պատրաստութան միջոցին ինժի հրապուրելի երեւցաւ ծրադիրս մի քիչ ընդարձակելով մէջ առնել դոնէ մասնակի կերպով, Ամասիայ եւ Հաճի դիւզի բարբառ-

## ԳԼՈՒԽ Բ.

ՀՆՁԱՓՈԽԱՌԻԹԻՒՆ


Նախորդ գլխու մէջ յիշած էինք թէ Արեւ-  
ելեան եւ Արեւմտեան Հայերէնի մէջ եղած տար-  
բերութիւններէն մին հնչումի տարբերութիւնն է,  
որ աւելի ականջի կը զարնէ : Ծուսահայոց խօ-  
սակցութիւնը ուրիշ կողմերու Հայերէնէն աւելի  
տարօրինակ կը հնչէ մեզի : Այս տարբերութիւնը  
յառաջ չի զար այնչափ բառերու կամ քերակա-  
նական ձեւերու զանազանութենէն, որչափ կարդ  
մը զբերու մերինէն տարբեր հնչուելին :

Հնչումի այս տարբերութիւնը անկանոն կամ

---

ներն եւս, անոնց Մարզուանինէն ունեցած դլխաւոր տար-  
բերութիւնները նշանակելով : Դժրազգարար այդ երկու քա-  
ղաքաց բարբառներուն վրաց պէտք եղած հմտութիւնը չունե-  
նալուս ստիպուեցայ հրաժարել : Սա չափ միայն կը յիշեմ  
որ Ամասացիք սահմանական ներկաց Յոդ դէմքը աւ, եւ կը  
վերջացնեն . կ'երբաւ, կ'ըսեւ փոխանակ կ'կրթոյ կոր, կըսէ  
կոր, Հաճի գեղացիք ալ կըի տեղ կո կը գործածեն . կէհա  
կո (կ'երթաց կոր) կ'ըսէ կո : Այս երկու քաղաքներու բար-  
բարին վրաց հմտութիւն ունեցողներուն կը յանձնարաբենք  
Մարզուանինէն ունեցած տարբերութիւնները ուսումնասիրե-  
լով արձանագրել : Տարակոյս չկայ որ այս երեք քաղաքներու  
Հայութիւնը իրարու կապուած են թէ տեղւոյ մերձաւորու-  
թեամբ եւ թէ լեզուի նմանութեամբ : Այսպիսի լեզուական  
քննութիւն մը լցու պիտի սփոէր Տավշան Տաղիի լանջքին  
եւ թէրսախան ու Զէքէրէք զետերու ափին հաստատուած  
այս Հայ զաղութի ծաղման եւ պատմութեան մասին : Հինէն  
ի վեր այս երեք քաղաքներու մէկ եկեղեցական առաջնոր-  
դութիւն մը կազմելը անոնց դարաւոր միութեան մէկ ապա-  
ցոյցն է :

Մարզուս:



2  
3  
4

պատահական, քմայական բան մը չէ, այլ որոշ  
սկզբունքի վրայ յենած կանոնաւոր իրողութիւն  
մըն է, որը կը կառավարէ ոչ միայն Հայերէնի  
այս երկու ճիւղերը, այլ նաեւ ամէն լեզուներ։  
Հնչումի պատասխանատուն խօսելու կամ ձայնի  
գործարանն է, կոկորդ, լեզու, քիմք, ատամունք  
եւ շրթունք։ Ինչպէս որ մարմնոց ուրիշ անդամ-  
ներ միջավայրի, կլիմայի, սնումդի, ազդեցու-  
ցութեան տակ կ'ածին, կը զարգանան եւ փոփո-  
խութիւններ կը կրեն, լեռնցին հաստամարմին  
կ'ըլլայ, գիւղացին առողջ, քաղաքացին փափկա-  
կաղմ, նոյնպէս ձայնի եւ խօսելու գործարանք եւս  
նոյն ազդեցութեանց ենթակայ կը կաղմուին։  
Յայտնի է թէ Հայերը տարբեր երկիրներ եւ տար-  
բեր կլիմաներու տակ կ'ապրին, մինչեւ իսկ  
Հայաստանի կլիման ամէն տեղ նոյն չէ։ Հե-  
տեւարար անոնց ձայնի գործարաններն եւս տար-  
բեր կաղմութիւն ունենալինուն, զարմանալի չէ որ  
տարբեր հնչումներ յառաջ բերեն, աւելի կամ  
նուազ նուրբ կամ խիստ։

Ընդունելով որ Արեւելեան եւ Արեւմտեան  
Հայք, գրերէն ոմանք իրարմէ տարբեր կը հնչեն,  
ոս հարցը կը ծագի գիտնալ թէ ասոնց ո՞րն է  
բուն ճշգրիտ հայկական հնչումը։ Ի՞նչպէս կը  
հնչէին Սուրբն Սահակ եւ Մեսրոպ։ Ահա ասիկայ  
է որ չենք գիտել։

Սակայն մօտաւորապէս գաղափար մը կազ-  
մելու համար անուղղակի միջոց մը ունինք, այն է  
քննել թէ մեր թարգմանիչք իրենց գրութեանց մէջ  
յոյն եւ լատին յատուկ անուններ գործածած ժա-

մանակնին մեր ո՞ր գիրերը անոնց ո՞ր գիրերուն  
հանդիպեցուցած են։ Կրնանք ըսել թէ այդ գրեր  
եւ հնչոմներ համազօր նկատուած էին։

Այս քննութիւնը հետեւեալ արդիւնքը կու տայ։

<b>Ա.</b>	= A	Aaron Ահարոն.
<b>Բ.</b>	= B	Babel Բաբելոն.
<b>Գ.</b>	= { c g	Conrad Գոնդատ, Cairo Գահիրէ. Golgotha Գողգոթա, Gamaliel Գամալ- իէլ, Galatia Գալատիա.
<b>Դ.</b>	= D	Daniel Դանիէլ, Darius Դարեհ, Dan Դան.
<b>Ե.</b>	= E	Ezechiel Եղեկիէլ.
<b>Զ.</b>	= Z	Zeno Զենոն.
<b>Է.</b>	= E	Emmanuel Էմմանուէլ, Thales Թալէս.
<b>Թ.</b>	= Th	Thomas Թոմաս, Thessaly Թեսալո- նիկէ.
<b>Ի.</b>	= I	Ismael Իսմայիլ, Italy Իտալիա.
<b>Լ, Ղ.</b>	= L	Leon Լէոն. Lot Ղովդ, Lukas Ղուկաս, Alexandre Աղեքսանդր.
<b>Խ.</b>	= Kh	Khosroes Խոսրու.
<b>Կ.</b>	= { k c q	Balak Բաղակ, Ezekiel Եղեկիէլ. Cyrus Կիւրոս, Cain Կայէն. Aquila Ակիւդաս.
<b>Հ.</b>	= H	Hector Հեկտոր, Herod Հերովդէ.
<b>Լ.</b>	= L	Lucas Ղուկաս.
<b>Մ.</b>	= M	Michael Միհայիլ.
<b>Յ.</b>	= J	Job Յոբ, Josef Յովսէփ, Jude Յուդա.
<b>Ն.</b>	= N	Nero Ներոն.

<b>Շ</b>	= S	Silas Շիղա, Simon Շմաւոն,
<b>Ո</b>	= Օ	Orion Որիսն.
<b>Չ</b>	= Ch	China Չին.
<b>Պ</b>	= P	Plato Պլատոն, Peter Պետրոս.
<b>Ջ</b>	= J	Julfa Ջուղա.
<b>Ռ</b>	= R	Rachel Ռաքել, Rabbi Ռաբբի.
<b>Ս</b>	= S	Solon Սոլոն, Simeon Սիմոն.
<b>Վ, Ի</b>	= V	Valens Վալենս, Victor Վիկտոր.
<b>Տ</b>	= T	Telemachus Տելեմաք, Titus Տիտոս.
<b>Յ</b>	= R	Samaria Սամարիա, Jeroboam Յերո-
		բովամ.
<b>Փ</b>	= Ph	Pharao Փարաւոն, Philemon Փիլեմոն.
	= F	Festus Փեստոս.
<b>Ֆ</b>	= F	Fenelon Ֆենելոն, Franklin Ֆրանքլին.

Ինչպէս կը տեսնուի այս բաղդատութեան մէջ  
քանի մը գրեր դուրս ճզուած են, որոնք բուն հայ-  
կական ըլլալով Եւրոպական լեզուներու մէջ կը  
պակսին, եւ անոնց համազօր գտնել դժուար է:

Այս կարգէն են մեր լ, ժ, ծ, ձ, ն, ց:

Իսկ Ե եւ Ոի մասնայտկութիւնքը տես ձայ-  
նաւորներու դլխուն մէջ:

Եթէ այս ցուցակը մի քիչ ուշադրութեամբ  
քննուի, պիտի տեսնուի որ, մասնաւորաբար կարգ  
մը գրեր մեր այժմեան հնչումէն տարբեր կը հնչեն  
եղեր մեր Ս. Հարք եւ հետեւաբար Յունաց եւ Լա-  
տինաց տարբեր դրերուն համազօր դրած եւ այն-  
պէս թարգմանած կամ տառադարձուցած են զա-  
նոնք: Ուրիշ խօսքով Ս. Սահակայ ժամանակ, մեր

<i>r</i>	<i>t</i>	<i>t</i>	<i>գիրերը</i> այն ժամանակ
B	G	D	<i>լատին գրերու հնչումն ունին եղեր :</i>
<i>Իսկ պ</i>	<i>կ</i>	<i>տ</i>	<i>գիրերն ալ</i>
P	C, K	T	<i>լատին գիրերու պէս կը հնչեն եղեր :</i>

Եւ ահա որ մօտաւորապէս այդպէս կը հնչեն այդ մեր գրերը այսօր իսկ մեր Կովկասահայ եղբայրները . խնդիրը ուրեմն պարզ է : Կովկասահայք հայ բնագաւառին աւելի մօտ զտնուելով աւելի հաւատարմաբար պահեր են հին հնչումներէն մաս մը . Եւ Հայեր որչափ այդ բնագաւառէն հեռացեր՝ դէպի Արեւմուտք գաղթեր են , այնչափ հնչումնին փոխուեր է տեղական պայմաններու համաձայն : Մի քիչ աւելի մանրազնին քննութիւն ուս հետեւեալ արդիւնքը կու տայ , այսինքն որչափ դէպի ի Արեւմուտք յառաջացեր են հենչումնին եւս այնչափ զօրացեր է , մինչեւ որ Պոլիս հասնելով կարգ մը գրեր զօրաւոր հնչուած են , եւ զօրաւոր հնչում ունեցող գրերն եւս փոխազարձաբար մեղմացեր են : Այս է այսօրուան Պոլսոյ վիճակը :

Մինչ դաւառները այս յեղաշրջումը տարբեր աստիճանի եղած է . այնպէս որ իրարմէ տարբեր հնչումներ ունին շատ դաւառներ : Խօսքերնիս Մարզուանի վերաբերելով կը տեսնենք որ Մարզուանցին մեղմացման սիրահար գտնուած է . անանկ որ մինչ

ս կ ա զ հին զօրաւոր հնչումները մեղ-  
 մացնելով  
 b g d ըրեր է . բայց միւս կողմէն ,  
 հին r դ դ մեղմերն եւս կրկին մեղմ պահեր  
 է նման կովկասցոց ,  
 b g d : Այսինքն Մարզուանցին միայն կէս  
 շրջում մը կատարած է ի նպաստ  
 մեղմութեան , զօրաւորները մեղմացուցեր , բայց  
 մեղմերը կրկին մեղմ պահեր է , չէ զօրացուցեր :  
 Հնչմամբ լծորդ գրերու աստիճաներն ու տե-  
 սակները աւելի որոշ կերպով կը տեսնուին հե-  
 տեւեալ Աղիւսակին մէջ , որ Այտնեանի եւ Պրոֆ-  
 Ա . Մէյէլ հետեւողութեամբ կազմուած է :

	ԲԱՂԱՁԱՑՆ ԳՐԵՐՈՒ ԱՂԻՒՍԱԿ							
	Պայթուցիկը		Կրկնակի՛		Ապայթու- ցիկը		Աղիւսակի	
	Labiales	Gutturales	Dentales	Sibilantes	Չհունական	Սիֆլանտներ	Չհունական	
Non-Aspirées <i>Նուրբ</i>	ս	կ	ա	ձ	ծ	զ	ժ	ռ
Sonores <i>Միջին</i>	ր	դ	դ	լ	ձ			
Aspirées <i>Թաւ</i>	փ	ք	թ	չ	զ	ս	չ	լ
Կայլք	L=Լ	մ , ն	ր=ր					
	Ունգական							

Բասածնիս հետեւեալ օրինակներով աւելի կը ողարգուեի : Մարզուանցին Ռուսահայոց պէս կը կարդայ հետեւեալ բառերը .

Բ.	բարի	բերան	բաց	բողոք		
	պարի	պերան	պաց	պողոք		
Գ.	գէորգ	գետ	գաղան	գայլ	գոմէշ	
	կէվորկ	կետ	կաղան	կալ	կոմէշ	
Դ.	դաս	դանակ	դեղին	դահիճ	դերձան	
	տաս	տանակ	տեղին	տահիճ	տերձան	
Զ.	Զահ	Զերմ	Զուր	Զազաց	Զիզ	Զորի
	ճահ	ճերմ	ճուր	ճազաց	ճիզ	ճորի
Զ.	Զայն	ձեռք	ձմեռ	ձաղ	ձի	ձմերուկ
	ծան	ծեռք	ծմեռ	ծաղ	ծի	ծմերուկ

Իսկ Ռուսահայոց զօրաւոր հնչումները Մարզուանցիք կը կին մեղմ կը պահեն .

Պ. Պատգամ	{	Ռուսահայք	հնչեն	patgam
		Մարզուանցիք	"	badgam
Կ. Կարապետ	{	Ռուսահայք	"	Carapet
		Մարզուանցիք	"	Garabed
Տ. Տէր	{	Ռուսահայք	"	Ter
		Մարզուանցիք	"	Der

## ԳԼՈՒԽ Գ.

ԶԱՅՆԱՍՕՍՈՒԹԻՒՆՆ

Ա. Զայնաւորք :

Զայնաւոր զրերը Հայերէնի մէջ ուրիշ ամէն լեզուներէ աւելի մեծ դեր կը խաղան . իրենց անհաստատ բնաւորութեամբ , որով կընան տեղա-

փոխութիւն, ձայնափոխութիւն. սղիւ կամ բոլորովին  
անհետանալ ու կրկին երեւան ելլել։ Հայը իր  
ձայնաւորներուն հետ կը խաղաց այնպէս ինչպէս  
երաժշտին մատուցները դաշնակի ստեղներու  
վրայ կը խաղան։ Ասիկա կու տայ Հայերէնի տեսակ  
մը ճկունութիւն եւ բառակազմութեան դիւրու-  
թիւն, որը սակայն ըստ բաւականին կը դժուա-  
րացնէ Հայերէնի ուսումը, մանաւանդ օտարներու  
համար։ Զայնաւորաց այս յեղյեղուկ բնութենէն  
օգտուելով է որ Հայերէնի գաւառաբարներ իրենց  
բառամթերքը կազմած են մեծ մասամբ։

Մի առ մի քննենք այս ձայնաւորներու խաղա-  
ցած դերը Հայ գաւառաբարներու, ինչպէս եւ  
Մարդուանի գաւառաբարին մէջ։

Ա. Հայերէնի մէջ ամէն լեզուներէ աւելի գործա-  
ծածուած գիրն է. այնպէս որ ասիկա Հայերէնի  
մէկ յատկանիցը դարձած է։

Միավանկներու մէջ բնական շեշտ մը ու-  
նենալուն անփոփոխ կը մնայ։

Հա՛ց, խա՛զ, բա՛ն, վա՛նքաղատկան

Երկալանկներու մէջ սղուած ալ կայ։

Քաղաք, քաղքի, ախզըրտիք, աշխրքի

Անփոփոխ ալ կայ՝

փանճար	արագ
փանճարնոց	արտղել

Եռավանկներու եւ բազմավանկներու մի-  
ջին Աը կընայ անհետանալ կամ սղիւ լի։

**Անհետացում .**

կոճակել	ժեծանալ	կրծակալ	տաղակել
կոճ'կել	ժեծ'նալ	կրգկալ (կղկալ)	տաղ'կել
ժառանի	Հարսանիք	զառակ	
ժառ'նի	Հարս'նիք	զառ'կե	

**Նոյնպէս է անեմ բայերուն Ա.թ .**

բաժանել	լուծանել	ժամանել
բաժ'նել	լուծ'նել	ժամ'նել մ ժինել

**Բնական թի սղում .**

կարկասանել	անձարակ	սարսափել
կարկ'անել	անձ'կել	սարս'փել
չիւանդ	աժաշել	
չըւ'նդնալ	աժ'չնալ	
պարտական	վարժապետ	ամբարտաւան
պարտ'կան	վարժ'պետ	ամբ'րտաւան
մարզարիտ		մերզամում
մարզ'րիտ		մերզ'մում

**Ա = ի ժանաւանդ բառից սկիզբը .**

շապիկ	ակիչ	առաջ	աղու
չէպիք	էկիչ	էռաջ	կէղու
աւելի	ճանճ	շաքար	չամիչ
էվէլի	ճէնճ	չէքէր	չէմիչ
կիրակի	նայել		յաղթել
կիրէկի	նէյել		էխտել

**Ա = լ բառից սկիզբ .**

ասել	անել	անկողին
ըսել	ընել	ընկողին
չանճարել		սանամար
չընճարել		սանըմար

*Ա = Ի* չիմակ = չիմիկ;  
*Ա = Ո* թառամել = թառմել;  
*Ա = Օ* աճառ = օճառ:

Ե բառերուն սկիզբը, ուր դրական լեզուն եկ՝  
 կ'արտասանէ, եւ Երեւանի նոր ուղղագրու-  
 թիւնը նոր մուծած է յե ձեւը եւ հնչումը,  
 Մարզուանցին զրեթէ միօրինակօրէն է կ'ար-  
 տասանէ:

Էրէս (երես), էրդում, էլլալ, էրնէկ, էրկան, էրիկ,  
 էրազ = էրած, էրկաթ, էրկինք, էրկու, էթալ,  
 էփել, էզ, էս, էսք, էրրոր:

Իսկ Եղ եւ Երգի հնչումը որոշ չեմ յիշեր:  
 Գուցէ բացառութիւն են. քանզի չեն հնչուիր  
 եղ, էրդ:

Բառերուն մէջը թէ դաւառականը եւ թէ  
 Պոլսականը միօրինակ է կը հնչն՝

Էրնէկ, պէրած, պէրի, էրէկոյ:

Վանեցւոց եւ Մշեցւոց իԵ հնչումը՝ կապ-  
 տիեր չունի Մարզուանցին:

*Ե կ'անհետանայ.*

Հայելի	Երեսուն	աւեր	աւել
Հէյ'լի	էր'սուն	աւ'րել	աւ'լել
կեղեւել	վայելել	բարեկենդան	
կեղ'ւել	վայ'լել	բար'կենդանք	

*Ե կը սղի անդիր կամ զրուած լի.*

Եղունկ	ճեղքել	խեղթել
ըղունկ	ճ'ղքել	խ'խթել
Երեւալ	չըեշտակ	փերթ
էրվ'նալ	չը'շտակ	փ'րթել

*b = b*

<i>բրեք</i>	<i>հրեշտակ</i>	<i>երեցին</i>	<i>լիմոն</i>
<i>իրեք</i>	<i>հրիշտակ</i>	<i>իրիսկին</i>	<i>լիմոն</i>
<i>քերական</i>	<i>արդիւել</i>	<i>Աւեքոն</i>	
<i>քիրական</i>	<i>արդիւել</i>	<i>Ավիքոն</i>	

*Այս կերպով է որ ԵԼ լծորդութիւնը սահմանական ներկայի մէջ ԻԼ կը դառնայ շինիմ, շինիս (բայց շինէ):*

*b = Ա. եղբայր = ախողար:*

*b = Ո. ցերեկ = ցորեկ:*

*Էսլ սկսած բառ չկայ Հայերէնի մէջ բաց ի էդ, էշ, էջ բառերէն. բայց ինչպէս տեսանք Մարդուանցին զրեթէ ամէն Ե կը հնչէ ի:*

*Հետեւարար ի հնչուած շատ բառերու ուղղագրութիւնը Եէ ինչպէս արդէն տեսանք էրէս = երես, էրկաթ = երկաթ:*

*Է = Ա. մանաւանդ յատուկ անուանց մէջ.*

<i>Հեղնա</i>	<i>Հոսոմսիմա</i>	<i>Գայիանա</i>
<i>Հեղինէ</i>	<i>Հոփիմսիմէ</i>	<i>Գայիանէ</i>

*Է = Ի. հայերէնի շատ ծանօթ մէկ երեւոյթն է.*

<i>Անկէ</i>	<i>ատկէ</i>	<i>անկէ</i>
<i>ասկէ</i>	<i>ատկէ</i>	<i>անկէ</i>
<i>ասկէց</i>	<i>ատկէց</i>	<i>անկէց</i>
<i>սկէ, չկէ, նկէ</i>	<i>սէր</i>	<i>կէս</i>
	<i>սիրել</i>	<i>կիսել</i>
<i>Տէր</i>	<i>տէրութիւն</i>	
<i>Տիրուհի</i>	<i>տիրութիւն</i>	

*Ըով սկսած բառեր ալ համեմատաբար քիչ ունի Հայերէնը:*

*թ = ի*

յստակ	սկիզ	դժուար	ճշմարիտ
իստակ	սիկիչ	տիժար	ճիշմարիտ
ճրագ	կշտանալ	ճճի	չպիտի
ճիրաղ	կիշտանալ	ճիճի	չիպտի

Իր, ըդ, ըն կէս վանկերը հնչել դժուար ըլլալուն  
դանց կ'առնուուին ժողովրուրդին բերնին մէջ.  
Եւ եթէ իրենցմէ առաջ ու ունենան այն եւս  
դանց կ'առնուի, կամ ը երեւան կ'ելլէ բառին  
վերջը (տե՛ս Տեղափոխութիւն դլխուն մէջ).

ծանտր	սանտր	մանտր	աստղ
ծանր	սանր	մանր	
ծանռ	սանռ	մանռ	ասղ
ծանուը	սանուը	մանուը	ասղը
բարձր	թանձր	մեղք	
բարս	թանող	մեռղ	
բարսը	թանողը	մեռղը	
ճուկն	ճուկն	լետն	
ճուկ	ճուկ	լեռ	

Երբեմն այս աւելորդ ը ուրիշ բառերու  
վերջն ալ երեւան կ'ելլէ.  
կարճը, հաստը, ետքը, դուրսը, ներսը, ինը, տասը,  
մեղքը չէ պէտքը չէ  
բայց՝ մեղք է պէտք է

Երբեմն ալ ը իր մօտը գտնուող ուրիշ ձայ-  
նաւորի կը փոխուի.

Ըզորդ = ուզորդ = ողորդ, ընկուզ = ունկուզ,  
զբուցել = զուբուցել = զուբուցել:

Կամ պարզապէս ը կը ճգուի. ըռումբ =  
ոռումբ, ըռունդն = ոռունդ, ըռիշտ = ոիշտ :

Ե Հայերէնի ծանօթ օրէնքն է որ երբ բառին  
վերջը վանկեր աւելնան այդ վերջին ձայնաւորը  
կը կարճնայ, ինչպէս որ տեսանք թէ վերջին  
է կարճի փոխուելով կ'ըլլայ ի. նոյնպէս ալ ի  
աւելի կարճ ըի կը փոխուի.

ինտոր	ինծի	հիւանդ	հիւմա
ընտոր	ընծի	հվանդ	հըմա
անիծել	իիզել	վիճակ	
ան'ծել	լ'զել	վ'ճակ	
իյնալ	զիծ	զին	
ըյիել	զ'ծող	զ'նեց	

Երբեմն (մանաւանդ բացասական) խօսքի  
մէջ աւելորդ ի մը կը գրուի:  
չիմ ի դար, չիմ ի տար. չիյտիմ (= չիմ դիտեր)  
(հնաց «չիմ ի դալ» ձեւէն):

*b = b*

շառաւիդ = շառաւեդ, կշիռք = կ'շիռք = կիշիռք:

Ո ինչպէս արդէն առիթ ունեցանք ըսելու՝ Մար-  
զուանցին առ հասարակ պահած է իր նախնա-  
կան Օ հնչումը:

Բառերու մէջ միշտ օ կը հնչէ.

կոճկել	կորկոս	խորան
կօճկել	կօրկօս	խօրան
կօժկել		
հող	խող	
խօղ		

Բառսկզբին եւս առ հասարակ.

օղորմութին, օսկի, օսպ, օջիլ, օղղոյն, օխճակէզ,  
օխճաճէւ:

Բառսկղրին ոմանք վօ կը հնչուին .

վուր, վօվ, վօտք, վօրչափ :

Բառսկղրին ոմանք ալ յայտնի չեն թէ ինչ-  
ինչպէս կը հնչուին .

օրդի	օրր	օրս
վօրդի	վօրր	վօրս

Ռ = Ը

խոստովանել	կոտոր	ժողորիլ
խոստ՝վանել	կ'ոտոր	ժող'որիլ

խոցոսել	ծոծորակ	ժողովել	սովորիլ
խոց'ուել	ծոծ'որակ	ժող'ովել	սովոր'իլ

Բ . Երկրաբառք :

ԱՅ = ա միավանկներու մէջ այսինքն չեշտի տակ .

Հայր	մայր	լայն
հար	մար	լան
փայտ	այս	վայր
փատ	աս	վար
տայզը	ծայր	ձայն
տազը	ծար	ծան

Հայ , բայ , վայ բացառութիւն կը սեպուին  
բառին վերջը գտնուելնուն :

Նոյն բանն է բաղադրեալներու կամ բազ-  
մավանկերու մէջ .

Հայրանցս	այսօր	քայլել	ախալար
հարանցս	ասօր	քալել	եղբայր
երկայն	կնքամայր	ոբեւայրի	
էրկան	կնքամար	ոբբեւարի	

Բացառութիւն են այլազգ , վայլել , այցե-  
լուքիւն :

*Ա. լ = է*

<i>այրիւ</i>	<i>այդի</i>	<i>այրիկ</i>
<i>էրիւ</i>	<i>էդի</i>	<i>էրիկ</i>
<i>ձայնեւ</i>	<i>նայիւ</i>	<i>հայլի</i>
<i>ծէնեւ</i>	<i>նէյիւ</i>	<i>հէյլի</i>

*Ա. լ ահետանայ . միացնակ , մինակ :*

*Ա. թ = օ ծախօթ երեւոյթ է .*

*աւձ = օձ , աւը = օը , յաւնք = յօնք :*

*Ա. ւ = ավ կը հնչուի բառսկզբին՝*

*Աւետիս , աւլուուք , աւանակ , աւելի ( = էվէլ ) :*

*Բառամիջին*

*Կավիծ , Հավել , Բաղավոր :*

*Բառավերջին*

*Հաւ , Փիլաւ , պառաւ , Հալաւ :*

*Բառավերջին բայերու կատ . եղ . Յդ . Պէմք . Վտաւ , Մտաւ . . . .*

*Ե. Ա. (է հնչումով) Ասիկայ Հայերէնի ընդհանութ օրէնք է .*

<i>բարեաւ</i>	<i>սեաւ</i>	<i>սեամ</i>	<i>վառեկ</i>
<i>բարեւ</i>	<i>սեւ</i>	<i>սեմ</i>	<i>վառեկակ</i>
<i>լեառն</i>	<i>Ատեան</i>	<i>վայրեկան</i>	
<i>լեռ</i>	<i>ատենապետ</i>	<i>վայրենական</i>	

*Եանք = Ենք*

*Ճիշանենք Մէրկէլենք Ասլանենք*

*Թեան = Թան*

*Նեղութեան սղութեան տէրութեան  
նեղութան սղութան տէրութան*

ԱԱ = Ե Տիակ = Տէկ, լիացունել = լեցնել:

ԻԻ = Ի, թիւն վերջեցած բառերու մէջ.

նեղութիւն արքայութիւն  
նեղութին արքայութին

Նաեւ ուրիշ տեղեր.

Իւր Կիւրակէ Հւր  
Իր Կիւրակի Հւր

ԻՆ = Ե

Իւզ Պիւզ Զիւզ Հիւզ  
Էն Պիւն Զիւն Հիւն

ԻԻ = ՈՒ

Ճիւն Ճիւթ ալիւր աղիւր  
Ճուն Ճութ ալուր ախպուր  
ճիւզ հարիւր հիւսել  
ճուզ հարուր հուսել

Այս ու = ը երբ բառը երկարի.

արուն ճուզ  
արընտէր ճըղաւոր

ՈՅ = ՈՒ

ոյժ լոյս քոյր հանդոյց  
ուժ լուս քուր հանկուստ  
կապոյտ ծոյլ կոյս  
կապուտ ծուլնալ կուսուրին

ՈՒԻ = օՍ մսուր, ճուր, դուռ, ծուն, ծուր, կուտ:

Նաեւ ցու մասնիկը.

տիրացու, հասնցու:

Նաեւ ում լծորդութեան անկատարը.

կը թողուի:

Նոյնալէս բառակիզրին.

ութը, ուս, ունիմ, ուզտ, ուժ, ուտել, ուրտիս:

իսկ երբ երկննան կ'ըլլան ը.

ունք	ուխտաւոր	ուզեղ	ուզտապան
ընքուի	ըխտաւոր	ըզեղ	ըզտապան
ունդ	ուզունկ	ուզնրդ	ըզուրդ
ընդեղէն	ըզունկ	ըզուրդ	

ՈՒ = ի ժանուշակ = ժանիշակ, զութու = զութի:

ՈՒ = ո

գլուխ	կտուր	ալուճ
գլուխ	կտոր	ալոճ
կանուխ	աննուխ	
կանոխ	աննօխ	

ու = վ

լուացք	լուանալ	Աստուած	Հիմակուան
վլասք	վլալ	ասված	հիմիկվան

Նմանապէս կրաւորականներու ու = վ.

հանուել	հազուել
հանվել	հազվել

ու անհետացած Հայերէնի ընդհանուր օրէնք է.

թութ	տխուր	բաղում
թթենի	տխ'րիլ	բազ'մութիւն
լուծ	Արութին	
լ'ծուել	Ար'թին	

ու կը կրկնուի ոչ առաջ կամ կը փոխուի ը.

ոռոնդն	ոռոմբ	ոիշտ
ուռունդն	ուռոմբ	
ըռունդն	ըռոմբ	ըռիշտ

Գ. Բաղաձայնիք :

Հոս միայն կը նշանակենք բաղաձայն դրերու ունեցած փոփոխութիւնները, բայց այդ փոփոխութիւններու առաջնորդող ընդհանուր սկզբունքները տես Տառափոխութեան գլխուն մէջ. Գլ. Ե:

Բ = B Բառսկիզրը Մարդուանցին թին արեւելահայ մեղմ հնչումը (b) պահած է և կը հնչէ իրը Պոլսեցիին պ.

բան	բարի	բարեկամ	բազդ
պան	պարի	պարեկամ	պազդ
բազուկ	բակ	բակլա	բաժին
պազուկ	պակ	պազլա	պաժին

Բառերու մէջն ու վերջը Բին հնչումը այն-չափ ալ որոշ չէ, երկուքին մէջտեղն է. ոմանք նախնական մեղմ հնչումը կը պահեն, ոմանք ալ Պոլսական զօրաւորը: Այսպէս են Ուրբաթ, ուրեւարի, սկզբ, համբերութիւն:

Բ Եւ պ զիրար կրնան փոխանակել Մ, Ն (Ծ) դրերէն վերջը. Եւ նախորդ մ, ն, ալ կրնան զիրար փոխանակել ըստ կամս (տե՛ս մն):

Կրնայ դրուիլ.

ամբար	բամբասանք	ամբարտաւան
ամպար	բամպասանք	ամպրտաւան
ամբարիչտ	ճամբայ	ամփոփ
ամպարիչտ	ճանպայ	անփոփ
կամ		
անբիծ	անբաւ	անպ
ամբիծ	ամբաւ	ամպ
բանպասանք	անբարտաւան	անբարիչտ
բանբասանք	ամբրտաւան	

**Բ = Ղ** Բարսեղ  
 Վասիլ  
 Վասիլ  
**Թ = Ը** Բառուկզրին նոյնպէս Մարզուանցին պա-  
 հած է զին արեւելահայ մեղմ հնչումը (g) և  
 կը հնչէ իբր Պոլսեցիին կը եւ այդպէս ալ կ'ար-  
 ձանազրենք .

<b>Դ՞Ռ</b>	գնաց	գտնել	դետ
<b>Կ՞Ռ</b>	կնաց	կտնել	կէտ
գնդակ	գլուխ	գմրեթ	
կնտակ	կլուխ (կլօխ)	կիւժուկէթ	

Բառամէջն ու վերջը զին հնչումը անհաս-  
 տառ եւ անորոշ է, սովորութիւնը երկուքին  
 Գ (կամ Ք) եւ կի մէջ կը տատանի .

<b>Ճիդ</b>	ճրադ	վէդ	սուդել
<b>Ճիք</b>	ճիրաք	վէք	սուքել
<b>Դգաւ</b>	թաղաւոր	չողի	ձղել
<b>Դքաւ</b>	թաքաւոր	չոքի	ձքել

Բայց եղունգ = ըղունկ եւ ազգ = ազկ :

**Գ = Ղ** կամ խ . մանաւանդ թրքական բառերու մէջ՝  

լոգնալ	զայմադամ	զալոց	զութու
լողնալ	զայմախամ	զալոց	զութի
զավկա	տայադ	իդուալ	ադմադ
զավկա	տայախ	ըխպալ	ախմախ

**Գ = Թ** ծագել = ծաթել :

**Գ = Յ**

թըդնել	չի գիտեմ	(տես եւ ի կ եւ նզ) .
ցըյնել	չի յտիմ	
լոգնալ		կանդնիլ
լոյնալ		կայնիլ

**Ն** **Կ** | = **Ա** **Կ**

մանդաղ	հանդոյց	դանդատ	լոգնաւ
մանկաղ	հանկուստ	կանկատ	լոկնաւ
լողնաւ = լոցնաւ			

Գ. Երբեմն ալ կ'անյայտանայ դիւրահնչութեան  
համար . իր ազգն է = իր ազնէ :

Դ = D Բառասկիզրին նոյնպէս ընդհանրապէս  
արևելահայոց պէս մեղմ (d) կը հնչուի , իբր  
Պուսոյ տ.

դանակ	դեղ	դող
տանակ	տեղ	տող
դժոխք	դէժք	դրացի
տժողք	տէժք	տրացի

Բառամէջն ու վերջը հաստատ չէ Դին  
հնչումը , հետեւեալ կերպով ն ոնդատամիաւ-  
կանէն վերջը , եւ դիմորոշ յօդ Դ , դրեթէ  
միշտ Տ կը հնչուի .

խնդալ	լինդ	պինդ	գունդ
խնտալ	լինտ	պինտ	գունտ
թունդ	սանդուխ	հանդիպել	
թունտ	սանտուխ	հանտպիլ	
տունդ	բերանդ	աչքդ	
տունտ	պերանտ	աչկտ	

Ի ատամնականէն վերջը աւելի պոլսական հըն-  
չումը կը պահէ , որ քով կը նշանակենք .

արդար	որդիք	երդում	կարդալ
արթար	որթիք	էրթում	կարթալ
վարդապետ	բուրդ	մարդ	վարդ
վարթապետ	պուրթ	մարթ	վարթ

**Դ = Ճ գժղոհալ = ճշկոհալ :**

**Դ երբեմն կ'անհետանայ .**

Ընդպրկել	Ընդրսոնել	Ընդդնել	Ասոնք խորթ կը
Ընդկրկել	Ըստրոնել	Ընդկնել	

Հիւանդ = Հըվընացաւ = Հըվընծաւ .

**Զ = Շ իր հնչումը կը պահէ զրեթէ ամէն դիրքի մէջ .**

**Սկիզբը՝ զարնել, զատիկ, զգալ, զոհ, զբահ :**

**Մէջը՝ լեզու, բազուկ, ազդել :**

**Վերջը՝ լազ, կուզ, տազ, պարտէզ :**

**Զ = Ճ մահաւանդ Բ, Նէ վերջը .**

Կորզել	քան զքեզ	կազ	Երազ
Կործել	քանձ զքեզ	կած	Երած

**Զ = ս**

**ազգ = ասկ, ազգել = աստել, ազգական = ասկական**

**Շատ դաւառաբարները զ մը կ'աւելցնեն  
պէտք չեղած տեղը .**

**ինքինք, զինքը ըստաւ, զինքն է :**

**Ժ = Ճ երբ ափ մօտը կամ վերջը դանուի .**

**պատիժ = պատիճ պատճել, խժմտանք = խղճմտանք  
= խժմտանք :**

**Ժ = Հ գժղոհալ = ճշկոհալ :**

Հ	Ճժէկել	Ճնկլտախ
	Ճժոնել	Ճնկոտախ
Բ	սիրելեմ	բուլվառ
	սիրերիմ	բուլվալ

*I = E* Եմացնել = Եմացնել:

*I = Ա* բլաւ = բնաւ, բալլիք = պանլիք:

*Յ = Զ* մանաւանդ բաղաձայնէ մը առաջ, մինչեւ  
իսկ բառին վերջը եթէ յաջորդ բառը բաղա-  
ձայնով սկսի: Ասոր մեկնութիւնը սա է որ  
ծ = տղ բլաւով երբ դիւրահնչութեան համար  
ու ձգուի միայն զ կը մնայ:

Մարդարդար	կծուել	կծկուել	կրծկալ
Զարդարդար	կզուել	կզկուիլ	կզկալ
Հեծնել	խածնել	մեծնալ	կծկել
խեղնալ	խաղնել	մեղնալ	կզկել
կայծկութ	ծեծկուել	զործ կայ	մենծ տուն
կաղկութ	ծեղկուիլ	կործ կայ	մեղ տուն
տանծ տուր	մեծ պաք	մենծ մարդ	
տանդ տուր	մեղ պաք	մեղ մարդ	

*Ա.Ճ վերջացած ընդունելութեան Յ եւս Զի կը  
փոխուի.*

կարդացած զիրքը	հեծած ձին	անցած նօրը
կարդացաղ զիրքը	հեծաղ ձին	անցաղ նօրը

*Յ = Ճ*

ծարճոթ	կծել
ճարճոթ	կճել

*Յ = Ճ (g)*

ծաղել	ծնել
ճաթել	ցըյնիլ

*Յ = Ա մանաւանդ կ, Ք կոկորդայիններէ առաջ.*

ծեծել	ծածկել	կծկիծ	կուրծք
ծեսքել	ծասկել	կսկիծ	կուրսք
իջուածք	Աստուծոյ	աս(ա)ծու	
իշվազք	աս(ա)ծոյ	ասսու	

**Կ = Կ** Մարզուանցին Պոլսոյ Հետեւողութեամբ  
մեղմացուցած է, որով եւ Ռուսահայուն Կ  
Հնչումը չունի: Այսպէս

Կատու	Կեսար	Կարապետ	(Մարզուան)
Katou	Kesar	Karapet	(Ռուսահայ)

Բայց նաեւ զօրաւոր Ք նախնական Հնչման  
Հետքեր ալ պահուած կան, մանաւանդ իլի եւ  
ուկ մասնիկներու մէջ.

կնդիկ	մարդիկ	խոստուկ	ասդնոսուկ
կնդիք	մարդիք	խոստուք	ասդնոսուք
չի կաց	կու դաց	ծեղի հըմար չի կաց չի դաց	
չի քաց	քու դաց		

Կ = դ	Ակռա	բակլա	
	առզա	պազլա = ուայլա	

կ = յ			
ծակծկել	ճերմկցաւ	ճեկնել	մէկմէկ
ծայծկել	ճերմյցաւ	մէյնիլ	մէյմէկ
մէկմալ	ճակատ	մուկ	անկանիլ
մէյմալ	ճայտիս	մույներ	իյնալ
			ըյնիլ

էրիկ մարդ	կնիկ մարդ	էրիկն եկաւ	մէկտեղ
էրիյ մարդ	կնիյ մարդ	էրիյն եկաւ	մէյտեղ

ծնանել			
ցկնել եւ (ցըգնել =)	կանգնել	կիրէկնօրը	
ցըյնել	կայնել	կիրէյնօրը	
սեպտեմբեր	հոկտեմբեր	դեկտեմբեր	
սեկտեմբեր	հոյտեմբեր	դեյտեմբեր	
սեյտեմբեր			

Մինչեւ իսկ երբեմն այս կ եւ յ կ'անհետանան .		
ողափիկ	աղջիկ	
ողափիյ	աղջիյ	
ողափի	աղջի	

Երբեմն ալ ընդհակառակն ի մը կ'աւելնայ .  
Սաղմոսկ, զուցէ Սաղմոսք է

Հ Երբեմն Խի կը փոխուի .

Հեծնել	Հարբուխ	Հող
Խեծնալ	Խարբուխ	Խող

Հաց (Խաց Արագիլը ոչ Մարզուան)

Բայց Ակնեցւոց նման ալ Ֆի չի փոխեր  
Մարզուանցին .

Հող	Հոս	Հոտ	Հոն
Փէօղ	Փէօս	Փէօտ	Փէօն

Երբեմն ալ Հ կ'անյայտանայ հնչման դիւ-  
րութեան համար .

Հաւատալ	Համբառնալ	պահք
աւտնալ	ամբառնալ	պաք
շնորհք	աշխարհք	ճանապարհ
շնորք	աշխարք	ճանապար

Այս Հի կորուստը զրաբարն ալ ունի .

Հետք	Հողի	Հզօր
հոտք	ողի	զօր
ուժկու	հսկայ	
ուժկու	սկայ	

Բնհակառակն շատ տեղ ալ աւելորդ և մը  
կը մտնէ .

ապա	արբած	ալեւոր
հապա	հարբած	հալուոր
աղանել	ունդ	որթ
հաղնիլ	հունդ	հորթ

Նաեւ դ, տ, թ, ատամնականք իի կը փոխութիւն երբ թի մօտ են.

էրթալ	դաղբած
էրթհալ	դարհած
էթալ	դահրած
էհալ <sup>1</sup> (= Հաճի գիւղացի)	

Զ = դ ի օրինակ մը կայ.

մահտեսի = մըզտեսի:

Զ = ծ մանաւանդ սկիզբը եւ նէն վերջը.

խնձոր	պղինձ	բրինձ	տանձ
խնձոր	պղինձ	բրինձ	տանձ
խանձել	պապանձել	ինձ	ձեռք
խանձել	պապանձել	ինձի	ծեռք
ձմեռ	ձիւթ	ձիւն	ձագ
ծմեռ	ծութ	ծուն	ծագ
ձեւ	ձայն	ձիւ	ձուկ
ծեւ	ծան	ծիւ	ծուկ

Զ = դ անձրեւ = արնղեւ = անրղեւ:  
թանձը = թարնդ = թանրդ.

Զ = ս բարձր = պանձր = պարնս = պարս = պարսը.  
հունձը = հունսը:

Դ Եւ Խ զիրար կը փոխանակեն, Եւ Խէն վերջը  
եկող Ք կը փոխուի Կ, իսկ Թ կը փոխուի Ծ.  
այսինքն թաւ զիրեր նուրբի կը փոխուին.

աղջիկ	աղբիւր	դրկել	եղբայր
ախճիկ	ախպուր	խրկել	ախպար

<sup>1</sup> Ակնայ Կամբակապ զիւղացիք ալ էրթալ = էթալը,  
էհալ ըրած են, Հաճի զիւղացւոց նման: Ռուսահայ Սայիտը  
նօվա եւս էհալ կը դորժածէ:

ողջոյն	ոեզմել	վաղճան	խաղցնել
օխճռւն	օխմել	վախճան	խախցնել
ծաղք	խաղք	աղքատ	ժեղք
ծախկ	խախկ	ախկատ	ժեխկ
քաղաք	յաղթել	իեղթել	բաղդ
քախիք	էխսել	խխսել	պախտ
թուղթ	աղթարք	ասեղ	
թուխտ	ախտարք	ասեխտ	
ժժեղ	տաշեղ	Մուշեղ	
ժժեխտ	տաշեխտ	Մուշեխտ	

Ասիկայ շատ կը պատահի յատուկ կ'ա-  
նուանց մէջ .

Դեւոնդ Դազար Դուկաս Դունկիանոս  
Խեւոնդ Խազար Խուկաս Խունկիանոս

Դ նաեւ Վի փոխուած կայ . խաղող = խավող :

Դի անյայտացում . լողճմտանք = խժմտանք :

Ճ = ժ բառի մէջ եւ բաղաձայն է՝ մանաւանդ Կէ-  
անմիջապէս առաջ .

խղճմտանք կոճկել տաճկնալ Հաճկատար  
խժմտանք կոժկել տաժկնալ Հաժկատար

Մ տես Ն .

Յ բառերուն վերջը անյայտանալու վրայ Կէ-  
գըուածներն ալ չեն հնչուիր , բացի .

բայ , հայ , վայ է , թայ (թրքերէն) , փայ :

Եթէ վերջագիր Յէն վերջը բաղաձայն մը-  
դայ Յ կ'իյնայ .

տղայ = տղան , ներկայ = ներկան :

Բառասկիզրին թէեւ դեռ կը մնայ և հնչումով, բայց ուր որ հնար է կ'իշնայ ոտմկին բերանը եւ չի ալ գրուեր յաճախ.

յուղարկել	յիսնակ	յիշոցք	յիշտակ
ուղարկել	իսնակ	իշոցք	իշտակ
յօժար	յօնք	յանկարծակի	յաջողութիւն
օժար	ունք	անկարծակի	աջողութիւն
յաւանակ	յատակ	յիսուն	Յակոր
աւանակ	տակ	իծծուն	Ակոր

Իսկ հետեւեալք եւ նմաններ յ կը ձգեն ևւ ձայնաւորն ալ կը փոխեն.

յառաջ	յաւել	յարդ
էռաջ	էվել	էրդ
յաղթել	յիստակել	
էխտել	ստկել	

Բառերու մէջ հի կը փոխուի.  
Դայեահ = դահեկ:

Արապկիրցիք եւ Ակնցիք ա, ե, ը, ի ձայնաւորներէ առաջ յ մը կ'աւելցնեն յաճախ.  
յետին, յամէն, յըմկեր, յինք... Մարզուանցիք չունին ատիկայ:

Աւելորդ յ մը թէեւ չի գրուեր բայց կը հնչուի թէ գրականի եւ թէ դաւառաբարի մէջ. երբ երկու ձայնաւոր իրար յաջորդեն. մանաւանդ էական բայի մէջ եւ ա ու ե եւ ու լծորդութեանց անկատարին մէջ.

էռոթիւն	էական	էին	մնաի
էյոթիւն	էյական	էյին	մնայի
զրէին	թողուի	նաեւ պատրիարք	
զրէյին	թողույի	պատիրյարք	

Ն Ե Շ Ե Ո ն դ ա կ ա ն ի ն դ ե ր ը մ ե ծ է դ ա ւ ա ս ո ա ր ա ր ն ե -  
բ ո ւ մ է ջ :

Ե = Լ ո ւ ր ի չ ո ն դ ա կ ա ն ի (nasal Մ , Ա ) , կ ա մ վ մ ը  
ք ո լ (տ ե ս ն ո յ ն ա ց ո ւ մ ) .

հ մ ա ն	ե լ ա ն ե լ	ե ղ ա ն ի լ	կ լ ա ն ե լ
լ մ ա ն	ե լ ն ե լ	ե ղ ն ի լ	կ ը լ ն ե լ
լ ը մ ա ն ե լ	ե լ լ ե լ	ը ն ն ա լ	կ ը լ լ ե լ
ը լ մ ա ն ե լ		ը լ լ ա լ	
բ ա ն ա լ ի		ա ն լ ի	ի ն լ ի ք
բ ա ն լ ի ք		ա լ ի	ի ս ի ք
բ ա լ լ ի ք			

Ե Կ ' ա ւ ե լ ն ա յ ե ր բ ե մ ն ա լ է տ ք չ ե ղ ա ծ տ ե ղ ե ր .

մ ե ծ	մ ե ք	հ ա ր կ ի ք	կ ա մ ո ւ ր ջ
մ ե ն ծ	մ ե ն ք	հ ա ր կ ի ն ք	կ ա ր մ ո ւ ն ջ
կ ա ն ա չ		ի ր կ ո ւ ն	ա ւ ե լ ո ր դ
կ ա ն ա ն չ		ի ր ի ն կ ո ւ ն	է վ է լ ն ո ր դ
ա ր տ ա ս ո ւ ք	կ տ ո ւ ց	մ թ ն ե լ	ո դ ջ
ա ր ց ո ւ ն ք	կ տ ն ո ւ ց	մ թ ն ն ա լ	ո դ չ ն ն ա լ

Ը ն կ ի ս ա վ ա ն կ ը բ ա ռ ա վ լ ե ր ջ ի ն կ ' ի յ ն ա յ ե ւ կ ի ս ա -  
վ ա ն կ ը կ ը կ ո ր ս ո ւ ի .

մ ո ւ կ ն	ձ ո ւ կ ի	լ ե ա ո ն	դ ո ւ ո ն
մ ո ւ կ	ձ ո ւ կ	լ ե ո	դ ո ւ ո
հ ա ն ո ւ մ ն	հ ի մ ն	ս ե ր մ ն	
հ ա ն ո ւ մ	հ ի մ	ս ե ր մ	

Ե ռ ե ւ ն ը կ ի ս ա վ ա ն կ ե ր ու ա լ հ ն չ ո ւ մ ը զ ի ւ ր ա ց ն ե լ ու  
հ ա մ ա ր մ է ջ տ ե ղ ը տ մ ը կ ' ա ւ ե լ ց ո ւ ի . կ ա մ վ լ ե ր ջ ը  
ը մ ը (տ ե ս Տ ե ղ ա վ ո խ ո ւ թ ի ւ ն ե ւ լ ) .

ծ ա ն ր	մ ա ն ր		
ծ ա ն տ ր	մ ա ն տ ր	ս ա ն տ ր	լ ի տ ր
ծ ա ն ո ւ	մ ա ն ո ւ	ս ա ն ո ւ	լ ո ւ
ծ ա ն ո ւ ը	մ ա ն ո ւ ը	ս ա ն ո ւ ը	լ ի տ ր ը

Նդ և Նկ կը փոխուին յ (տես Գ. Եւ Կ.) .

Հինգնոց	կանգնել	ցընդհիլ
Հիյնոց	կոյնել	ցըյնիլ
դանդատիլ	անկանիլ	
կանկտիլ	իյնալ	
դայնտիլ	ըյնիլ	

Ե Եւ Մ զիրար կը փոխանակեն մանաւանդ շըրթ-նականներէ առաջ, ինչպէս դրաբարի մէջ.

Համդէտ	Համդոյն	Համդէոլ
Հանդէտ	Հանդոյն	Հանդէոլ
ըն(դ)րոնել	ընդկրունեն	
ըն-րոնել	ընկրկել	
ըմրոնել		
ճանրայ	անրաւ	անրարիչտ
ճամրայ	ամրաւ	ամրարիչտ
Անդ	անրարտաւան	անրիծ
ամդ	ամրարտաւան	ամրիծ (Տես Բ)

Ե Եւ Մէ վերջը բաղաձայնք իրենց տեսակի մեղ-մերու. Մ, Ե ալ իրարու կը փոխուին.

Անձ =	Անձ	ինձոր	ինձ	իսանձել
	Անզ	ինձոր	ինձի	իսանձել
մենձ ժար	մեծ պահք	մեծ ծառ	անրարտաւան	
մեզ ժար	մեզ պար	մենզ ծառ	ամրարտաւան	
		մեզ ծառ		
Անդ = Ան		իսադալ	անդի	
		իսատալ	անտի	
քովաղի		զունդ	ունդ	
քովատի		զունտ	հունտ	

Շ = Ժ Ալդէն տեսնուեցաւ.

Հարժիլ	Հարժ	Հուռ դալ	Դէկոհալ
Ժարժիլ	Ժարժ	Ժուռ դալ	Դէկոհալ

**Շ = ս**

ւրչել	շուրջառ	Փըշալ	Աստուածաշունչ
սրջել	սուրջառ	Փըշալ	աստուածասունչ

**Չ** անփոփոխ կը մնայ բառին վերջը:  
ինչ, մինչ, հիշ, քիչ:

Կամ ձայնաւորէ առաջ.

չար, չէ, չափ, ինչ է, ինչու:

**Չ** = չ բաղաձայն առաջ, որովհետեւ չ=դչ ըլլա-  
լով երբ ատամնական դ կ'իյնայ միայն շ կը  
մնայ.

ինչկայ, հիշպան, աչկ, ոչխար, կոչնակ, ճանչնալ,  
ամչնալ, ճնչվոտալ:

**Բայց** կը հնչուի

ինչ անիմ, ինչ ունիս, ինչ արիբ եւն:

**Չ** = ճ երբ Խի քովէ է.

փախչիլ = փախճիլ:

**Ջ** = յ

դէպ ի վեր	դէպ ի վար	սեպտեմբեր
տէյ վեր	տէյ վար	սեկտեմբեր
		սէյտէնբեր

**Պ** = փ դպրոց, տփրոց, դրալոց:

**Ջ** = ճ մահաւանդ բառին սկիզբը.

ջուր	ջաղաց	ջորի	ջերմ	ջահ
ճուր	ճաղաց	ճորի	ճերմ	ճահ

Բառին մէջը ն, թէ վերջը.

մունջ	պատինջան	կամուրջ	պաղարջ
ժունճ	պատինճան	կարմունճ	պաղարճ

<i>ականջ</i>	<i>ատնջանք</i>	<i>աղջիկ</i>
<i>ականճ</i> (անկաճ)	<i>ատնճանք</i>	(ախճիկ)
<i>բանջար</i>	<i>խոնջենալ</i>	
<i>բանճար</i>	<i>խոնճենալ</i>	

*Զ = չ բաղաձայնէ առաջ (նման չի) .*

<i>իջնալ</i>	<i>մէջք</i>	<i>կջմիածին</i>	<i>մէջն է</i>
<i>իշնալ</i>	<i>մէշկ</i>	<i>կշմիածին</i>	<i>մէշն է</i>
<i>առաջնորդ</i>	<i>առաջքն առնել</i>	<i>իջուածք</i>	
<i>առաջնորդ</i>	<i>առաջքն առնել</i>	<i>իջուածք</i>	

*Ա = ծ , ց*

<i>յիսուն</i>	<i>վաթսուն</i>	<i>ութսուն</i>
<i>իծծուն</i>	<i>վատծուն</i>	<i>ուտծուն</i>
<i>իցծուն</i>	<i>վածծուն</i>	<i>ուծծուն</i>
	<i>վացծուն</i>	<i>ուցծուն</i>

*Ս = ց Սաղմոս = Սաղմոց = Սաղմոսկ = Սաղմոսք :*

*Ս = չ Սեամ = չէմ :*

*Վ = Յ Վոամշապուհ = Ֆոամշապուհ :*

*Վ աւելորդ Երուսաղէմ = Վէրուսաղում :*

*Վ = Ղ Խաղող = Խալող :*

*ՏԲ = ռռ Ասիկայ Մարզուանցիին սիրական կրծատամումն է .*

<i>կտրել</i>	<i>կոտրել</i>	<i>կտրիճ</i>
<i>կռռել</i>	<i>կոռռել</i>	<i>կռռիճ</i>
<i>գետրոս</i>	<i>պատրուսել</i>	
<i>գեռռոս</i>	<i>պառռուսել</i>	

*ՏՐ վերջացած կարդ մը բառերու մէջ ալ ու կ'իշնայ եւ տեղը միայն Մարզուանցիին յատուել*

շեշտ մը կը մնայ զոր մենք՝ ով կը ներկայաց-  
նենք, թ ալ ով կը փոխուի .

Աանտրել	մանտրել	ծանտրէն
Աան'ուել	ման'ուել	ծան'ոչն
փնտռել	հնտռել	
փն'ուել	հն'ուել	

Ուրիշ տեղեր ալ տի անհետացում տեղի-  
կ'ուննայ բայց առանց այդ շեշտին .

Ասող	Աստուած	Աստուածածին
Ասղ	Ասուած	Ասուածածին
Ասծու		
Ասսու		

$S_{\beta} = \beta t$

պարտք	ետք	միտք
պարթի	եթի	միթի
պարկ		
պէտք	հաւատք	
պէթի	հաւաթի	

Ասոր հակառակ դ եւ թ ալ տի կը փոխուին  
մանաւանդ խէ ետքը .

թուղթ	րաղդ	խեղդել
թուխտ	րախտ	խխտել
յաղթել		աղթարք
էխտել		ախտարք

$S_t$  Մարդուանցու յատուկ հնչումը տես ի նոյնա-  
ցումն :

$S = j$  Հնդեւրոպական արմատին ու Հայը յի փո-  
խած է . ինչ որ արդէն ծանօթ իրողութիւն մ'է .  
Pater = father = հատը = հայը :

Պ Գաւառականաց մէջ անհետանալու երես բոնած  
է եւ արդէն կարգ մը բառերու մէջ կը կորսուի .

երք	կրծկալ	դրզալ	Հրամմէ
եք	կզկալ	զզալ	Համմէ
	երթալ	երր	կերթաս
	էթալ	եր	կեթաս
	էհալ		կեհաս

Մանաւանդ ծ եւ շ զրերու մօս .

### ԲԺ

կարժ	շարժ	դարժանել	արժան
կաժ	ժաժ	տաժանիլ	աժան

### ԲԿ

խարշել	քարչել	խորչուք	ապրչիւք
խաչել	քաչել	խոչուք	էպիչչիւք

### ԲՍ

մոսել	սարսիլ	դուրս	ներս
մուել	սասանիլ	տուս	նես

Ասոր հակառակ երրեմն ալ աւելորդ թ մը  
մանէ .

սարկաւադ = սարկվարդ , պատիրեադ = պատիրեարդ ,  
պիտի = պիտիր :

Ծ Երրեմն իր քովի կամ մօսը եղող ուրիշ զրի հետ  
կը տեղափոխուի (տես Տեղափոխութիւն) .

փշել	մեղր	դրուցել
փրշել	մեղդ	դրուցել
	դատարկ	կամուրջ
	դաբակ	կարմուճ

### Ծ = Ռ

մեղր	արջ	մըջիւն	թոջել
մեղդ	առջ	մոջիւն	թոջել

Հորթին	կրթնել	դարձայ	լերան
խոթին	կոթնել	դառձայ	լեռան
դրան	ծարաւ	թաղար	
դռան	ծառաւ	թաղառ	
խարտոց	կրծել	լեարդ	
խառտոց	կռծել	լեռդ	

Բնդհակառակն ոն ալ կը դառնայ կրկին ք  
ուրիշ զիրքի կամ հոլովման մէջ.

դրան	դարձայ	լերան
դռան	դառնաւ	լեառն

Պ = Յ

կարենալ	կարկուտ
կրնալ	
կայնալ	կայկուտ
չեմ կայնար	

Պ = Լ իրարու լծորդ ըլլալնուն իրարու տեղ կը  
բռնեն. զարմանալի է որ շատ չկան գոնէ ես  
չեմ դտներ.

պարարտ	բուրժառ
պալարտ	բուլժառ

Նը կիսալվանկերու հնչումը դիւրացնելու համար  
մէջներնին ու մը կը մտնէ, ինչպէս տեսանք.

մանր	ծանր	սանր
մանտր	ծանտր	սանտր

Պ ատամնական ու, դ, Բ քով միասին կը փո-  
խուին որ (տես Տ).

կոտրել	կտրել	կտրիճ	գետրոս
կոռոել	կռոել	կռոիճ	գէռոս
կոյյել	կըյյել	կըյյիճ	գէյյոս
(վերջին ձեւ՝ Ակն, Աբապկիր, Թողաթ, ոչ Մարզուան):			

**Ց = ս** իրը թէ ցի բուն հնչումը տև ըլլալով երբ  
ու ձգուի միայն և կը մնայ.

Հանդոյց	Էրէցկին	ջաղացք	լուացք
Հանկուստ	իրիսկին	ճաղասկ	վլասկ
բացուել	ուռեցք	խոցուուք	դիմացկուն
պասվել	ուռեսկ	խոսուուկ	դիմասկուն
իջուացք	տղացկան	անցնիւ	
իշուասկ	տղասկան	ասնիւ	

Նոյն բանն է Բառին վերջը մանաւանդ և թէ  
յաջորդ բառը բաղաձայնով սկսի.

օրորոց	իմաց տալ	դիմաց վրայ
օրոսկ	իմաս տալ	դիմաս վրայ
կամաց դէմ		Հաց կ'ուզէ
կամաս դէմ		Հաս կ'ուզէ

**Ց = ծ** մանաւանդ դ, թ, ու առամսականներէ  
առաջ.

Հիւանդցայ	ցաթել
Հըվընտծայ	ծաթել
Հըվընծայ	

**Ի = Յ**

Հարաւ	Հաւասար	Հեւք	Հաշիւ
Հարափ	Հաֆսար	Հէֆք	Հաշիփ

**Խ = Վ** երբ երկրարբառ չի կազմեր ա, ե, իի հետ-  
հաւ, ծարաւ, աւանակ, կեղեւ, Աւետիս, աղնիւ, պատիւ:

Գրաբարի մէջ բառավերջի ի եւս հոլով-  
ման մէջ ւ (վ) կը փոխուի. Երբեմն ալ կը  
ձգուի.

բարի	տարի	Օսմանցւոց	որդւոց
բարւոք	տարւոչ	օսմանցոց	որդւոց

Ք կոկորզայիններուն ամենէն զօրաւորն ըլլալով  
իր հնչումը միշտ կը պահէ ամէն դիրքի մէջ,  
բառին ոկիզը, մէջը թէ վերջը. եւ միւս կո-  
կորզականներուն (գ, կ) աւ տեղը զբաւել կը  
յաւակենի, մանաւանդ վերջը:

Ք = կ մանաւանդ ի՛ վերջաւորութեան մէջ եւ ք,  
դ, խ, ջ, չ, տ, թ գրերէ վերջը.

ազօթք	մարդիք	կնդիք	դժոխք
ազօտկ	մարդիկ	կնդիկ	դժոխկ
ադքատ	կողք	մէջք	աչք
ախկատ	կոփք	մէջկ	աչկ
միտք	ձեղք	մեղք	մեխք
միտկ	ձեխք	մեխկ	

### Նաեւ

կնքահայք	կնունք
կնկըհաք	կնունկ

Բայց կնքամայրը կ'ըլլայ թէ'  
կնքամար թէ' կնկամար :

աքթէր	մաք տեղ
ախթար	մախ գեղ

չափ	այսչափ	ինչչափ
չաք	ասչաք	ինչչաք

երբեմն աւելորդ	կը դրուի բառերու մէջ.
կչիռ	պատկեր
կչիռք	պարկենք
բանալի	բարեկենդան
բանլիք	պարկենդանք

Աֆ Մարդուանի յատուկ հնչումը տ չեշտի փո-

Խելով՝ պարտֆ = պար'ֆ, պէտֆ = պէ'ֆ (տես  
ի Զեղջումն) :

Անգլիացիք ալ այսպիսի հնչում մը ունին.  
Like that = լա՛յէթ, Saturday = սա՛բբուէյ, կը  
հնչեն : Անգլիացիք ասիկայ Cockney կը կոչեն :

### ԳԼՈՒԽ Դ.

#### ՏԱՐԱՓՈԽՈՒԹԻՒՆ

ԶԱՅՆԱԻՈՐԱՑ ՄՂՈՒՄՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏԸ

Հայ լեզուի կազմակերպական ներքին ինք-  
նորոշ յատկութիւններէն մէկն է ձայնաւորներու  
եւ երկրարառներու երկարութեան կամ սղու-  
թեան աստիճաններ ունենալը : Անանկ որ այս ինչ  
որոշ պայմաններու տակ ձայնաւորներ պարտին  
երկարել կամ կարճնալ : Գրաբարի եւ դրական  
աշխարհաբարի ուսանողներ դիտեն թէ ինչպէս  
բառեր հոլովելու ժամանակ երբ բառին վերջը  
յաւելում մը ընել պէտք ըլլայ՝ բառին վերջին  
ձայնաւորն եւս իր կարճին վերածուելու է ինքնա-  
րերաբար :

Բայց այս պարագան միայն հոլովելու յա-  
տուկ չէ, այլ բովանդակ հայ լեզուի բառակազ-  
մութեան վրայ տարածուող ու տիրող հիմնական  
օրէնք մ'ընէ : Ուրիշ լեզուներ իրենց բառերը  
միշտ նոյն պահելով անոնց սկիզբն ու վերջը  
մասնիկներու յաւելումներ միայն կ'ըլլան, որոնք  
իմաստի փոփոխութիւն մը մէջ կը բերեն առանց  
բառին նախնական ձեւը փոփոխութեան ենթար-

կելու։ Մինչ ասոր հակառակ հայերէն բառերու ներքին կազմը շատ խախուս, առաձգական, փոփոխական է, եւ բառի մը այլեւայլ առումները իմաստները ոչ միայն մասնիկներու յաւելումով, այլ նաև բառին մէջ ձայնաւորներու փոփոխումով է որ կը ստացուին։ Բառերու այս կազմական փոփոխութիւնը կը կատարուի ձայնաւորներու կարճնալովը, երկարելովը, սղելովը կամ բոլորովին կորսուելովը, երբ նոր յաւելում մը կրեն<sup>1</sup>։

Գաւառաբարներ լեզուին այս ճկունութենէն եւ մատակարարած դիւրութենէն օդտուելով հայերէն բառերուն ականջի անախորժ եւ լեզուի արտասանութեան դժուարութիւն պատճառող հնչումները դիւրացնելու մտօք ազատօրէն վարուած են անոնց հետ եւ ինքնուրոյն նոր ձեւեր կազմած։

Հոլովման եւ խոնարհման ինչպէս նաև ածանցեալ եւ բարդ բառերու կազմութեան վրայ տիրող այս միեւնոյն փոփոխման եւ կորուսման օրէնքով է որ դաւառաբարներ իրենց յատուկ եղող բառերը կը կազմեն գրական բառերէ։ ինչպէս կը տեսնուի հետեւեալ օրինակներէն։

անէծք	պոյտ	փէրթ	աւեր
անիծել	պուտուկ	փ'րթցնել	աւ'րել
ան'ծել	պ'տուկ	փ'րցնել	աւ'րշտուք
երեսուն	յստակ	կարենալ	պատիւ
էրսուն	իստիկել	կ'րնալ	պատ'ուելի
	ստ'կել	կ'այնալ	

<sup>1</sup> Դիտելի է որ Սեմական լեզուներն ալ (Արապերէն եւ Երրայեցերէն) իրենց բառերու ձայնաւորները կը փոխեն. թէրֆ = մէրբուք, իսլամ = միսսիմ(ան)։

Հայ տառերու փոփոխման օրէնքը միայն  
ձայնաւոր զբերու յատուկ չէ, բաղաձայններն եւս  
ունին իրենց սեպհական փոփոխումները։ Եթէ  
ձայնաւորք իրենց երկարներն ու կարճերը ունին  
որ զիրար փոխանակեն, բաղաձայնք եւս ունին  
իրենց նմանը, լծորդը, համասեռներն ու տարա-  
ռեռները եւ ըստ այնմ կը բաժնուին զանազան  
խումբերու որպիսիք են։ Պայթուցիկք, կէս պայ-  
թուցիկք, կրկնակք, նուրբք, միջակ եւ թաւեր։  
Շրթնական, ատամնական, կոկորդային, ոնդա-  
կան։ Սուլիչք, չչականք եւ նայք. ինչպէս պարզ  
կը տեսնուի, դործոյս սկիզբը հնչափոխութեան  
գլխուն մէջ զբուած աղիւսակէն։ Ըստ պարագայի  
եւ ներքին կազմական որոշ սկզբանց համաձայն  
այս խումբեր զիրար կը ձգեն կամ կը վանեն։ Բա-  
ղաձայն զբերու այս փոխանակութիւնը թէ եւ  
զրաբարի եւ զրական աշխարհաբարի մէջ եւս կը  
տեսնուի, բայց մանաւանդ գաւառաբաններու մէջ  
գործածական է եւ աւելի կարեւոր ու կնճռոտ։  
Այս փոխանակութեանց առաջնորդող սկզբւնքն է  
բառերը դիւրահնչիւն եւ ախորժալուր ընծայել՝  
բաղաձայններն իրենց մեղմագոյն լծորդներուն  
վերածելով։

Իւրաքանչիւր բաղաձայնի կրած փոփոխու-  
թիւնները նախորդ՝ Զայնախօսութեան գլխուն մէջ  
արդէն զատ զատ ընդարձակօրէն նշանակած ենք.  
այժմ կը մնայ զանոնք դասակարգել եւ զիրենք  
կառավարող ընդհանուր օրէնքներէն կարեւոր-  
ները յիշել։

Մարդուանի գաւառաբարին վրայ ըստածներ-  
նուս մեծ մասը հարկաւ կը վերաբերի նաեւ Փոքր  
Ասիական ուրիշ քաղաքներու գաւառաբարներուն :

### 1. Մելմացումն :

Կէս-պայրուցիկներ մեծ մասամբ կրկնակ են,  
այսինքն իրենց հնչումը երկու մասէ բաղկացած  
է, մին ատամնական տարր մը եւ միւսը չչական  
կամ սուլիչ. հետեւեալ կերպով.

Ճ	Ջ	Հ	Ճ	Ճ	Ճ	Ճ
տժ	տչ	թզ	տղ	տղ, տս, տծ	տս	թս

Արդ երբ իրենց բաղաձայն մը յաջորդէ, դիւ-  
րացման համար յաճախ իրենց ատամնական  
տարրը կորսնցնելով կը մեղմանան :

խղճտանք	կոճկել	ճանճ	իջնել
խժմտանք	կոժկել	ճանժ	իջնել
առաջք	աջք	կոչնակ	ճանչնալ
առաջկի	աչկ	կոչնակ	ճանչնալ
առաջկի			
Հեծնել	խանծնել	մենծ տուն	կիծկիծ
խեղնել	խաղնել	մեղ տուն	կսկիծ
անցանել	հացկեր	տղացկան	անձրեւ
անսնել	հասկեր	տղասկան	անզրեւ
			անողեւ
բարձր	օճնի	տանճ	ճանճանել
պարսը	ողնի	տանժ	ծանծնել

Սուլիչ (sifflantes) դիրի մը (Ճ, Ճ, Ճ = q, Ա)

Եւ ուրիշ բաղաձայնի մը մէջ իյնող պայթուցիկներ  
(occlusives) կը կորսուին .

աստղ	աստուած	աղջն է	աչք չունի
ասղ	աս'ված	աղ'նէ	աչկ չունի
ասխ			աչ' չունի

Կէս պայթուցիկ մը երբ թի Եւ ուրիշ բաղաձայնի մը մէջ կ'իյնայ կը մեղմանայ կամ կը կորսուի ըստ պարագայի , այսինքն ատամնական տարրը կը կորսուի .

բարձր	թանձր	դորձ տուր
պարսը	թանրզ	դորդ տուր
պարս	թանրզը	

Կոկորդայնոց մեղմացում : Կորորդայինք կ, գ, ֆ առանձինն կամ նի հետ , կը փոխուին յ .

Նդ = յ

կանդնիլ	հինգնոց	դանդասել	լողանալ
կայնիլ	հիյնոց	դանկտել	լողնալ

Նկ = յ

անկանիլ	ցընկնել	ծունկ	մեկնել
իյնալ	ցըյնիլ	ծըյներ	մէյնել
ըյնել			

Կ = յ

ճակատիս	բակլա	ծակծկել	ժուկլ
ճակտիս	պաղլա	ծայծկել	ժըյնել
ճայտիս	պայլա		
ճկատ	ճերմկցաւ	ճրիկ մարդ	
ճյրատ	ճերմըյցաւ	ճրիյ մարդ	
պղտիկ	պղտիկ	պղջիկ	մէկմէկ
պղտիյ	պղտիյ	պղջիյ	մէյմէկ
պղտի	պղտի	պղջի	

Նազելին Ն գրաբառի մէջ խիստ դժուարահաճ է եւ իր մօտը իրմէ անմիջապէս առաջ Շ չեներէր, որը Ռի փոխուելու է անմիջապէս. բայց Ն հեռացածին պէս Ռ կրկին յարութիւն կ'առնէ.

դուռն	ձմեռն	ամառն	լեռն
դրան	ձմերան	ամարան	լերին
դուռ	ձմրան	ամրան	լերան
	ձմեռ	ամառ	լեռ

Թէեւ Ն չեղած տեղեր ալ Ռ կը փոխուի Ռի, մանաւանդ կրկնակ բառից առաջին մասին մէջ.

գըողըուել	բառբառ	կըոկըու	թըոթըու
գըրդուել	բարբառ	կըրկըու	թըըթըու

Իսկ դաւառաբարը նին նազին չի խաղար. այլ ըն ինչպէս եւ ըստ, ըդ կիսավանկերը բառերուն վերջը կը կտրէ կը նետէ.

անձն	ինքն	մուկն	ձուկն
անձ	ինք	մուկ	ձուկ
սերմն	Մանր	աստղ	անոնցմէ
սերմ	մանռ	ասղ	անոսմէ

Ն հայ գիր եւ ոնդական Մ շատ փոփոխմուքներ ունին: Իրենցմէ վերջը եկող միջակ գրեր նուրբի կը վերածուին.

ինձ	ինդալ	խանձել
ինծի	ինտալ	խանծել
ընծի		

Ն կը փոխուի Մի շրթնական պ, թ, փէ առաջ.

անրիծ	անրաւ	անրարտաւան
ամրիծ	ամրաւ	ամրարտաւան
	անպ	ճանապարհ
	ամպ	ճանպայ
		ճամբայ

Պ ալ շատ փոփոխութիւններու կ'ենթարկուի .

Պ կ'անյայտանայ Ժ եւ շ զրերու մօտ .

կարժ	արժան	չարժ
կաժ	աժան	չաժ
քարչել	խորչուք	ազրչում
քաշել	խոշուք	էղիւշիւմ

Պ = Յ

կարենալ	վարտիք	դատարկ
կրնալ	վայտիք	դարտակ
կայնալ		դայտակ
վարպետ	չնորհաւոր	
վայպետ	չնորհաւոր	
	չինահաւոր	

Պ ատամնական ա , դ , թ , թ ի քով միասին կը փոխուին ոռ , մինչ Ակնայ եւ Արագիկի մէջ կը փոխուին ի յյ . զոր չունի Մարզուանցին .

կոտրել կարել կարիճ Պետրոս

Մարզուան .

կոռուել կոռել կոռիճ Պեռոս

Ակն . , Արարկիր .

կոյյել կըյյել կըյյիճ Պէյյոս

Առասարակ բաղաձայն զրերու վրայ տեսնուած փոփոխութիւններ , որոնց մեծ մասը մատնանիշ ըրինք բաղաձայններու գլխուն մէջ , այս կարգի մեղմացումներու օրինակներ են :

Նաեւ Պոլսական գժուարահնչիւն կամ երկայն բառերը այս կերպով կը մեղմացնէ եւ կը դիւրացնէ գաւառաբարը : Այսինքն Պոլսոյ կամ արեւմտեան կոչուած լեզուին Միջակ բաղաձայնները Մարզուանցին նուրբ կը հնչէ :

2. Նրբացում :

Երբ 2 թաւ գըեր իրարու քով դտնուին  
անոնց երկրորդը իր թաւութիւնը, այսինքն չեշտը  
կորսնցնելով նուրբի կը փոխուի, իսկ առաջինն ալ  
իր տեսակի մեղմաղոյն լծորդին .

աղօթք	փաթթել	թեթքել
աղօթկ	փաթտել	թեթկել
աղօտկ	փատտել	թետկել

Այս միեւնոյն օրէնքով լս, դ, ս, շ, վ գըերէն  
վերջը եկող թաւ զիր մը ընդհանրապէս իր  
թաւութիւնը կորսնցնելով նուրբի կը փոխուի,  
միւսներն ալ իրենց մեղմաղոյն լծորդին կը փո-  
խուին, այսինքն դ = լս, շ = ն = շ, վ = ձ .

թուղթ	յաղթեմ	աղքատ	խաղք
թուիտ	էխտեմ	ախկատ	խուիտ
ժուղք	ծաղք	ժաղք	լողքար
ժուղկ	ծախկ	ժխկ	լոխկար
խուղկ	երեսք	երեսկ	
խուղք	երեսկ		
աշք	փախչիմ	չեւք	չաւքաշ
աշք	փախճիմ	չեֆկ	չաֆքաշ
աշկ			

Ուրիշ նման փոփոխութիւններ են .

աղացի	դողացնեմ	ազգել
ախցայ	դոխցնեմ	ազտել
ախծայ	դոխծնեմ	աստել

Նոյն կերպով դ, զ, ժ գըերէ վերջը եկող  
միջակ գըեր իրենց լծորդ նուրբի կը փոխուին :

իսկ իրենք ալ իրենց տեսակի լծորդին կը փո-  
խուին, այսինքն ն = լս, զ = ս, ծ = շ.

աղբիւր	եղբայր	խեղդեմ	չողջամ
ախուր	ախուր	խխում	չոխում
աղջուր	աղջիկ	եղջիւր	
ախճուր	ախճիկ	եխճուր	
աղդ	դժբաղդ	դժգոհամ	
ասկ	գշպախոտ	ճշկոհամ	

Այս նոյն կերպով նուրբ Տէ վերջը թաւ Ք ալ  
իր նուրբ լծորդին (Կ) կը փոխուի . քանզի 2 թաւ  
զրեր (ՏՔ) չեն կրնար կից մնալ .

պարոք	յետք	միտք	հաւատք
պարթք	եթք	միթք	հաւաթք
պարթկ	ետկ	միտկ	հաւատկ
պարկկս տուի	եկկը մնաց	միկկէս ելաւ	հաւակկի դէմ

(տես նաեւ Նոյնացման գլուխը :)

### 3. Նմանեցումն կամ նոյնացումն :

Հայերէնի . — գրաբար , աշխարհաբար թէ  
զաւառաբար — յատուկ է որ երկու կից բղձայն-  
ներ իրաբու նմանելով մինչեւ իսկ կը նոյնանան :  
Այսպէս .

նէ	կըսան Ա .		
անլի	բանալիք	խնլիք	ըլլալ
ալի	բանլիք	խլիք	ըննալ
բալիք			
ելանել	թալանել	կլանել	
ելնել	թալնել	կլնել	
ելել	թալել	կլել	

Եղանել	Մինել	Անիք
Եղնել	Կը մինի	Ամիք
ՌԱՄԵԼ	ԿԼԻՔ	
	ԿԸԱՄԱՅ	
	ԿԸՆՆԱՅ	

ՏԵ կ'ԸԱՄԱՅ նն .

Պիտնալ	Մանել	Մատանի	Ալատժել
Բնշ կիտնամ	Մըննել	Մատնի	Ալաժժել
Բնշ կիննամ		Մաննի	

Եց կ'ԸԱՄԱՅ	ՃՃ			
	gg			
	մէնացայ	կսկծցնել	ճանչցայ	
	մէնցայ	կսկծծնել	ճանշցայ	
մէնծայ		ճանշտայ		
մէցցայ		ճանցցայ		

ՏԵ կ'ԸԱՄԱՅ	ՃՃ		
	gg = g որ Մարզուանի յատուկ շեշտ		
	մըն է, որչափ զիտեմ (տես Թիւ 6) .		
	կտցեմ	գիտցայ	կապուտցայ

կտծեմ	գիտծայ	կապուտծայ	հատցնել
կծծեմ	գիտծայ	կապուտծայ	հատցնել
կծծեմ	գիծծայ	կապուծծայ	հատծնել
կցցեմ			հածնել
կ'ծեմ	զի'ծայ	կապու'ծայ	հա'ծնել

ՏԵ կ'ԸԱՄԱՅ ո.ո.  
ՏԵ կ'ԸԱՄԱՅ ո.ո.

Ալատառել	կոտորել	կտրել	վինտռել
Ալատռել	կոտրել	կըռռել	վինռռել
Ալառռել	կոռռել		
կտրիճ	սանտր	մանտրել	Վընտրել
կռռիճ	սանռռ	մանռռել	Վընռռել

Երկու թաւ գրեր իրարու կից հնչել դժուար

ըլլալուն (ինչպէս տք) մէկը ք կը նրբանայ կ'ըլ-  
լայ կ (տես Նրբացման գլուխը) :

Զայնաւորներ ալ այս նոյն կերպով իրարու-  
նմանելով նոյնանալ կը միտին .

սուտնի սուտը	ծուռնիծուռ	մութնիլուռ
սուտնու սուտը	ծուռնուծուռ	մութնուլուռ
սուտզրոյց	լուռնկայ	սուկը
սուտզուրոյց	լուռսունկա	սուկոր

#### 4. Տեղափոխութիւն :

Բառերու մէջ երբեմն զրեր իրարմէ այնպէս  
կ'ազգուին իրենց հնչումով որ տեղերնին իրարու-  
հետ կը փոխեն : Ասիկայ լեզուարանական ծանօթ  
իրողութիւն մըն է Métathèse անուամբ : Այսպիսէ  
զիրեր են մանաւանդ շլս , սլս , չլս .

աշխարհք	բաշխել	նշխարք	աշխատել
ախչարք	պախչել	նխչարք	ախչատել
պաշխա	ոչխար	ոխտոր	
պախչա	ոխչար	խստոր	

Սակայն ուրիշ զիրեր ալ նմանապէս կը տե-  
ղափոխուին մանաւանդ դ , ն , թ .

աղխանք	փշրել	թժրել	խոնարհ
ախլանք	փրշել	թրժել	խոնահը
զձել	համբիչ	ակոտ	զլխաւոր
ձզել	հարմիչ	առզա	զխլաւոր
դատարկ	կապերտ	օրհասարտկ	
դարտակ	կարպետ	օրաբսակ	
		օրայսակ	

Հայրապետ	պատրիարք	հմէլել	կըխոք
Հարյապետ	պատիրեաք	հմուել	կիշարք
		հոմել	
անձրեւ	բարձր	թանձր	մեղք
անրդեւ	պանձր	թանրդ	մեռդ
արնդեւ	պարնս	թարնդ(ը)	մեռդ(ը)
	պարս(ը)		

շառփ	տոպրակ	դպրոց
շռափ	տորպակ	դրոլոց

Իրարժէ հեռու գտնուող զիրեր ալ կրնան տեղափոխուիլ.

Հակաճառել	քոլէրա	զրուցել	չնորհաւոր
Հաճակառել	քօրէլա	զուրցել	չնորհաւոր
փետուր	կամուրջ	պատկերք	Մարիամ
թեղուր	կարմունճ	պարկենք	Մերեէմ

### 5. Յաւելումն կամ զօրացումն :

Կրճատմամբ եւ կորստեամբ զիւրացման հակառակ, զաւառաբարը ունի նաեւ բաղաձայնի յաւելմամբ զիւրացման օրինակներ : Յիշենք միքանիսը :

Բաղաձայն մը կը կրկնուի : Ասիկայ թրքական կամ արարական չետառէն կը յիշեցնէ .

փտիլ	փետել	հրամայէ
փտոիլ	փետոել	հրամմէ
ամէն	պատճել	
ամմէն	պաճճել	

Ն մը կ'աւելցուի բառին մէջ . մանաւանդ ուէ առաջ .

Թարթիչ	պատիժ	հարկիք	պատկեր
թարթինչ	պատինճ	հարկինք	պարտկենք

իրիկուն	աւելորդ	կանաչ	մեծ
իրկուն	էվէլորդ	կանանչ	մեծ
իրինկուն	էվէլնորդ		
	կտուց	ճկոյթ	բոյթ
	կտնուց	ճթնուկ	պտնուկ

### Հ մը կ'աւելնայ .

արրած	ալեւոր	ունդ
հարրած	հալուոր	հունդ

Բ մը կ'աւելցուի լով սկսող բառերէ առաջ , մանաւանդ թիւրք բառեր .

թուրէն	բողէ	ռամիկ	ոիշտ
ըսուրէն	ըրողէ	ըռամիկ	ըռիշտ
ռումբ	ռում	ռէհեան	ռուպ
ըռումբ	ըրում	ըռէհեան	ըռուպ
	ռուռում		
բախի	բէչէլ	բաստ	բահաթ
ըրախի	ըրէչէլ	ըրաստ	ըրահաթ
բահվան	սա(դիր)	բէ(դիր)	
ըրահվան	ըռա	ըրէ	

Յաւլումն զի , զինքը , զինքը եկաւ , զինքն է , զիրեն հայրը :

### 6. Զեղջումն կամ Սղումն բաղաձայնի :

Երբ երկու բաղաձայն գրեր իրար կը յաջորդեն , հնչումի դիւրութեան համար առաջին բաղաձայնը , եթէ մանաւանդ տ , դ , թ թաւերէն է , իր բնական հնչումը հագագային շեշտի մը փոխանակելով կը սղուի : Որչափ գիտեմ ասիկայ միայն Մարզուանի յատուկ է եւ բացատրութիւնը դժուար . միայն լսելով կ'ըմբռնուի : Լոնտոնի

Cockney կոչուած Dialect ալ ասոր նման հնչում  
*յը* ունի Saturday եւ Like that կը հնչեն Sa'urday ու  
 Li'at:

Հետեւեալ մի քանի օրինակներ աւելի կը  
 ողարդեն քան ո՛ եւ է բացատրութիւն.

§

պատուական	պատուելի	պատմութիւն	
պա'վական	պա'վելի	պա'մութիւն	
պատմել	պատմել	պատկեր	
պա'մել	պա'մել	պա'կեր	
հոքը	ոչոքը	միոք	կտնել
ե'կը	ոչ'կը	մի'ք	կ'նալ
յատկութիւն	շտկել	փետակ	մտնել
յա'կութիւն	չ'կել	փե'տել	մ'նել

Դ.

գաղրել  
 զարել

Բ.

թւթկել	թոթվել	փեթթել
թւ'կել	թո'վել	փե'թել
փաթթել	վաթթուն	ութթուն
փա'թել	վա'ծուն	ու'ծուն

Գ.

կօղոք	հաղնել	պաղնել
կօ'ոք	հա'նել	պա'նել

մզլիլ	յոդնել
մ'լիլ	յո'նել

Ուրիշ գրել.

տաքղեղ	մաքրել	մեծցունել
տա'տեղ	մա'րել	մե'ծնել
հեծցունել	ամ'չցունել	
հե'ծունել	ամ'ծունել	

## ԳԼՈՒԽ Ե.

ԲԱԼՈՎԿԱԶՄՈՒԹԻՒՆ

**Տարակոյս չի կայ որ գաւառաբարներու բառամթերքը նոյն է աշխարհաբարի եւ մինչեւ իսկ գրաբարի բառամթերքին հետ . միայն թէ երբեմն տեղական պայմաններու եւ այլ պարագայից բերմամբ գաւառաբարը իւր յատուկ բառեր եւս ունի , որոնք ըստ կարի լրիւ ցուցակագրուած են գործիս վերջը կցուած բառացանկին մէջ :**

**Գաւառացին , սակայն , ածանցել եւ բարդելով նորանոր բառեր կազմելու կամ զլիսաւոր իմաստին զանազան նոր առումները , երանզները նշանակելու մէջ բաւական հանճար ցցուցած է եւ չառ հարուստ է : Գրական լեզուն լաւ գործ մը կատարած կ'ըլլայ որչափ չուտ անոնցմէ կարդ մը ընտրանիներու քաղաքացիական իրաւունք չնորութելով :**

**Ածանցումն :**

<b>Ան</b>	<b>Ուան</b>	<b>Տան , Տուն</b>
Ածան	գատկուան	կպչտան , ուն
Հացան	ծնունդուան	ճանտան ,
ուսան	հարսնիքուան	պճլտան , ուն
վաղան	ուսոիքուան	փակչտան , ուն

<b>Կան</b>	<b>Ուկան</b>	<b>Անք</b>
լալկան	կշտանալուկան	ախզարանք
ծծկան	հատնելուկան	հարանք
տղասկան	ճաթելուկան	մարանք
շնթռկան	յոդնելուկան	քուրանք

<b>Ենք</b>	<b>Կակ</b>	<b>Ուք</b>
զոքանչենք	մեծկակ	թափուք
Ղաղիկենք		խմուք
Հոռոմենք	իկ	մաղմղուք
<b>Ոնք</b>	<b>անուշիկ</b>	<b>մարմբուք</b>
մամոնք	ճոփիկ	ներքեւուք
պապոնք	շուտիկ	տաշուք
քենոնք		փոխուք
	<b>Ոտ</b>	<b>Տուք</b>
<b>Կէկ</b>	<b>եղոս</b>	
ամուրկէկ	խնոս	աւլտուք
խոշըկէկ	կոնծոս	ժողվասուք
ծանորկէկ	հոտոս	լիշոտուք
հաստկէկ		կարկտուք
<b>Ճիկ</b>	<b>Ոց</b>	<b>Ուածք</b>
կտորճիկ	եփոց	աւլուասք
նորուճիկ	թրչոց	բանուասք
շածկուճիկ	ծամոց	իշուասք
քիչուճիկ	փռոց	լուասք
<b>Ճուկ</b>	<b>Ուկ</b>	<b>Իոր</b>
լըղբճուկ	աղէկուկ	թաղումւոր
կարճճուկ	կայնուկ	ժամւոր
հիմաճուկ	հասուկ	ծոցւոր
նորուճուկ	պառկուկ	հարսնեւոր

**Բարդութիւն :**

Գաւառարարը բարդութիւններու մասին շատ հարուստ է մանաւանդ կըկնակներ կազմելու ունեցած դիւրութիւնով եւ շատ նուրբ երանգներ արտայայտելու կարող : Այս կերպերուն քանի մը դԱմաւորները կու տանք մի քիչ մանրամասն :

Ա. Բառեր իրենց եղածին պէս, կամ ըստ յար-  
մաբութեան ձայնաւորի սղմամբ կը կրկնուին։  
Այս սղումները երբեմն այնչափ խորունկ են  
որ նախնական բառը ճանչնալ դժուար է։

1.

Թափթփած	= Թափթափած	Ժարմբուք
Թափթփուք		Ժտմառուք
Քրթուք	= Քուրթուք	Ջրջրուկ = ջուրջուրուկ
Խաշխաշ		Վառվուն
Խրմիսմ	, քիթէն խօսող	տօն տօն, մանկանց պարը
Խխում	= Խումխում	Վոթփոթ
Խըսիըս		Գրփուր
Կըւկըւ		Վափսունք
Կըմկըմ		Քաշքառուք
Ճճի	= ճիճի	օղիկ օղիկ
Ժաղմաղ		

2. Բնաձայններ, որոնք բնութեան հանած կամ  
իրր թէ հանած եւ մեր ականջը հասած ձայներուն  
կրկնութիւններն են։

Զըսզըս,	նուազի ձայն	ճըքճըք,	տէղիէհ շործե-
զընկըսոզնկըս,	սազի ձայն	լուր	
թալթալ		ճըմպլնմպլ,	ջուրի ձայն
թըսթըս,	դանդաղ	ճընճու,	ջուրի ձայն
թըքթըք,	ժամացոյցի ձայն	ճօրճօր	
թըփթըփու,	ոտքի ձայն	ճըզմըզ,	դանդաղ
մխուխու,	երերալ,	մնչիկ մնչիկ	
բխուխու,	շուտ ուտել,	ճըշըլմըշլ	
կարդալ		ճըռմու	
խըշխուք,	տերեւի ձայն	շըխըխ	
կըզկըզ,	դանդաղ	ոլոր ոլոր	
կըռկու,	թռչնոց ձայն	չաթչաթ,	դարնելու
ճըզճըզ,	ժանկան լացի	չաթըչաթը,	

չաթըրչութուր, փչելու  
 չրթըրթ  
 չրքչըր  
 սինսին  
 վրդվրգ  
 վրդրվրգ  
 տանտանկ, զանդակ  
 տանկոտանկու  
 տանկու տունկուու  
 տըպտըզ  
 տընտըն, զանդազ  
 տըոտըու, չատախօս  
 չըքցըբ, տհաճութիւն

փաթըրփաթըր  
 փաթըրփութուր  
 փըսփըս  
 քըթրքթր, ուտելու, դաշ-  
 նակի  
 քըխքըխ, գէշ (ժանկական)  
 աղտոտ  
 քըսքըս, զանդադ  
 ՓըշՓըշ, օձի սոզալը  
 ՓըշՓըշ, չնչառութիւն  
 քնոյ ժամանակ  
 ՓըսՓըս, զառնալ  
 ՓըսՓըս, աքալ

**3. Այս կարգէն Մանկանց բառերը, որոնք տե-  
սակ մը բնաձայններ են եւ յաճախ կրկնուած.**

Թըխթըխ, զարնել	նիւճիւկ, հաւ, թոչուն
կըծկըծ, խածնել	մէնմէն, կայնել
հափհափ, ուտել	չըթչըթ, կոտրել
հափհափ, չան հաչելը	տանտան, կայնել, ձի
ճըս, արդելը, վնասակար	նստել
ճըզճըզ, կրակ, այրում	փաթ, իյնալ
ճիթճիթ, հաւ	փըխփըխ, մորթել
ճիթճիթ, հաւ, թոչուն	քըխքըխ, ձի, ձիու երթալ

**4. Անասուններ կանչել կամ վանելու համար ալ  
այսպիսի կրկնակ բառեր կը դործածուին.**

Կանչել

Վանել, փչել

Ճիւճիւ, հաւ	Ճօհօ, կով
պիւիպիւի, հաւ	ջօջօ, բեռնկիր
չիւչ, էշ կեցնել	տիահ, տէհ, քալեցնել
տոռ, էշ, ձի կեցնել	փիսէ, կատու
փիսիփիսի, կատու կանչել	փիսթ, կատու
քըոքըու, էշ կանչել	քիչքիչ, հաւ

քութուքութու, շուն կան-  
 չել  
 քուչուքուչու, շուն կան-  
 չել  
 օջու, շուն կանչել  
 օչիկ օչիկ, շուն կանչել

**Բ.** Բառը կը կրկնուի եւ երկրորդին սկզբնատառը  
 եթէ ձայնաւորէ Մ մըն ալ կ'աւելնայ. Եթէ  
 բաղաձայնէ Մի կը փոխուի: Իսկ եթէ բառը  
 արդէն Մով կը սկսի, երկրորդին ձայնաւորը  
 կը կարճնայ, յաճախ ու:

1.	2.	3.
աղ մաղ	բան ման	մանր մունր
աղջիկ մաղջիկ	լուռ մուռ	մարդ մուրդ
աման մաման	կնիկ մնիկ	մարդ մարդաղան
անիծ մանիծ	հաց մաց	մաղ մուղ
աչկ մաչկ	ծառ մտու	մանուկ մունուկ
էշ մէշ	ծուռ մուռ	
էրես մերես	պանիր մանիր	մատնել մուտնել
ոլոր մոլոր	պղտիկ մղտիկ	մանել մունել
	սխալ մխալ	մուրալ կուրալ
սղալ մաղալ	սեւ մեւ	
էրիկ մ'էրիկ	սուտ մուտ	
ուտել մուտել		

**Գ.** Փոխանակ Մի ուրիշ գրեր ալ կրնան դործա-  
 ծուիլ, մանաւանդ Ճ, Զ, Փ:

Աման չաման	մաշուք փշուք	իւլիւկ ճիւլիւկ
եղած չեցած	շաթրա փաթրա	փւլիւկ ճիւլիւկ
ըրած չըրած	ոլլել փոլլել	իւիկ ճիւիկ
լէնկէսի չէնկէսի	(պոլորել)	ուղիկ ճուղիկ
պախըռ չախըռ	սուտ փուտ	ահէմ շահէմ
օլուխ չօլուխ	աղապ ճաղապ	ափալ թափալ
		շախա շուխա

Դ. Բառէն առաջ անոր մէկ մասը կամ միայն ձայ-  
նաւորը կը կրկնուի : Ասիկայ բառին իմաստը  
կը դօրացնէ գերազբական աստիճանի բար-  
ձրացնելով , բոլորովին նշանակութեամբ :

Հփ էրկան	կըս կըոր	նոր նոր
Իփ մելիք	կըփ կըոր	նոր զնոր
Հեփ լեցուն	միս մինակ	շիփ շիտակ

### Նմանապէս կ'ըլլան գոյները .

Դեղ դեղին	կաս կարմիր	շէփ շէկ
Լապ կանանչ	ճեփ ճերմակ	սէփ սեւ
Հլաս կապուտ	մոս մոս	

Այս ձեւը կը գործածուի նաեւ թիւրք բա-  
ռերու համար ալ : Խնդիր է թէ որը որմէն փոխ  
առած էր , Հայը թէ Թիւրքը :

այսն աշխեար	ըփ ըրահաթ	թոր թոփ
ային օյին	թամ թախըր	հափ հաղըր
զէր զէհիր	թէփ թէմիդ	սափ սաղլամ
էփ էյի	թէք թիւք	եէփ եէշեւ

Ե. Երկրորդ բառը հոմանիշ մը կամ առաջին բա-  
ռին մերձաւոր իմաստով բառ մը , իմաստը  
զօրացնելու համար :

աղու լեղի	երդում պատառ	վարած տարած
աղտոտ կեղտոտ	խափ խայտառակ	տէր ապաւէն
առօք փառօք	խառն ի խուռն	տէր տիրական
արեւ աշխարհ	կուշտ ու կուռ	ցաւ ցեց
արիւն արցունք	հող մոխիր	քար ապառաժ
դուռ դրացի	նեղ նուազ	օր արեւ

**Զ.** Ասոր մի ուրիշ կերպն է երբ երկրորդ բառը  
հականիշ մըն է առաջնոյն :

առք ծախք	հաստ պարակ	ներս դուրս
գուռ պաճա	հէլալ հէրամ	սեւ ճերմակ
գուրս ներս	հոս հոն	սուս փուս
էվէլ պակաս	մանո մունո	սուսիկ փուսիկ
էտեւ առաջ	մենծ պղտիկ	սուս փուս
խամ խաս	մութ լուս	վեր վար

**Ե.** Բառերէն մէկը նոյնաձայն կ'ըլլայ , թէ ևւ ինք—  
նին անիմաստ :

Առաջինը անի- մաստ.	Երկրորդը անի- մաստ.	Երկուքն ալ անիմաստ.
ապուին սուպուին	արտ սարա	աղապ ճաղապ
իւիկ ճիւիկ	արա սըրա	սպուռ ճուզուռ
իւլիւկ ճիւճիւկ	լոփկ միչիկ	ափալ թափալ
ուզիկ ճուզիկ	խարես խուրես	ափեղ ցիեղ
ահէմ շահէմ	խամիխում	կասկուս
չօլուին չօնուին	մանո մունո	ճալուլ ճուվուլ

**Ը.** Երկրորդին ձայնաւորը կը նուազի կամ անի-  
մաստ բառ մը կը դառնայ :

գող գուղ	ծակ ծուկ	չաթ չութ
թախ թուխ	ծան ծուն	չաթը չութութ
թաք թուք	ծան ծտոտուն	չարտ չուրթ
խարթ խուրթ	կաթ կութ	փաթ փութ
	ճառթ ճուռթ	
	մարդ մուրդ	

**Թ.** Երկրորդին բաղաձայնը կ'անհետանայ :

բղէղ	փոխանակ	բըզրէղ
կաթկթուք	,,	կաթկաթուք
հեկեկանք	,,	հեկհեկանք

մաքուր	փոխանակ	մաքուր
պտտիկ	„	պտտիկ
պղտտիկ	„	պղտտիկ
սուլուլիկ	„	սուլուլիկ, սրածայր

Ժ. Առաջինին վերջին բաղաձայնը կ'անհետանայ:

բարբառ	իրր	թէ	բարբառ
դադար	„	„	դարդար
թաթախ	„	„	թախթախ
թեթեւ	„	„	թեթեւ
ծոծրակ	„	„	ծործորակ
կակուզ	„	„	կաղկուզ
կղկութ	„	„	կղտկղութ
կոկոզ	„	„	կոզկոզ
կուկուզ	„	„	կուզկուզ
կոկոն	„	„	կոնկոն

## ԳԼՈՒԽ Զ.

### ԲԱՅԱԿԱԶՄՈՒԹԻՒՆ

#### 1. ԿՐԿՆՈՒԹԻՒՆ

Մարդուանի դաւառաբարը իր միւս քոյրերուն  
հետ համընթաց բայերու հետ մեծ ազատութեամբ  
կը վարուի: Իրեն բնորոշ մի յատկութիւնն է դոյ  
եղող բայերէն նորեր կազմել, կամ հիներու կե-  
դրոնական դաղափարին նոր եղանակաւորում մը  
տալ, որով նորանոր ձեւեր երեւան կ'ելլեն, իւրա-  
քանչիւրը իր ինքնայատուկ նշանակութեամբ:

Ասիկայ կատարելու համար մասնաւորապէս  
2 կերպ ունի: Մին է բային արմատը պարզապէս  
կրկնելով նշանակած իմաստին սաստկութեան,

շարունակութեան կամ կրկնումի դաղափար աղ-  
գել : Ասոնք կը կոչուին ԿՐԿՆԱԿ ԲԱՅԵՐ · ինչպէս  
է զոր օրինակ կապկպել որ կապելէն աւելի զո-  
րաւոր է . նոյնպէս քափրփել պարզ թափել մը չէ  
այլ ցիր ու ցան ընելու դաղափարը կը ներշնչէ :  
Թէեւ զրաբարն ու աշխարհաբարն ալ ունին իրենց  
կրկնակները բայց դաւառականին չափ աղատու-  
թեամբ չեն վարուիր անոնց հետ :

Տարակոյս չի կայ որ այս աղատութիւնը կամ  
յարմարութիւնը տեսակ մը ճկունութիւն կու տայ  
դաւառաբարին որ երբեմն , պարագաներու մէջ  
գրականէն շատ աւելի ազդու եւ նպատակայար-  
մար ոճեր եւ դարձուածքներ ունի եւ մէկ բառով  
ամրող գործողութիւններ կը ներկայացնէ : Ասոնք  
շատ նպատակայարմար եւ արտայայտիչ ըլլալնուն  
շատ գործածական են : Գրագէտներէ շատերուն  
փորձառութիւնն է որ երբեմն պարագաներու տակ  
դաւառականին արտայայտած մէկ երանդը հաւա-  
տարմութեամբ ներկայացնող բառ մը ի զուր կը  
վնտուեն գրականին մէջ :

Այս կրկնակներէն ոմանց արմատը կամ գոյու-  
թիւն չունի եւ կամ գործածութենէ դաղրած է :

Պէտք է նաեւ յիշել որ այս կրկումի ժամանակ  
2դ . եզրին մէջ սղումի օրէնքը ի գործ կը դրուի ,  
ուր որ պէտք ու հնարաւոր է , ինչպէս քափրա-  
փել , չափչափել կ'ըլլան քափրփել , չափչփել :

Դաւառաբարին նոր բայեր կազմելու 2դ .  
գիւրութիւնը կամ առաւելութիւնն է Ածանցումը  
որ կը կայանայ բային վրայ նոր նոր մասնիկներ  
աւելցնելով նորանոր առումներ երանդներ ստեղ-

ծել՝ աստիճանաբար մին միւսէն աւելի արտայայտիչ։ Այս մասնիկներում գլխաւորներն են տ, կ և ուրիշներ։ Տեսնել յաջորդին մէջ։

Պէտք է սա եւս յիշել որ այս կրկնակներուն եւ ածանցեալներուն մեծ մասը բնաձայններ են. այսինքն բնութենէն հաղորդուած ձայներու կրկնութիւններն են։ Ինչպէս թըռքուալ կրկնակը թըռ ձայնին, նոյնպէս թըլխրտալ՝ թըլս ձայնին ածանցեալն է։ Գաւառաբարը, սիրահար բնութեան, չատ կը սիրէ գործածել այս կերպ բնածոյներ, որոնք տեսակ մը մանկական լեզուի մնացորդներն են։

Պէտք է սա եւս աւելցնել որ ինչպէս ասոնց անզգոյշ եւ չափազանց աղատօրէն գործածութիւնը ուամկութեան նշան է, նոյնպէս ալ զգուշաւոր ընտրութեամբ մը յարմարագոյնները որդեգրել թէ կրկնակներէն են թէ ածանցեալներէն մհծապէս յանձնաբարելի է։

Ահաւասիկ հոս կը զնենք գլխաւոր գործածական կրկնակներու ցանկ մը, որոնք ընդհանրապէս ալ ածանցում չունին։ Ածանցեալ բայերը յաջորդով։

Բամբասել, բոհբոհել, բունբունալ.

Գլցւալ, զլււիլ, զովզովուել, զրզրալ.

Դարտկուիլ, դոզդզալ.

Զընկընկալ, զըմզըմալ, զըոզուալ.

Թափթփել, թելթել, թըլթլալ, թըխթխալ, թորթորել,

թըռթուալ, թըռվուալ (թըռվուալ)։

Ժըրժըալ, լըխլիսալ, լըզլզալ, լընկնկալ, լըմլմել.

Խարխրել, խըլխլալ, խըխնջել, խըտխտալ.

Մամծմել, ծանծնել, ծեքծեքել, ծըռմուկել, ծըփծփալ.

Կաթկթել, կըզկզալ, կըթկթալ, կըւկլալ, կըմկմալ, կցկցել-  
ձըթհյալ, ճըլճլալ, ճըլվլալ, ճըխճխալ, ճըդճդել, ճոր-  
ճորել.

Մաշմշել, մզմզալ, մըժմժալ, մըխմխալ, մըշմշալ.

Շողշողալ, շըւշալ, շըխշալ, շիշիել.

Զըմշմալ, պահպէլել, պըլպլալ, պընլտալ, պոռպռալ.

Զախջախել, ջըխջխալ, ջըմջմալ.

Սընկսնկալ, սահսհել, սըփոփալ.

Վախվախել, վառվառել, վըգվզալ, վըշվշալ, վընկվսկալ.

Տընտնալ, տօնտօնուել, տորտորալ, տարտղնել.

Ցանցնել, ցուցլալ, ցըցցնել,

Փալիլալ, փայփայել, փըթփթալ, փըլփլել, փըխփխալ.

Քայքայել, քիշքիշել, քըոքուել:

## 2. ԱՆԱՑՈՒՄՆ

ա. Պարզ եւ կրնակ բնաձայներու :

Ածանցումը բայեր կազմելու 2դ. կերպն է,  
եւ կրկնումէն շատ աւելի եղանակաւորեալ, դիւ-  
րին եւ նպատակայարմար ըլլալնուն շատ աւելի  
դործածական են :

Ասիկայ կը կատարուի բայարմարտին վրայ  
զանազան գրեր աւելցնելով : Աս մասնիկներ կե-  
զըոնական գաղափարին կամ գործողութեան վրայ  
նորանոր առումներ, երբեմն իսկ նուրբ երանդներ  
կ'աւելցնեն : Ոմանք սաստկութիւն կ'արտայայտեն,  
այլք գործողութեան շարունակութեան կամ  
կրկնումի գաղափարը կու տան, ուրիշներ անոր  
փոխադարձարար կատարուած ըլլալը կը մատ-  
նանշեն : Այս մասնիկներէն իւրաքանչիւրը իրեն  
յատուկ երանդն ունենալով երբ անոնց մի քանին  
ճաշակաւոր կերպով իրար յաջորդեն կեղրոնական

լմաստը 2, 3 աստիճան կը գորացնեն . զ . օ . շտկել ,  
շտկուել , շտկուել , շտկուել : Այս կէտը միայն  
բնդարձակ ուսումնափրութեան արժանի է :

Սակայն ամէն բայ այսպիսի ածանցներ չի  
վերցներ , կամ չէ արտադրած ու կամ թէ մոռ-  
ցուած են անզործածելի դառնալով : Ոչ իսկ ամէն  
բայէ միօրինակ 2—3 աստիճանի ածանցում կրնայ  
ստացուիլ , ինչպէս կը տեսնուի ցուցակէն :

Պէտք է նաեւ յիշել որ գաւառաբարներ այս  
մասին իրարմէ կը տարբերին : Միեւնոյն բայէն  
ոմանք մէկ ձեւ ածանցում դործածած են , այլք ու-  
րիշ կերպ : Նաեւ մէկ գաւառի մէջ պակսածը  
կրնայ այլուր դտնուիլ եւ դործածական ըլլալ :

Մանաւանդ բնաձայն բայեր ենթակայ , գուցէ  
եւ աւելի յարմար են ածանցման , եւ անոր համար  
աւելի յաճախակի դործածուած են : Անոր համար  
թէ կրկնակ բնաձայներ ինչպէս , դըմդըմալ , դըմ-  
տալ , դըմրտալ եւ թէ պարզ բնաձայներ ինչպէս  
լրիստալ նոյնչափ դիւրութեամբ կածանցուին :

Գալով ածանցիչ մասնիկներուն , անոնց գլխա-  
ռորներն են ու եւ կ առանձին կամ միասին տկ ,  
ինչպէս խըռլուալ , խըռլուկալ :

Ուրիշներ կրկնակին 2դ . եղը ձգելով անոր  
մոխարէն լ կամ թ մը կ'առնեն . պընպնալ , պըն-  
տալ , պընրտալ , պընբուկել :

Իսկ աւելի մեծ թուով ուրիշներ ու եւ կ է զատ  
ուրիշ մասնիկներով ալ կ'ածանցուին . շտկ ,  
շկ , ոտ , վոտ , վոտկ եւն . . . ինչպէս կը տեսնուի  
հետեւեալ ցուցակէն . որը հարկաւ լիակատար չէ ,  
եւ միայն գործածականները պարունակէ :

1. Պարզ բնաձայններ

**սովորաբար միայն ու մասնիկով կ'ածանցուին, եւ  
ուրիշ մասնիկներ չեն առներ, ինչպէս.**

<b>թընկոտալ</b>	<b>թըքրտալ</b>	<b>թըփոտալ</b>
<b>ճըգբոտալ</b>	<b>ճըմպլտալ</b>	<b>ճընկլտալ</b>
<b>շըփոտել</b>	<b>պըրպտել</b>	<b>սըփոտալ</b>
<b>լըփոտալ</b>	<b>դըճրտալ</b>	<b>քըթրտալ</b>
<b>շափոտել</b>	<b>չըիրտալ</b>	<b>ֆընկոտալ</b>

2. Կրկնակ բնաձայններ :

**Կրկնակ բնաձայններ չատ գործածական ըլ-  
լալնուն աւելի մշակուած են, եւ զրեթէ ամէն  
մասնիկներով կածանցուին :**

		կ	թ
<b>թըխթիալ</b>	<b>թըսթալ</b>	<b>թըսլտալ</b>	<b>թըխրտալ</b>
<b>թըխալ</b>	<b>թըխլխալ</b>	<b>թըխլտալ</b>	<b>թըխրտալ</b>
<b>իւըժալ</b>	<b>իւըժխժալ</b>	<b>իւըժլտալ</b>	<b>իւըժրտալ</b>
<b>իւըլալ</b>	<b>իւըլխըլալ</b>	<b>իւըլխլտալ</b>	<b>իւըլրտալ</b>
<b>իւըշալ</b>	<b>իւըշխշալ</b>	<b>իւըշլտալ</b>	<b>իւըշրտալ</b>
<b>իւըռալ</b>	<b>իւըռխոռալ</b>	<b>իւըռխոռալ</b>	<b>իւըռլտկալ</b>
<b>ծակել</b>	<b>ծայծկել</b>	<b>ծայծկտել</b>	
<b>ծըփալ</b>	<b>ծըփժփալ</b>	<b>ծըփլտալ</b>	
<b>կապել</b>	<b>կապկապել</b>	<b>կապկապտել</b>	<b>կապկլչտել</b>
<b>ճպել</b>	<b>ճըպճպել</b>	<b>ճըպճպտել</b>	
<b>զըժալ</b>	<b>զըժզժալ</b>	<b>զըժլտալ</b>	<b>զըժրտալ</b>
<b>զըշալ</b>	<b>զըշշըշալ</b>	<b>զըշլտալ</b>	<b>զըշրտալ</b>
<b>զըռալ</b>	<b>զըռզռալ</b>	<b>զըռլտալ</b>	
<b>ճըթալ</b>	<b>ճըթճթալ</b>	<b>ճըթլտալ</b>	<b>ճըթրտալ</b>
<b>ճըթթալ</b>	<b>ճըթճթթալ</b>	<b>ճըթլրտալ</b>	

ճըլալ	ճըլճլալ,	ճըլվլալ	ճըլվլտալ
ճըխալ	ճըխճխալ		ճըխրտալ
ճըռալ	ճըռճռալ	ճըռլտալ	ճըռվրտալ
ճըվալ	ճըվճվալ	ճըվլտալ	
ճըփալ	ճըփճփալ	ճըփլտալ	
ճըբիլ	ճըբճբիլ	ճըբիլտալ	ժարժչկիլ,
			ժարժշտկիլ
մըղալ	մըղճղալ	մըղլտալ	մըղրտալ
մըռալ	մըռմռալ	մըռլտալ	
շըռալ	շըռշռալ	շըռլտալ	
պահել	պահճպահել		պահճիկիլ
պահուել	պահճուըսել	պահուըտել	պահուըտկիլ
պաղել	պաղճղել		պաղչլտելիլ
պըլոլլալ		պըլոլլտալ	
պըճպալ		պըճլտալ	պըճբտալ
			պըճբտկիլ
պոռալ	պոռոպոռալ		պոռչտալ
սահել	սահըհել		սասըհկիլ
վաղել	վաղճղել		վաղվոտկիլ,
			վաղվոտկիլ
վաթել	վաթճթել		վաթվթկիլ
վըժալ	վըժճժալ	վըժլտալ	վըժբտալ
վըռալ	վըռճռալ	վըռլտալ	
տըզալ	տըզտղալ		տըզրտալ
փախել	փախճխել		փախչտել,
			փախչտկիլ
փըլել	փըլփիլել		փըլփչտիլ,
			փըլփչտկիլ
փոխել	փոխփոխել,		փոխփշտել,
	փոփոխել		փոխփշտկիլ
փըռփոալ		փըռլտալ	
փըսալ	փըսփսալ	փըսլտալ	փըսբտալ
քաշել	քաշճքշել		քաշքոտել,
			քաշկոտկիլ
Փըլալ	Փըլֆչալ	Փըլլտալ	Փըլբտալ

իս

լուրդանց

ոչինքնազ գլուխազա, ի առ մղամը շկերւ սոռի չմղղատքա հմտու եղ կազիմի

մ . մ



Հայոց պատմութեան

առաջին

Եղիսաբետաց  
Եղիսաբետաց

Եղիսաբետաց  
Եղիսաբետաց

առ

Եղիսաբետաց  
Եղիսաբետաց

սս

Եղիսաբետաց  
Եղիսաբետաց

Եղիսաբետաց  
Եղիսաբետաց

գ. Բաղադրեալ բայֆ :

Բարդութեան մի աւելի բաղադրեալ ձեւն եւս  
կայ, որով բառը (մանաւանդ բնածայն բառ մը)  
կըկնուելէն վերջը անոր բայը (կամ եթէ չունի  
ուրիշ օժանդակ մը) կ'աւելցուի: Ասիկայ խօսքին  
աւելի ուժզնութիւն կու տայ: Ասանկով շատ մը  
աղղեցիկ ասութիւններ կը շինուին եւ շատ գործա-  
ծական են:

բղիկ բղիկ բղկանել	
բղիկ բղիկ անել	
զընկ զընկ զնկլտալ	
զընկ զընկ ձեճել	
զըռ զըռ զրաւ	
զըռ զըռ լալ	
զընկըր զընկըր զընկըրտալ	
էօքիւր էօքիւր լալ	
թապլթապլ թապլտկիլ	
թըխո թըխո թխոտալ	
թըփը թըփը թփրտալ	
թըքը թըքը թքրտալ	
լըփու լըփու լփոտել	
խըռու խըռու խուտալ	
խենթ խենթ խնտալ	
ծակուկ ծակուկ ծայծկել	
ծուիկ ծուիկ անել	
ծուիկ ծուիկ ծոմոկել	
կըլ կըլ վազել	
կըռ կըռ վազել	
կտոր կտոր կոտրել	
կտոր կտոր անել	
հընկիլ հընկիլ խնտալ	
հէօնկիւր հէօնկիւր լալ	
հընկը հընկը խնտալ	

ճանկըռ ճանկո ճանկոտել	
ճըզու ճըզու ճըզոտալ	
ճինիկ ճինիկ ճնչել	
ճիւիկ ճիւիկ ճըլճվալ	
ճմպըլ ճըպլ ճմպլտալ	
ճըվլ ճըվլ ճըվլտալ	
ժանտը ժանտը ժանտրտել	
ժասիկ ժասիկ անել	
ժըշլ ժըշլ ժշտալ	
ժըուլ ժըուլ ժոլտալ	
շառփ շառփ շափոտել	
շառփ շառփ զարնել	
շուափ շուափ զարնել	
շըփու շփու շփոտալ	
չարիկ չարիկ չարչռկել	
պատառ պատառ պատռտել	
պօռ պօռ պօռտալ	
սաղ սաղ թաղել	
սընկ սընկ սընընկալ	
սլիկ սլիկ սլկտալ	
սըփը սըփը սըփրտալ	
սըփը սըփը թափել	
վըզը վըզը վըզրտալ	
փըսոր փըսոր փսորել	
փըսոր փըսոր փոսրտալ	

քահ քահ խնտալ  
քըու քըու խնտալ  
Փընկըր Փընկը Փընկըտալ

Փընկըր Փընկը դառնալ  
Փօնկուր Փօնկուր Փօնկուր-  
տալ

դ. Թիրքերէնի փոխառութիւնի :

Հայերէնի յարաբերութիւնը Թիւրքերէնի հետ  
ծանօթ իրողութիւն մըն է : Արգէն ալ նախորդ  
գլուխներու մէջ մի քանի անդամներ ատոր ակնար-  
կելու պատեհութիւն ունեցանք, ինչպէս ածական-  
ներու կամ գոյն ցուցանող բառերու նշանակու-  
թիւնը սաստկացնելու մտօք բառերը նոյն կերպով  
կրկնել : Շիփ շիտակ, նեփ ներմակ . — Տու տող-  
րու, պէմ պէյազ եւն : Յայտնի է նաև մանաւանդ  
Թիւրքերէնի ազգեցութիւնը աշխարհաբարի շա-  
րադասութեան վրայ : Տես երկրորդ դլխուն մէջ :

Այս 2 լեզուաց իրարու վրայ ունեցած ազգե-  
ցութիւնը բնական ալ էր . նկատելով այն երկար  
դարերը երբ երկու ժողովուրդներ իրարու մօտ եւ  
իրարու մէջ ապրած են : Իսկ թէ ո'վ որմէ ազ-  
գուած ու փոխ առած է ճշգկլլ դժուար է . միայն  
սա իրողութիւնը որ Թիւրքեր Հայերէն չէին հաս-  
կնար որ անոնցմէ փոխ առնէին, աւելի հաւանա-  
կան կ'ընէ Հայոց փոխառութիւնը : Մենք հոս այս  
հարցով զբաղելու նպատակ չունինք . միայն Մար-  
զուանի եւ զուցէ ուրիշ գաւառաբարներու մէջ  
մտած ու գործածական եղած բառերն են որ հա-  
րեւանցի քննութեան կ'առնենք :

Գաւառաբարի բառամթերքի քննութիւնը բնաւ  
կասկած չի վերցներ որ Հայք աւելի բառեր փոխ

առած են թիւրքերէնէ , քան թէ հակառակը : Առոր  
մէջ ալ զարմանալու բան չի կայ , քանի որ թիւր-  
քերէնը տիրող լեզու էր թէ զատարանը եւ թէ  
զործի շուկան : Թիւրքերէնը անսպառ դանձ մը  
և զած է . ուղածնուն չափ բառեր , ոճեր , առած եւ  
խառնած են Հայերէնի , թէ խօսակցութեան եւ թէ  
դրականութեան մէջ : Անոնցմէ շատեր ոյնչափ  
սերտիւ հայացած են որ որոշել դժուար է : Սա  
միայն ձշմարիս է ի նովաստ Հայերէնի որ այս փո-  
խառութեան մէջ Հայերէնի կնիքը վրանին դրուած  
է : Այսինքն թիւրքերէնէ դոյական բառեր կամ  
գերբայներ առած են , բայց բայց բնաւ . իսկ երբ այդ  
թիւրք դոյականէն կամ գերբայն բայց մը չինել  
ոլէտք ըլլայ անոնց վրայ Հայերէնի բայական մաս-  
նիկները կամ օժանդակները գրաւելով հայացու-  
ցուած եւ դործածուած են : Ուրիշ խօսքով թիւր-  
քերէնէ առնուած բառեր միշտ Հայերէն հոլոված  
կամ խոնարհած են եւ երբէք հակառակը : Օրի-  
նակի համար երբէք չ'ըսուիր մէօհիւրտէն ետքը ,  
այլ մէօհրելէն ետքը : Նոյնպէս չ'ըսուիր մէօ-  
հիւրլէմէք ուզեր են , այլ «մէօհիւրլէմիշ անել ու-  
զեր են» : Նմանապէս ալ դազանինըլլիս կանէ կա  
չըսուիր . այլ դազաննութիւն կանէ կա :

Դոյական .

Հաղանձութին , թէրզութին , մասխարկութին , ևարէ-  
նութին , կէնճութին :

**Բայ.**

Այըինաւ, իմզայեւ, մէօհրեւ, սիլէյէւ, քըֆրեւ, փիւ-  
մէնեւ, չէօքեւ:

**Հայ.** օժանդակներով.

Աշխի գաւ, թէքմէ տաւ, խալթ անեւ, իւըս էլլաւ,  
քէս ըյնիւ:

**Թիւբք ղերբայներ.**

Ախթարմիւ անեւ, զըզմիւ անեւ, պէքէմիւ անեւ,  
ոընամիւ անեւ:

Մարզուանցիին ամէնէն աւելի Թիւբքերէնէ  
փոխ առած բառերը նախաղբութիւն, մակրայ եւ  
շաղկապ են, որոնց հայերէնը քիչ կը գործածուի:  
Ինչպէս պիտի տեսնուի Քերականութեան մէջ,  
յաջորդ դլսով:

## ԳԼՈՒԽ Է.

ԳԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հարկաւ չը սպասուիր որ քերականական ամ-  
բողջ զրութիւն մը պարզենք հոս իր բոլոր ման-  
րամասնութիւններով, տրուած ըլլալով որ մեր  
գաւառաբարը այն աստիճան կազմակերպեալ եւ  
որոշ կանոններով ղեկավարուած չէ իր գործա-  
ծութեան մէջ: Երկրորդ որ բնաւ դրի առնուած  
չէ, եւ ո՛ եւ է գրական գործունէութեան եր-  
թարկուած չըլլալով՝ միայն հասարակ խօսակցու-  
թեան մէջ գործածուած է: Հետեւաբար շատ մը  
բաներ խօսողին ու լսողին քմահաճայքէն կա-  
խուած՝ տեսակ մը անորոշութեան մէջ թաղուած

է, եւ բնականաբար բացառութիւններով լեցուած։  
Եւ երրորդ գրական աշխարհաբարի ծաւալումով  
դաւառականներ ինքնարերաբար անոր ազդեցու-  
թեան ենթարկուած՝ սկսած են տեղի տալ, անանկ  
որ հին բնիկ դաւառական ձեւեր կամ բարձի թողի  
եղած են բոլորովին կամ մասամբ, եւ կամ հինե-  
րու տեղ նորեր եւս սկսուած են դործածական  
դառնալ. տեսակ մը խառնուրդ։ Մենք միայն դրա-  
կանէն տարբերած ինքնայտուկ գլխաւոր ձեւերը  
համառօտարար յիշելով պիտի բաւականանանք։

Հոլովում. Մարզուանցին մէկ գլխաւոր հո-  
լովում ունի որով կրնայ հոլովել առ հասարակ  
ամէն բառ։ Ի, Է, ԱՎ, հոլովման վրայ։ Շատ բա-  
ռեր եւս մէկէ աւելի հոլովումներ ունին։

Գրաբարի ոյ սեռականը կը փոխուի ու։ Մար-  
դոյ, մարդու։

Նոյնպէս ի վերջացող բառերու սեռականը ու  
կ'ըլլայ. որդի, որդու։

Նոյն կերպով աներեւոյթներ եւս ու հոլովման  
սակ կ'երթան. սիրել, սիրելու։

Թիւն = թին վերջացող բառերու սեռականը  
քան կ'ըլլայ։ Նեղութան։

Ժամանակ ցուցնող բառեր մասնաւոր հոլո-  
վում մ'ունին։

առտուան	առտուընէ	առտուընով
օրուան	օրուընէ	օրուընով

Աղդականութեան բառեր եւս իրենց մասնաւոր  
հոլովումն ունին։

աներ	աներով	աներովմէ	աներովմով
հայր	հօրով	հօրովմէ	հօրովմով

Գործիական հոլովը թէ եղ . եւ թէ յոք . կրնայ  
օք վերջանալ .

ծառ = ծառօք , ծառեր , ծառերօք :

Դերանուն . Գրականներէն քիչ կը տարբերին -  
օքով գործիականը դերանուններու մէջ աւելի  
զործածական է . ինզմօք , մեզմօք :

Ինչին հայցականը իրը ուղղական առ հասա-  
րակ կը գործածուի .

պինքն էր զինքը ըստւ զիրարու հախէն էկան

Ցուցական դերանուններու դրական ձեւերէն  
զատ ինքնայատուկ որոշ ձեւ մ'եւս կոյ որ շատ  
սովարական է .

ուղիի	ուղվոր	ուղվորմէ	ուղվորմով	կամ	ուղվով
Հըմի	Հըմոր	Հըմորմէ	Հըմորմով	,,	Հըմով
Աըլոնք	Աըլոնց	Աըլոնցմէ	Աըլոնցմով	,,	Աըլոնցմօք
Հըլոնք	Հըլոնց	Հըլոնցմէ	Հըլոնցմով	,,	Հըլոնցմօք
Դըմի	Դըմոր	Դըմորմէ	Դըմորմով	,,	Դըմորմօք
Գըմոնք	Գըմոնց	Գըմոնցմէ	Գըմոնցմով	,,	Գըմոնցմօք
Եըմի	Եըմոր	Եըմորմէ	Եըմորմով	,,	Եըմորմօք
Աըլոնք	Աըլոնց	Աըլոնցմէ	Աըլոնցմով	,,	Աըլոնցմօք

Սովորական անորոշ դերանուններուն քով համ  
մըն եւս կայ գաւառականի ինքնայատուկ եւ խիստ  
շատ գործածական իք , ինք եւ կը հոլովի իք ,  
իքու , իքէ , իքով , իքոնիք , իքոնիք , իքոնից , իքոնիցմէ ,  
իքոնիցմէ , իքոնիցմով , իքոնիցմով .

Ի՞ է իքը էկերէ իքոնք (իքոնք) հարսնիք ունին  
ինք է ինքը մեռերէ է ինքոնք (ինքոնք) մատադ ունին

Բայ .

Մեր զաւառարարը բացերու մէջ քիչ կը խոս-  
տորի զրականի բացերու ձեւերէն :

Գլխաւոր տարբերութիւնը սա է որ 4 լծոր-  
դութիւնները երեքի վերածուած են և լծորդու-  
թիւնը իմ ի վերածելով , որ բոլոր ժամանակնե-  
րու մէջ իմ լծորդութեան պէս կը խոնարհի ,  
բացառութիւն է միայն սահմ . եղ . Յդ . գէմքը  
որ փոխանակ ի վերջաւորելու է կը վերջաւորի . Եւ  
աներեւոյթը որ ել կը մնայ , մինչ անցեալ գերբայը  
իր կը վերջանայ : Ասոր հակառակ բուն իլ լծոր-  
դութեան աներեւոյթը ելի կը փոխուի հոլոված  
ժամանակ : Խօսելու համար , քոչելէն վերջը :  
Նաեւ երեք լծորդութեան ալ կատարեալ եւ անկա-  
տար յոք . 1ին դէմքերը անք կ'ըլլան փոխանակ  
ինքի :

Ասիկայ ոլարդ կը տեսնուի հետեւեալ ցուցա-  
կին մէջ .

իմ	իմ	ամ
կը սիրիմ	կը խօսիմ	կը բանամ
սիրիս	սիս	նաս
սիրէն	սի	նայ
սիրինք	սինք	նանք
սիրիք	սիք	նաք
սիրին	սին	նան
կը սիրէի	կը խօսէի	կը բանայի
իր	սէիր	յիր
բէր	սէր	բ
բէանք	սէանք	յանք
բէիք	սէիք	յիք
բէին	սէին	յին

ԽՄ

ԽՄ

ՄՄ

սիրեցի	խօսեցայ	բացի
ցիր	ցար	ցիր
ց	ցաւ	ցաւ
ցանիք	ցանիք	ցանիք
ցիք	ցաք	ցիք
ցին	ցան	ցին

ԱՆՄ

Էտկանն բայ

ԿԸ Բողուժ	էմ	ըլլաժ, ըննալ,
զուս		ըննաժ
զու	էս	ըլլաս
զունք	է	ըլլայ
զուք	էնք	ըլլանք
զուն	էք	ըլլաք
	էն	ըլլան
ԿԸ Բողուշի	էի	ըլլայի
յիր	էիր	ըլլայիր
ր	էր	ըլլար
զույանիք	էյանիք	ըլլայանիք
յիք	էյիք	ըլլայիք
յին	էյին	ըլլային
Բողուշի		էզայ
ցիր		էզար
ց		էզաւ
ցանիք		էզանք
ցիք		էզաք
ցին		էզան

Աներեւոյթ.

սիրել	խօսիլ
խիմ սիրել	խօսիլու

Անց. դերբայ.

սիրեր	հանդչելէն ետքը
չիմ սիրել	հանդչելու համար
թոշելու	ատեն

Եմ վերջացած կարդ մը բայեր եւս ամի փոխած են .

մտնամ, իշնամ, կտնամ, տեսնամ, խեղնամ :

Ինչպէս կը տեսնուի Մարզուանցին սահմ .  
ներկայի եւ անկատարի առջեւ կը կը գործածէ :  
Միայն կու զամ, կու լամ, եւ կու տամ ի մէջ կու  
կը գործածէ, նման Ակնայ : Իսկ եմ, կամ, կայ-  
նամ, կիտիմ, կը չեն առներ :

Սահմ . ներկայէ եւ անկատարէ վերջը կա  
կը գործածուի փոխանակ կորի .

կ'եթամ կա, կ'ուտէի կա

Բացասականները կը չինուին էական բային  
ներկային եւ անկատարին առջեւը չ եւ ետեւն ալ  
բային անցեալ զերայը զնելով : Միայն թէ բացա-  
սականի մէջ էականին սահմանական ներկայի  
են կը փոխէ ի .

չիմ, չիս, չի, չինք, չիք, չին,  
չիմ սիրեր, չիս սիրեր, չի սիրեր

Կայ նաեւ ի յաւելումով :

չիմ ի տար, չէի ի տար

Իսկ միւս ժամանակները միայն չ (չի) աւելց-  
նել բաւական է .

չի սիրեցի, չի պտի սիրիմ, չի պի գայ = չիպտի  
գայ = չի պիտի գայ, չիյտիմ = չիմ գիտեր

Ապառնիի պիտի յաճախ պիտիր կը հնչուի .  
պիտիր գայ :

Գերակատարը թրքերէն իտիով կը չինուի .

էկած էր = էկաւ իտի (կէլմիւ իտի)

Պոլսեցւոց կորը Մարզուանցիք կա կ'ընեն,  
Հաճի դիւզցիք կո, կէրամ կա, կէհամ կո:

Իսկ Ամառացիք վերջը վ մը կը դնեն. կոր-  
պավ, կուտեվ:

Երբալ բայը Մարզուանցին էրալ կ'ընէ, Հաճի  
դիւզցին էհալ, կիհամ կո:

Անփոփոխ մասունք բանիներ:

Մարզուանցիք ինչու եւ ուրիշ գաւառա-  
ցիներ, վերջին չորս անփոփոխ մասունք բանինե-  
րու (նախազրութիւն, մակրայ, շաղկապ, միջար-  
կութիւն) հարազատ բառերը գործածելու սիրա-  
հար չեն: Մինչեւ իսկ եթէ գիտեն չեն գործածեր,  
քանզի կը վախնան թէ տարիկայ գլորոցականի հո-  
վեր առնել պիտի մեկնուի. ուստի առ հասարակ  
ատոնց թիւրքերէնները կը գործածուին: Մենք  
հոս միայն մի քանի գործածականները կը դնենք,  
սակայն թրքերէնի անփոփոխ բառերը ու մասնիկ-  
ները ամբողջովին անխտիր կը գործածուին:

Նախադրութիւն.

Ճանառւզ	ասոր հըմար
չըրաստան	թա տուն
քեզի կէօրէ	տունն էտէք
նասըլքի դուն	քու վասիթայօքդ
էթալէդ պէրի	տունին էթրաֆը
ընծի չաք (չափ)	թառլային օլթան
պօյին պարապար	ասկից սօնրա
կերածին դատար	ինդմէն կողտուկ
հօրը զըտար	

## Մակրայ.

<i>Հիմա</i> = <i>Հըմա</i>	<i>պահմը</i> , <i>պահմալ</i>	<i>վաղվրնկուց</i>
<i>Հիմանուկ</i>	<i>պահմընալ</i>	<i>վաղվրնկուց</i>
<i>Հիմակուց</i>	<i>պահմընուկ</i>	<i>վաղվրնկուցօք</i>
<i>Հըմայկուց</i>	<i>օրայստք</i>	<i>ախամէղչնի</i>
<i>Հըմայէն, -էէն</i>	<i>էտինք</i>	<i>նորուան, Հերու</i>

*Շինտիլիկ, Հէլէ*      *պազի, առլա*      *անիտէ, կինէ*  
*իքիտէպիր, տայ-*      *թէդ, Հէմէն*      *չտպուխ, ալէլ*  
*ժա*      *ամէն իժիր*      *աճելէ*

*Հթալն իքին*

*Հնկ Հոռչ, Ելաւ իտի ընկաւ. Ելածին կիպի ընկաւ*

*Յուցական՝ կը, սը, դը, նը կարդ մը տեղա-*  
*լան մակրայներ կը շինեն.*

<i>Հըկի</i>	<i>ոըկի</i>	<i>գըկի</i>	<i>նըկի</i>
<i>Հըկից</i>	<i>ոըկից</i>	<i>գըկից</i>	<i>նըկից</i>
<i>Հըկէ</i>	<i>ոըկէ</i>	<i>գըկէ</i>	<i>նըկէ</i>
<i>Հըղին</i>	<i>ոըղին</i>	<i>գըղին</i>	<i>նըղին</i>
<i>Հըտեղ</i>	<i>ոըտեղ</i>	<i>գըտեղ</i>	<i>նըտեղ</i>
<i>Հըղէս</i>	<i>ոըղէս</i>	<i>գըղէս</i>	<i>նըղէս</i>
<i>Հըղըտար</i>	<i>ոըղըտար</i>	<i>գըղըտար</i>	<i>նըղըտար</i>

*Ըհը = ընհը = ըհընէ = ահա*

*իշտէ, իշտէ հանէ = ահա*

## Որակական.

<i>Ալայնա հոս էն</i>	<i>իլէ, իլէքի էկո</i>
<i>Անապա լ՞նչպէս է</i>	<i>կիւճպէլէ հասաւ</i>
<i>Անխտէ վաղեց</i>	<i>Հէլպէթոտէ կու դաս</i>
<i>Անճա հասաւ</i>	<i>Հէմէն, պիրտէն պիրէ</i>
<i>Առլա չըննար</i>	<i>Հէջ կընայ մը</i>
<i>Եօխսա ընկար մը</i>	<i>Հէրքէս նային կա</i>
<i>Զօռօք պէրի</i>	<i>Զօլայընա չեղաւ</i>
<i>Էնճամ հասաւ</i>	<i>Նասըլ էք</i>
<i>Ըհը = այո՛, ահա</i>	<i>Սայքի Սանքի էղաւ</i>

Մի քանի ուրիշ մակրայակերտ մասնիկներ եւա  
կան որ գործողութիւնը կ'եղանակաւորեն .

Կամացուկէն	Առևտուտիկէն
Երկանքընա	Պօյունա
Տէյլարընա	Պէրինքո ի վար
Բյնելուկան	Պէրինքո ի վեր
Ուսուլիկէն	Մեռցնելուկան
Լանքընա	Մանուէն
Տէյվէրընա	Մանկընա
Ճաթելուկան	Վաթելուկան

### Շաղկապ .

Ալ = ա = եւս, ես ա	իս իլէն դուն
Ալթոխ = Արթըխ էկօ	Կէօյա քի էղաւ
Ես էս ես զուն	Հէլէքի հասանք
Ես (հապա) ինչ արիք	Հէմ լանք հէմ էթանք
Ես չէնէ քալինք	Մէյէր հոս է էղեր
Եանի կ'ըսիմ կա քի	Մէյէրսէ հոս է էղեր
Զահիր համիս կա	Նէհալէ հալ էկանք
Զէրէ խնդար կա	Պարի դուն էկօ
Էլլէէլէմ մեռեր է	Պէլքի հասնինք
Էյէր կ'ուղես նէ	Մեռնի պիլէ նէ չիտար
Էուէ իսէ կեցիր	Տէյիլ քի դուն
Բոկ ըմմա չըննար	Արի տէյի խնդաց
Բոկ իսէտէ չըննար	Վէհասըլ չըննար
Էմմատա էղաւ հա'	Վէսսէլամ չիմ էթար

### Միջարկութիւն .

Եազուխ էմէկներուս	Ճանըմ ալ կ'օղտէ
Էրվահ էմէկներուս	Մաշալահ, ըմմատա արիր
Էրվալահ անողին	Պէհէրիփ եախաս թող
Հայ կիտի՛ օրեր	Պիլէքիմ մեռնէի
Հայտի՛ քեզ տեսնամ	Վաշլաշ եավուում
Հէլէ՛ կեցիր հէլէ	Տէնտի հա, իրա՞ւ է
Հէրիփ սէնտէ ատ ի՞նչ է	Տէնտը նայիմ ի՞նչ կայ

## ԳԼՈՒԽ Ը.

### ՆՄՈՑՇՆԵՐ

ԱՂՕԹ-ՔՆԵՐ

Օրհնեալ տէր մեր Յիսուս Քրիստոս ամմէն :  
Հար մեր Էրկինք, սուրբ էղիցի անունդ .  
Էկեցէ արքայութինդ էղիցի կամք քո որպէս սէր-  
կինս եւ էրկիր : Սաց մեզ սանապազ տուր մեղի  
ասօր . թող մեղի պարտքս որ թողունք մերս պար-  
տապանաց : Եւ մի տանիր փորձութին այլ փրկէ  
չարէն : Զի քո է արքայութին եւ զօրութին եւ  
փառք . Ամմէն :

Հաղար անդամ փառք քեզի էրկնաւոր տէր  
Ասված . Տան խէր ու պէրէքէթ տաս . Հայր Արքա-  
համու պէրէքէթը վրանը վերէս պակաս չանիս :  
Չօլուխ չօճուխիս նասիզ դրսմէթը հասցունիս .  
վարող տատող վաստկողին, էփող թափողին .  
Ամէնին պանին կործին աջողութին տաս . Փախիր  
Փուխարէյին խարտմձի ըննաս . Հարիկս :

Տէր Ասված Յիսուս Քրիստոս . զիշերուան  
պէլայէն, զաֆիլ զատայէն, ամմէն փորձանքէն,  
չար աչքէն, չար նազարէն ազատիս վու քու սուրբ  
լուսուղ տեսութեանը արժանի անիս : Ֆախիր Փու-  
խարային, դրան ետեւ անտէր անտիրականին քու  
ողորմութինդ հասնի պահպանէ : Օղորմութինիդ  
զուռպան ըննամ Հարիկս, քու պահպան հրիշ-  
տակդ պահէ մեր օճախը վոր մուհաննէթէ մէհ-  
տաճ չըննանք տուն տնորդօք . աղդական պարե-  
կամօք : Ողորմութինէդ ողորմութին չնորհիս .

Հաղտ չօլուխին նասխաղը չի կռոխ։ Ել ալէմի, հասրէթ քաշողներու պէրանը ըյնելէն աղատիս։ Մեղքնըվիս էրեսնըվիս մի տար դարիալ դուրպէթ եղողներն ալ իրենց հասրէթին դավուշուրմիւ անիս ու մնջ ամէննըվիս ալ տուն տնորդօք քու յաւիտենական արքայութանդ արժանի անիս։ Ամմէն։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆԵՐ

Վախտին մէկը կայ մէկը չի դայ նասրէտտին անունօք հօճա մը կայ էղեր, ասի շատ կիտուն, փիլսոփայ մարդ է էղեր ըմմա, լաքին շատ թի-ֆափ պաներ կանէ էղեր։ Ասոր նախլիյէթներէն քանի մը հատը լսել կաժէ։

Օրին մէկը էշը խեծած թարլան էթալնիքէն սիւրիւ մը մարդիկ դէմը էլլալով։ տեսածնըվերուն պէս, Մաշալլահը կը վերցունին։ «Փէօս պէօյիւկ հէրիֆ խեծեր է տէ սի չօճուխը քալել կու տայ կա» կը պոռան։ Հօճան ամշնալօք կիշնայ վու տղան կը խեծծնէ։ — Կեթան, կեթան նէյերես պաշզա մարդիկ տէմնիքին էլլալով «Եռւհա, տէլիդանլու հալօքը էլեր էշուն վրան տօնտօնցեր է վու չամշծած իր էխտիյար հարը քալեցունէ կա» կը պոռան։ — Ասոր վրան հօճան խելքի էկած, «ծօ էկո, էրկուքնիքս ալ խեղնանք» կըսէ։ Զա-վալլու էշը տքալէն տքտքալէն կը քալէ։ Անդիէն նէյերես կընիկներու պառխանա մընէ կը փրթի։ Ասոնք ալ տեսածնըվերուն կիպի խնդում խեւ կը դառնան ալավունը կը վերցունեն։ «Էրկու պէօս պէօյիւկ զըոզօփներ էլեր տնկուեր էն դավալլու

սրբային վրան որ իրենց տակը հողի կու տայ կա»  
կը պոռան : — Մեր հօճային ճարը հատած առ հե-  
զուն ալ է շը պառկեցնելով ոտքերը էրկերկու իրար  
կը կապէ եւ մէջտեղէն ալ որբը մը անցունելով  
հար վու տղայ օմուզնըլին կ'առնին կը քալին : Աս  
առեն ալ անցող դարձողներ քահ քահը վերցնե-  
լով . «Ծո աւանակներ կ'ըսեն , տահա ինչ կանիք ,  
էֆէրիմ , իշտէ մէկին տեղը իրեք աւանակ ծեղի ,  
կըսեն ու կանցնին : Հօճային ալ լեզուն պէրանը  
կառնուի , ինչ ըսել , ինչ ընելիքը չի կիտնար :

Նասրէտտին Հօճան իր տանը մէջ վեր վար  
հօլթա զարնելէն կ'աղօթէ էղեր . «Ասված ընծի  
1000 օսկի տուր , մէկ պակաս ըննայ նէ չիմ առնիր  
հա» ըսելով : — Դրացի Եահուտին ասի լսելօք  
տուպակի մը մէջ 999 օսկի դրած պաճայէն վար  
կը նետէ : Մօլան վերցնելօք կը համրէքի 999 օսկի  
է , «հոդ չէ թող մէկ հատը պակաս ըննայ 999  
տուող ասվածը հէլպէթ մէկ հատալ կու տայ ,  
կ'ըսէ , կը վերցնէ կը պահէ : Եահուտին որ շախայի  
համար կանէր կա , էթիքէն պոռաց . «Եա» դուն  
մէկ հատը պակաս ըննայ նէ չիմ առնիր կ'ըսէիր  
կա , ինչո՞ւ առիր պահեցիր : — Քեղի ի՞նչ , էս  
աստուզմէ ինդրեցի ան ալ ընծի տուաւ : Քեղի  
ի՞նչ մտնայ կելլայ կա կը պատասխանէ :

Եահուտին . Եա» , անպէս է նէ հայտէ տատաւորին  
էթանք , կ'ըսէ :

Մոլան . էթանք , ըմմա էս հըմա զէնկին եմ .  
ինչուան որ տակս ճորի մը եւ վրաս քիւրք մը

չունենամ չիմ կայնար մահքէմէն էթալ:  
Ատոր վրան  
Եահուտին իր ճորին իլէն քիւրքը կու տայ մօլ-  
լային վու կեթան Ղատիին:  
Եահուտին կը դանդափ քի Մօլլան իր օսկիները  
առած է չի տար կա:  
Մօլլան. Էս աստուղմէ 1000 օսկի խնդրած էի, ան  
ալ տվաւ: Աս Եահուտին ալ ատի տեսնալով  
զօռը դրեր է քի անոնք իրն են: Աս մարդը  
ան զբար աներես է քի խեծած ճորիս իլէն  
վրայիս քիւրքն ալ չամշծած իրն է պիտի ըսէ:  
Եահուտին. Իմս չի տէ, եա՛ որինն է, կը պոռաց:  
Ղատին. Մօլլային հախ կու տայ վու կը վոնոտէ  
Եահուտին. Մօլլան ալ տուն կը դառնայ ճո-  
րիով վու քիւրքով ըսելով ասոնք ալ մնացած  
պակաս մէկ օսկիին տեղն են:

#### ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քէփէնէկ էկո քովս տիտիկ արէ,  
ինչ ըսիմ նէ մտիկ արէ.  
Անաս ընծի շէպիկ կարեց,  
շէպիկը տէրտէրին տվի.  
Տէր տէրն ալ ընծի նիշխարք տվաւ,  
նիշխարքը աջիկին տվի  
աջիկ նալ ընծի պաշիկ տվաւ.  
հաւն ալ խօսաց եէմ տվի  
ան ալ ընծի հաւկիք տվաւ:

Հետեւեալներն ալ իրարմէ անկախ եւ անկառ  
ասացուածքներ են. սովորաբար հապճեպով չի-  
նուած.

Մէկ երկու երկննաս  
իրեք չորս չորսնաս  
հինգ վեց վերննաս  
ե՞օքը ուրը ուր կ'երբ-աս  
ինը տասը հոգիդ տաս

Կարապետ կարմիր կարպետ,  
մէկ փարա տամ կնա վարպետ :

Մէն մէն անիմ նօր անիմ  
կապան կռոկիմ շօր անիմ :

Մանիմ մանիմ դորբ անիմ  
մուրամ կուրամ ֆեզ պահիմ :

Ես պարոնի տղայ եմ  
քագաւորի փեսայ եմ :

Շըռան շոան  
հալսնի նոան :

Խնամի խորան  
էշերս կորան :

Էքամ թոխաք-  
պերիմ մախաք-  
շուլիմ եախաք :

**Կաղանդին տղաքը թապլաներ կախած վըզեր-**  
**նէն փողոցները պոռալով սիմիտ (տեսակ մը օղա-**  
**կանձեւ հաց) կը ծախեն :** Այդ առթիւ ամէն տե-  
սակ կատակ ներելի է եւ տղաքը զիրար գերա-  
զանցել կը ջանան :

Սիմիտ կէվրէկ կէվրէկ  
Սիմիտիմ դայնար քապլատա օյնար :  
Սիմիտիմ շէքէր փարայը նէպտէն չէքէր :  
Սիմիտիմ քազէ, աղջիկ դուռը վազէ :

Ամառը երբ անձրեւ չի դար եւ երաշտի նշաններ կ'երեւան, թաղին տղաքը կը հաւաքուին եւ կողովի մը մէջ չոր խոտ եւն դնելով իրենցմէ մէկուն գլուխը կը դնեն եւ կը պտտին. խոտին մէջ ալ կարծեմ գորտ մը կը դնեն: Հոս հոն ալ ամանով ջուր կը լեցնեն կողովը եւ ջուրը տղուն գլուխէն վար կը թափի: Ասիկայ «չաղտան» ընել կը կոչուի. միեւնոյն ժամանակը հետեւեալլ կ'երգեն.

Զաղտան չուղտան .

Վէր ալլահըմ վէր  
սէլլի սիլլի եաղմուր վէր  
էշէկ կէլին օլուր մը  
եէր կլմասը վէրիր մը  
վէր ալլահըմ վէր  
սէլլի սիլլի եաղմուր վէր :

Վերջն ալ ժողված պլղուր եւ զրյմայով վիւլավ կ'եփեն քէյֆ կ'ընեն :

Երբ մէկը խաղին մէջը անկանոնութիւն ընելով խաղը աւրէ, միւսներ զանիկա պախարակելով դըվ դըվ կը կանչեն, որ է հետեւեալլ՝

Տօ տօ տըմպըլը լէյլի տօ տօ

Երգելով եւ միեւնոյն ժամանակ աջ ձեռքերնին ձախ թեւին կը քսեն իրբ թէ քէման չալեն կոր :

Հիւանդի զլիսուն աւետարան կարդալ .  
սրբոց ուխտի զիմել հեռու կամ մօտ , մինչեւ իսկ  
թէքքէներ .  
սարուլուխի ջուր բերել տալ .  
վախ չափել տալ թիզով եւ յօրանջելով .  
աղօթող կնկան աղօթել տալ՝ ձեռքը դանակ մը  
րոնած .  
հիւանդին զլիսուն ջրով լեցուն ամանի մէջ հալած  
զուռչուն թափել .  
չար աշկի կամ նազարի հանդիպած կարծել .  
երածականի նայել , երաղահան գիրքը բանալ տալ .  
Զոան տէտէ երթալ եւ ծառը լաթի կտոր կապել .  
կամ Քէօչէ տէտէ երթալ այցելութեան , ուխտի -  
վիճակ պանալ Համբարձման տօնին :  
թաթար իսամի զարնել տալ<sup>1</sup> .

<sup>1</sup> Մէկը ձեռքը վահան բռնած հիւանդին զլուխը կը կե-  
նայ , ուրիշ մ'ալ ձեռք աղեղ ու նետով՝ չար ներկայացնելով  
ներս կը մտնէ .

Հիւանդապահը	կը հարցնէ	Նէրտէն կէլիյօն
միւսը	կը ողատասխանէ	Թաքար խամեյի վուռ-
		մատան
Հիւանդապահը		Վուռաման
չար ողին		Վուռուրում կ'ըսէ կը
		նետէ նետը , բայց
		միայն վահանին կը
		դուչի :

Ասիկայ կը կրկնէ մի քանի անդամ , բայց չի յաջողե-  
լով կը ձգէ կը փախի :

ՈՒՐԻՇ ՆԱԽԱՊԱՇԱԲՈՒՄՆԵՐ

Պարապ օրորոցը օրելու չէ, չաղան կը մեռնի  
 կոռած ըղունկը կրակը նետելու չէ կը խեւնաս  
 չօճուխներուն ըղունկը կոռելու չէ, դող կըննան  
 սօխին կեղեւը կրակը նետելու չէ, դժոխ կեթաս  
 իրկունը շուն ոռնայ նէ մահի նշան է  
 ծեռքիդ կեռալը փարա կը պերէ  
 ոտքիդ տապանը կեռալը ճամբորդութեան նշան է  
 ունքդ խաղայնէ ճամբորդ կու դայ  
 հացին վրան կոխել մեղք ունի .  
 ամառուան առաջի որոտումին գլորուողը լուերէն  
 չի խաղնուիր,  
 ելած ակուադ եկեղեցւոյ բակի սիւնին ճեղքը  
 գամելու է :

ՊԱՐԱԴԱՅԱԿԱՆ ԽՕՍՔԻ ԶԵՒԵՐ

ԱՆԷՇԹ

Անէսքի հանտպիս	ասծու կրակին հանդ-
անիծից ծնունդ	պիս
անկարծակի գաս	աստուծմէ կտնաս
աշկէտ կտնաս	արածդ կտնաս
աշկըդ քէօրնայ	արուն թաթախ ըննա
աշկիդ լուսէն կտնաս	եօխ ըննաս
առ տէ փաթլամիշարէ	Զըխըմ ըննա
աստուած պէլադ տայ	զըխըմ դէրնէպիթ
աստուած հոգիդ առնէ	զըխըմ ուտես
աստուած հախէդ դայ	էճէլ կտոր ըննաս
ասծու թրին հանդպիս	էրէսդ էտիդ դառնայ
ասծու կած ու կրակը	էրկնաւորէն կտնաս
վրադ դայ	էրկու աշկիդ քէօրնայ

էրկու աշկերուդ լուսէն  
կտնաս  
էօլիւշիդ քէօրը  
(քէօր տէվէյիդ մըլսը)  
Ըոհէզիլ ըննաս  
Թաթար խամիթ հանդ-  
պիս  
Ժամուն տուռը մուրաս  
Լէշդ տուն դայ  
Լէշը լաս  
Լէշտ վլան  
Խարախապարդ անիս  
Խարախապարդ դաս  
Խէրդ պէրէքէթդ կոռի  
Խէրը չի տեսնաս  
Խողը դնիմ  
Խորթլամիչ անիս  
Ծանդ մարի  
Ճեռքդ չորնայ  
Կանկը, կոռը քաքնիմ  
Կանկը շունը հացէ  
Կանկը վար անցնի  
Կէնճութանդ խայիրը չի  
տեսնաս  
Կետնին եօթը դաթը  
անցնիս  
Կէտինն անցնիս  
Կէտինը մտնաս  
Կոռէլը շունը քաքնէ  
կոռնծիս

Կրակ թափի վրադ  
կրող, կրողիս մենծը  
կրողը տանի  
կրողը տեսնայ երեսդ  
կրողը տեսնայ քեզ ալ  
ան ալ  
Հախէդ կու դամ, կե-  
ցիր  
Ղաֆիլ զատայի դաս  
զըռան ըյնի մէշնըլիկ  
Ճէհննէմ եղիր  
Ճէհննէմին տակէն  
դաս  
Մատերդ կոռոին  
մատերդ փատ կոռին  
մուխդ մարի  
մզսի (մուրսի) վրադ  
մուհաննէթի մէհտաճ  
ըննաս  
Նղովից արմատ  
Շան պէս սատկիս  
շան սատակ ելլաս  
շան ձդած (ցըյնած)  
շուն շան որդի շուն  
շուն ըննաս  
Ոլոր ոլոր որորուիս  
ողորմածէս կ'ուզիմ քի  
ոտքդ կոռուի  
Զար աշկի հանդպիս  
չար սահաթի դաս

չարած ըննայիր	Վայն ի վրադ
չիկած ըննայիր	Վար անցնիս . — վեր-
չեղած ըննայիր	նաս
չըննաս չի կատարիս	Վիզդ կոռուի
չի կերած ըննայիր	Վիզը տակը մնայ
չիք ըննաս	Վիզը փրթի
չորնաս	Տահա պէթէր ըննաս
Պապանծիս	տանդ խէրն ու պէրէ-
պատանքդ կարիմ	քէթը կոռի
պէթդ պէրէքէթդ կոռի (փախի)	տէրպէտէր ըննաս
պօյդ սոչի	Տունդ աւրի . — վլի
+պօյէդ պօսէդ կտնաս	տունն աւրած
Սատկիս	տունդ վիքրուշան ըննայ
սեւ երեսէդ կտնաս	տուշմանի խշմին ոսատ
սեւ լէշը լաս — վլաս	դաս
սեւ լէշերէդ կտնաս	տունէ տուռ մուրաս
սեւ խապարդ դայիր —	Քիթէդ բերնէդ դայ
լննայիր	քէօքը չորնայ
սեւ խապարը առնիս	Օճախդ մարի
սոչվիս	օճաղը քէօր օլասը ձա
	օր արեւ չի տեսնաս

### ԳԵՇ ԽՕՍՔԵՐ

Էշու կլուխ	Հայտէ կլօխդ որ քարին
Էշու ոըփա	ամուր էնէ զարկ
Էշու ծադ	Ճէհննէմ էղիր սկէ
Էրեսդ ճերմակ	Մի վընկվընկար կինէ
Էրեսդ կլայկած է	Շան ծադ — ցընած-
Հախէտ կու դամ	շան երես
Հայ անասընը Հայ	շան ծնունդ

շատ մի հաշիր	Տէֆ եղիր սկէ
շատ մի տոտուար	Քէշկէ չէթայի
	քէօփ օղլու քէօփէկ

ԳԱՂՏՆԻ ԽՕՄԲԵՐ

Ել էթանք անել կը նշանակէ	դողնալ	
վասնիվերուստ	գողնալ, կեղծ ա-	
անել	պրանք տալ	
խորող, հաւ	" "	անկոչ հիւր
սեւ զլուխ	" "	կղերական
մաղ	" "	մօլա, տէրվիչ
պատը ճանն կայ	" "	օտարական, լրտես
պիղատոս	" "	կայ
թղթած փէն-		դատաւոր
ճիրէ	" "	կոյր
քերթել	" "	կողոպտել

ՕԲՀՆԵՆՔ

Աստուած չաղաներդ	էրեսդ ճերմակ
պաշլէ	ծեռքդ դալար
աստուած ողորմի	կոնակդ կէտինը չի
մօրդ հոգուն	դայ
աստուած սիրտիդ	մուհաննէթի մէհտաձ
մուրատը տայ	չըննաս
ասծու օրհնէնքը վրադ	սեւ օր չի տեսնաս
էռաջ Աստուած	տունդ չինուի

ՄԱՂԹԱՆՔ

Եա Աստուած մենծ	կոհանամ ստեղծողէն
եար է վորդոքի սուրբ	մեղայասծու Աստուած

մեղաց տէր Աստուած  
մուրաստատուր Ս. Կա-  
լապետ

Ս. Սէրդիսի զօրքին  
մեռնիմ

ԵՐԳՈՒՄ

Աշկիս խայերը չի  
տեսնամ  
աշկիս լուսը էլլաց  
աշկիս քէօրնայ  
դաւկիս խայերը չի  
տեսնամ

աստուած վկաց  
լուսօր  
խաչօր  
մասսօր  
էյէր սուտ էմ նէ շուն  
ըննամ

ԱՊԱՉԱՆՔ

Աման Աստուած  
աշկիդ զուռապան  
աշկդ սիրիմ  
ասծու սիրուն  
աստուածդ սիրիս նէ  
արեւիդ մեռնիմ  
էսիրդ ըննամ  
էս ալ մեղք էմ  
էս քեղի զուռապան  
խաթերս համար  
խալթ մ'աներ  
հոգիդ սիրիս նէ  
հոգուդ զուռապան

հոգուդ մեռնիմ  
հօրդ խաթերն համար  
հօրդ մօրդ հոգուն  
զուռապանդ ըննամ  
մ'աներ, մ'ըննար  
մեռելիդ հոգուն  
պօյդ սիրիմ  
պօյիդ զուռապան  
ոտքդ պաղնիմ  
սիրուն Քրիստոսի  
խաթերն համար  
վերն Աստուած վարը  
դուն

ՇՆՈՐՀԱԿՈՐԱԿԱՆՔ

Պէրէքէթլիւ ըննայ  
պարով էկար  
չէն կենաք. — կեցիք

աստուած չէն ու պայ-  
ծառ պահէ

աստուած	պակաս	աստուած	պին	պիր
չանէ		պէրէքէթ	տայ	
կենդանութին		աստուած	սիրտիդ	
անուշ	անմահութին	մուրատը	տայ	
անուշներ. — անուշ		տուրդ	տայմա	պաց
ըննայ			ըննայ	
անուշով մնաս		քեարդ	քէսողդ	ան-
շատ ապրիս			պակաս	ըննայ
կոնակդ կետինը չի		ամէն	ճիւմլէյօք	
դայ		աստուած	հոգին	լու-
մարսողական ըննայ			սաւորէ	
օճախող չին ըննայ		աստուած	ողորմի	հո-
ասված պէրէքէթ տայ			դուն	
աչկդ լուս		սուրբ	հոգով մխիթա-	
լուս աչկով կենաս			րուիք	
տառոսը մէկալներուն		աստուած	միւսներդ	
տառոսը ծերիններուն			ողջ պահէ	
տառոսը ուման ճան-		ծեղի շատ օրեր		
լարա		դուն շատ ապրիս		
աստուած կատարին		դուն սաղ էղիր		
հասցնէ		վրադ պարին		
աստուած քէտէրսուզ		աստուած ողորմի հօրդ		
անէ			պապուդ հոգուն	
աստուած ցաւ չի		ողորմի Աստուած-		
ցուցնէ		ողորմի հոգուդ		
մէկ թագով մէկ պսա-		հոգիի ողջութին ըն-		
կով ապրին		նայ		
մէկ պարձի վրայ ծե-		աստուած մէկին տեղ		
րանան		100 տայ		
		հօրով մօրով մէղնայ		

ողջ մնայ	հրամմէ
խերը տեսնաք	չէքէր ծամէ
շնոհրաւոր ըննայ	խօսկդ չէքէր հարիկս
իշնաւոր նոր տարի	շատ ապրիս
տօն տիշնաւոր	հարիկս, հողիս
աստուած բարի ճա-	ուզուրիդ զուռպան
նապարհ տայ	ճանիդ զուռպան
մնաք բարով	ճանիս միննէթ
էրթաս բարով. դառ-	անուշ, անուշիկս
նաս պէռով	աշկիս լուսը
քար պոնիս ոսկի դառ-	արեւուս մեռնիմ
նայ	ծանդ անսպառ
աստուած հասրէթի	ծեռքդ ապրած
դեվուշտուրմիչ անէ	դեռքդ դալար
աստուած դարիալնե-	քեզի բարեւ պէրի
րուդ պանին կործին	տանող պերողը շատ
աջողութին տայ	ապրի
պարով էկաք	
պարի տեսանք	

## ԲԱՌԱՑՈՒՑԱԿ՝

Ազուլն = աղոխ  
 արլամա, խաղ ժը  
 ալ, երեւակացական էակ  
 ալուխ, պառող ժը  
 ախլանի (ախլել), տեսակ  
     ժը կդպանք  
 ակար, պակասութիւն  
 աղընձել, խորվել  
 անուկ, անդամ  
 անուկ = օճառել  
 ամարար, դործունեայ  
 ամպգոլ  
 ամպրտաւան  
 այպլուկ, չրէչ  
 անել = ընել  
 անիծ, ոչելի ձաղ, ձու  
 անկոփ, դրամ չունեցող  
 աննրկել, անկարող ըլլալ  
 անուրի = անօթի  
 անպաշար, տիմար  
 առնցեւ = անձրեւ  
 անտնել, հասկնալ  
 աշխարհ մտնալ, ամուս-  
     նանալ

աշխել  
 ապլա, քոյր  
 առէշ  
 առքուրմա, խաղ ժը  
 ասկ = աստղ  
 ասպընտել, ասեղով ծակծկել  
 ատաշ, ընկեր  
 ատըկել, ժամանակ դանել  
 արդար եղ, կարադ  
 արմնալ = զարժանալ  
 ափստել, բամբասել, ամ-  
     բաստանել  
 աւտընալ = հաւտալ  
 բարտել, շարժել  
 բըզկուել, պատռել  
 բըշտիկ, ուռեցք  
 բըշտել, ուռեցք հանել  
 բուալ, երեխայի նոր լե-  
     զու ելլելը  
 բունալ, սիրոը ուզել  
 բունքունալ, սիրոը ուզել  
 բունկալ, հաւուն տակի  
     հաւկիթ  
 բըսուկ, հասած

<sup>1</sup> Նշանակութիւննին չի դրուածները կամ չատ ծանօթ էն կամ ես չէի / իլլեր:

ԳԵՐԱԼԻԱԼ, ՊԱՌԱՄԵԼ  
ԳԵՐԵՓԻՆԻԼ, ԱՎՄՈՒՄ, ԽԵՂՃ  
ԳԱՎԼ, ԺԼՈՒԼԻ ՎՐԱՅ ԼԱՎՔ

Դ ՈՐ Տ ԿԸ ՀԵՇՈՒԻ ԺԵԾ  
ԺԱՍԱՄԲ ՈՒՍԹԻ ՀՈՒ  
ԺԻՆՈՒԵԼՈՒ Է  
Դահեկ = Պահեակ  
Դամիկ = Պանկտել  
Դասել, բանել, գատել  
Դըղկալ, ցածէն լալ  
Դընուխտել, ապուչ գառնալ  
Դըխրտալ = Դզրտել  
Դօշկել, փելաւի աւրուիլը  
Դօշկած = Մօշխած

ԵԽԳԲԱ  
ԵԽԻՆԻ = ԵԽԻՆԻ, ԿԵՐԱ-  
ԿՈՒՐ ԺԸ  
ԵԽՉՄԱԽ = ԽԽԱՂՌՈՒ  
ԵԽՎՐՈՒՅՆՈՒ  
ԵՐ = ԵՐՐ  
ԵԿՄԵՆԻ, ԿՈՀԻԿ ԺԸ, ԿՈՄ-  
ԱԿՔՅ ԺԸ  
ԵԿԵԼՅ, ՆԵՓԵՎ  
ԵՐԵՍԵԼ = ԳՈՒԽԱՆՈՐՊԵԼ  
ԵՐԵՍԻ, ԺԱՆԾԱՂ  
ԵՐԵՐԱԼ, ՀԱՐԺԵԼ, ԵՐԵՐ-  
ՄԿԱԼ  
ԵՐՄԵԼ, ՑՈՐԵՆԸ ՀՈՎԻ ՄԱԼ  
ԵՖԵԼ ԲԱՓԵԼ, ՀԱՐԿԻՆԸ ՄԱԼ  
ԵՈՐՄԱԽՎԱՐ, ԺԵԾ ԱՐՋԻ  
ԱՍԱՂԵՐԸ  
ԵՈՐՄՈՒԱՐ, ՀԱՄ ՀԵՐՈԱՆՈՐ  
ՕՄԱՐԱԿԱՆ, ԱՎՄՈՒ

ԶԱՂԲ ՄԱԼ, ԱՎՄՈՒԵԼ, ԺԵԾԵԼ  
ԶԱԽԱԲ, ԱՋՆԱԿ  
ԶԱԽԻՐ, Կ'ԵՐԵՒԵՅ ՈՐ  
ԶԱՐ ՄՅԱԼ, ՀՈՒՄՐԻԼ  
ԶԱՐԳԱՐԴԱՐ = ԺԱՌՎԱՐԴՄԱՐ  
ԶԲԱԿԳՅԱԼ  
ԶԵԼԽԸԹ, ԶԵԼՊԸԹ, ԱՄԲՈՎՈՒՄ  
ԶԵԼՊՄԻ, ՀԱՐ  
ԶԲԱԿԸԹԱԼ, ՑՐՄԷՆ ՄԿԱՄ-  
ՆԵՐԸ ԻՐԱՐ ԳՄՐՆԵԼ  
ԶԲԱԿՈՄՈՒՄ, ԿՈՀՄ, ԿՈՎԻՄ  
ԶԸՐ, ԽԱՅՄՆԻ  
ԶԸՐԱԼ, ԳԸՐՈՂԸՐԱԼ, ԷՀՄ  
ԶԸՐԳՈՓ, ԿՈՀՄ, ԿՈՎԻՄ  
ԶԸՐԵԲՄԱԼ = ՄՐՐՎՔՄԱԼ  
ԶՕՐԵԼ, ՄԵԽՆԵԼ, ԿՐՆԱԼ  
ԶՕՐԻ, ՈՒԺ, ԳՕՐԸԹԻՆ  
ԶՈՆ, ԴԺՈՒԱՐ

ԷՊ = (ԷՂ ԺԸ) ՀԱՄ  
ԷՐԱԼ = ԵՐԹԱԼ  
ԷԼԼԱԼ = ԷԼԼԵԼ  
ԷԼԼԵԼԵԼՄ = ՄԱԼԱՀԱԼԻՄ,  
ԱՍՈՒԱԾ ՊԻՄԷ  
ԷԽՍԵԼ = ԽԱՂԹԵԼ  
ԷՑԱՆԵԼ = ՕԾԱԿԵԼ  
ԷՀՆԱԽԱՏԱԼ ԸԲՆԱԼ  
ԷՍԻՐ ԽԱՂԱԼ  
ԷՎԵԼՅԱԼ, ԷՎԵԼԳՈՒՄ  
ԷՄԻՄԻ, ԻՐԻԿՈՒՆ  
ԷՐԱԾ = ԵՐԱԳ  
ԷՐԲԻՖ, ՄԱՆԻՔ  
ԷՐԵԺԱԼԿԱԼ, ՅՈՐԱՆԸՆԵԼ  
ԷՐԵՍԻԼ, ԺԱՆԾԱՂ  
ԷՐԻՐ = յարդ

Երբիք, տանիք  
Երկիր, այլք, օտարք  
Երիլ, մրկել  
Երվընալ = երեւնալ  
Եփել քափել

Ըլմանել = նմանել  
Ըհք, ըկրնէ = ահա  
ըղումկ = եղումդ  
ըմկողին = անկողին  
ըննալ = ըլլալ  
ըպրըխ, ջրի աժան  
ըստկել, ժաքըել

Թաքախ, աղտոտ  
քալաքսել, գէչ գործել  
քալիքտիլ  
քաղումոր  
քայլախ, ձիռւ ձագ  
քանզըեառմա, կերակուր  
*ճը*  
քապլտկել

քախանա, կերակուր ճը  
քաղում, կանաչեղին ճը  
քափրփած, խեղճ երեւոյ-

*թով*

քափրփուել, սղատրաս-  
տուիլ  
քերկել, ծեծել, յանդի-  
մանել  
քելթել, թելթել պատռել  
քեպուր = փետռուր  
քեր էլլալ = տէր ելլել  
քըզկալ, ժանկանց լալը  
ցածէն

թէրիկ, ժանկանց ձեռք  
թէհնէ բաղնիք  
թէմ պանել, երգի ընկերա-  
նալ  
թէմպիհել, ապսպել  
թէնյէ  
թէրէֆ, պահարան  
թէֆ մը չիփր մը խաղաէ  
թըռուել, աւրուել  
թըխմոր  
թըմիլ = զդում դառնալ,  
ապուշնալ  
թըխիկ, ծեծ  
թըխմել, սեղմեցնել  
թըխըրտալ, ձայնով շարժիլ  
թմբոկել = թնթոկել,  
խորչոմել  
թըմնցնել = լմնցնել  
թըմտել, կռահել  
թըմտալ = դնդալ  
թըմտուրել = թունտուրել,  
հանդարտել  
թոլ, ջուր քաշելու աժան  
թոփոփիկ, լաւ գիզուած  
թըռքուլ  
թըլխած ապուր, աւրուած  
թըլվալ = մըոմուալ  
թըսքսալ, թըսթըս ձայն  
հանել  
թըստել, հովոտիլ  
թըբել, խմոր շաղուելու  
կերպ ճը  
թոխան, լուացք ծեծելու  
փայտէ մուրճ  
թոխանքար, որուն վրայ  
կը ծեծեն լուացքը

Ժած = Երկրաշարժ  
Ժածկլտալ, երերալ  
Ժամ, եկացի  
Ժամիք, զէմք  
Ժամող զարնել, ժանդուիլ  
Ժըրալ = Ժըրժրալ, չարժիլ  
Ժըմնել, հասնել  
Ժում, ժոմ, կերակուրի  
Ժամանակ

Խղիմկերի, ետ գառնալ  
Խժիր, ժամանակ  
Խիկ = Խւ  
Խվիք = Խի Խլիք, լեփ լե-  
ցուն  
Խշուագ = Խջուացք, կա-  
թուած  
Խսնակ = յխնակաց օրեր  
Խրաբել, ժիացնել  
Խրիսկին = Կրեցկին  
Խք = Խքը, Խքմը = բան մը

Լալ, համբ  
Լակ, շան կերակուր  
Լակոտ, շանձադ  
Լըզուըռտիլ  
Լըռ = Լիտր  
Լըւալ = Լեցնել  
Լըխլսալ, շարժիլ  
Լըխկած, աւրուած  
Լըխտալ, շարժիլ  
Լըկի, լկուկ, զաղջ  
Լըկոտած, աներես  
Լըկոփ, անամօթ  
Լըղնորել, աւրել  
Լըղպորել, աւրուիլ

Լըղբնուկ = Արձորուք,  
աւրուած

Լըմանել = նժանել  
Լընկլընկալ, չարժիլ  
Լընկրտալ = Արնղրտալ  
Լըռխած, աւրուած  
Լոմլոմել, ակոսց չունե-  
ցողի պէս ուտել

Լոշլուշ = Արփըտել, արագ խօսիլ  
Խազնել = խածնել  
Խալը անել, յանդզնիլ  
Խալխ, բազմութիւն  
Խալըսիլ, վերջացնել, ա-  
զատել

Խախայ, ապուչ  
Խալս, խայտառակ  
Խածնտել  
Խաղ կանչել, երգել  
Խաղալ, պարել  
Խամ, ահաս  
Խամզել, մատնել  
Խամծուր, կուպր  
Խանձի հոտ, այրածի հոտ  
Խանուել, խանուած, կէս այ-  
րած

Խաշիլ, մանածի  
Խալխըզին, զըյմայի տա-  
կուք  
Խառընկուել, սիրտը աւ-  
րուիլ  
Խալսել, լմնցնել, ազատել  
Խատուտիկ, նախշուն =  
նաշղուն  
Խարմել, ծախսել  
Խաւիծ, կերակուր մը

խել մը, չառ մը  
 խելընել, խենթենալ, քու-  
   նէն ընկծիլ  
 խեխտել | = խեղթել  
 խըխտել |  
 խենքուկ, խեւ, խեւկունա  
 խըգտել, պատուել  
 խըպիկ, նիշար  
 խըսիր  
 խըմիսըմ  
 խըխըս, ազահ  
 խէգ, չառ տկար, փոքր  
 խըլխըլալ, չարժել  
 խըխմել = ութիմել  
 խըխում, չառ թրջուած  
 խըծիպ, կարի տեսակ մը  
 խըծուծ, լաւ դոցուած  
 խնամի խաղալ  
 խնամի խօս էքալ  
 խնտում երես  
 խնտում պատառ  
 խնտում  
 խնիկ, խնչել = խըլիք  
 խշխշալ, չափազանց ցաւիլ  
 խըշտալ  
 խոխալ, ոխալ, նախանձել  
 խոնճան, ուչշուր  
 խոչել կովի  
 խոռել, գողնալ, պակսեցնել  
 խոստել, որտի խիթ ունենալ  
 խոսլայել, յանդիմանել  
 խորան տէփմէսի խաղալ  
 խորբալ, ձայնով քնանալ,  
     իսկալ  
 խորշում = խոշում  
 խուլուիկ

խուլուն  
 խուց, առաջնորդաբան  
 խըպնիլ, ամշնալ  
 խըռխոալ  
 խոշել, ժանրել  
 խփել, խուփը գնել, դոցել  
 խօշափ, չոր պառուզ  
 խօնկալ ծուռ նայիլ  
 խօսվոտում  
 խօսք խօրաքա  
 խօրբլախ, ուրուական  
 Խագ = Ճագ  
 Ճարել = Ճաթել  
 Ճամճրիմել  
 Ճայծիել  
 Ճանձնել = Ճայնել, տա-  
     րաճայնել  
 Ճերուկ, որդնոստ, ճանճոստ  
 Ճեծ, պատերազմ  
 Ճեծիել = Ճեսքել  
 Ճենել, հրաւիրել  
 Ճեննել, ճեռք դպջնել  
 Ճիգ, պինդ  
 Ճիզգնել, պնդացնել  
 Ճիլիմ, հացի չեփած մասը  
 Ճիել | պէքմէզի բիւրե-  
 Ճըլուկ | զացում  
 Ճըծկան = Ճծմար  
 Ճըմոնակ = Ճմեռնակ  
 Ճոցուոր, յղի  
 Ճուածեզ = Ճուազեզ  
 Ճուք = Ճիւթ  
 Ճուիկ Ճուիկ ամել, բըկ-  
     տել  
 Ճուծ

ծտուուն, ձայն  
ծրել, blotting  
ծփալ = ծփծփալ  
ծօ, ծօ թէրէս

Ա, շատերը Գ են եւ Կ կը  
Հնչուին  
կազան = գաղան  
կազկըլտալ, կայծ հանել  
կարայ = քէրէ, պէքսիմէթ  
կարելֆ, կաթկթուք  
կարնախար  
կաժ մանածի  
կալ = դայլ  
կալանի = կատակ  
կանի = զանկ, մեռել  
կանչել, երգել  
կանշուըլտել, ամուր պո-  
ռաւ  
կապայ, հարսի հանեկըճ  
կապկպել, չատ կապել  
կասկարագ | = ևռոտանի,  
կասկարա | իսկէլէ  
կասկուս, անճարակ  
կատարիլ, չափահաս բլ-  
լալ. չի հասնիս չի կա-  
տարիս  
կարգել, ամուսնացնել  
կարգուկ, ամուսնացեալ  
կարկչան, ջուրի ճայն հանող  
կարդացող, գիտուն  
կերուք, աւելցուք  
կերցաւ, անկուշառիւն  
կըզել = զզել բաժաղակ  
կըզկըզ = կըզկըզալ, ու-  
շանալ, զանդաղել

կըզկիել, մանած փաթակէլ,  
փախչիլ  
կըզկուիլ, պահուըտել  
կըզդիլ, սրգողել  
կըզուած, աւրուած  
կըզուիլ = կըզուըտել,  
ծեծկուել, պաներէ  
կծուիլը, աւրուիլը  
կէլիմ, մշտութի չափ մը  
կէլակրի, քաշելու դործիք  
կէշցաւ  
կէօպէկի, պորտ  
կըծ, մանկակոն խածնել  
կըրող = գրող, անէծք մընէ  
կըրան = կթուն  
կըրնուց, 2 մատով բռնու-  
ած բան  
կըրուիլ, խազի մէջ կոր-  
սընցնել  
կիւկիւմ, պղնձէ սափոր  
կիւնիւ, նախանձ  
կլայել = զալայել  
կծիկ = կծիկ = կզիկէլ,  
մանած կզիկէլ, փախչիլ  
կծուել = կզուել, աւրուիլ  
կմել = կճան  
կմողել, կեզեւել  
կըմկմալ, ծամելով խօսել  
կըմպուզ, բռունց  
կմուել, մազըր կամ խմորը  
կըշառ = կչիռք  
կոլ, ուժ, տաքութիւն  
կոկով, ամործիք  
կողիմծ հացի  
կոմ, ապուխտի կտոր  
կոնծել, խմել

կոմինոս, վերքոս  
 կոշտ ու պոլոշտ, աղեղ  
 կոպան, մեծ վէդ  
 կոռ, լէշ, զիակ, գերեզման  
 կոռել | թրքաց գերեզման  
 կոռօնց |  
 կոռել = կոռըել  
 կոռէմ, բանձար մը  
 կոռոշ, եղջեր  
 կոռտալ, խորունկչն ցաւիլ  
 (ցուրտաէն)  
 կորգել = կործանել, յափշ-  
 տակել  
 կործել = գործել կտաւ  
 կորկոս  
 կուլիկ, մանկանց հաց  
 կուկուզ = կկզել  
 կումտուլիկ, կլոր  
 կուշ, հացի, սխառորի աման  
 կուսք նստիլ հաւու, թխսել  
 կուտ, հումտ, դրամ  
 կոկուիլ, զարդարուել  
 կուբալ, մուրալ  
 կոկովիլ = գովուիլ  
 կուըրտուլի, ծեքծեքել  
 կողիլ = շոշչել, փակչել  
 կոցնել, զարնել, փակցնել  
 կոահել, մակարերել  
 կոկոալ, հաւու, գորտի  
 կըրնիկ, գանգրաւոր մազ  
 կըռանիք վիզի, դժուար  
 գործ  
 կոտած, ծաղկի թողած  
 հետք  
 կոտիլ միսի, երբ չեփիր  
 կոկոտուք, զդայռանք

կ կոմքել, մատերով սխմել  
 կոտիկ, մանկական ակռայ,  
 զառն  
 կոտել = կոցել հաւուց  
 կոտցել, գիզել  
 կոտել, գէշ կարել  
 կոծօն, կաշառք  
 կիել = տփել, զարնել  
 կօտալ, մեծ չէրէփ  
  
 Հազըրուորիլ, պատրաս-  
 տուիլ  
 հալաւ, հարս եւ փիսի  
 հանդերձ  
 հալլողի, տիւզպէնտ  
 հալուոր, ծեր  
 համբայ, անփորձ  
 հայ հայ, այո՛  
 հայտէ, օն  
 հանգ հանել, ժանտախորի  
 պալար հանել  
 հանկուստ = հանկոյց  
 հաշան = հաշմշել  
 հասուկ, հասած  
 հավան, սխոռոկուշ  
 հարել, կարադ հանել  
 հարեւորդոգի (սուրբ),  
 աղօթքի սկիզբ  
 հարկ = հարկիք  
 հարսանա, դրացնուհի  
 հարսանախպար, հարսին  
 ընկերացող  
 հարսընկուլ, սոկոր մը  
 հարսնուկ, վարպետին կինը  
 հաւկուր, արեւամուտէն  
 վերջ չտեսնող

հափ ամել, մանկանց ու-  
տելը

հեզկլտալ = Հեծկլտալ  
հեր մը, անդամ մը  
հերսուիլ, սրդողիլ  
հէմի մշտուրի  
հէտիկ, խաշած ցորեն  
հէրիսէ  
հէօմիկիր հէօմիկիր, խնդալ,

լուլ

հըմար = Համար  
հըլըմդնալ = Հիւանդանալ  
հըրիշտակ = Հրեշտակ  
հիմել, մշտութը պատրաս-  
տել  
հնաւորիլ = Հուն ելլել,  
մաքառել  
հըմիընալ, Հոդ ընել  
հըմնարել = Հահճարել =  
Հնարել

Զ, տես Ծ գերի մէջ մէծ  
մասը

ձգձգել  
ձբյնել  
ձռան, Փորը քչող  
ձրձգնել, որսկել  
ձրձնին

Ղաշ քամքի  
ղժալ ջրի  
ղըժլտուֆ = ղըժլտալ  
ղովլ, դայպէր-  
ղուքնի, կերպասի տեսակ  
մը

ղուռնազ, խարդախ  
ղոչախ, զուարի

Ճա անել մանկանց  
նաղու, պառաւ  
նարել = ճայթել  
նաղ, վանդակ, զազաղ  
նամկրըել, եղոնքներով  
նաշ, տափակ հաց  
նարնկուիլ, պատրաստուիլ  
նարուորիլ, պատրաստուիլ  
նգուալ, ճտալ բենի տակ  
նենին, մնացորդ եղ, աղտ  
նըզալ = ճըզճզալ  
նգլած, նիշար, խեղճ  
նըզմել = ճնորել  
նէկրէ  
նէնկուի, զոյն մը  
նընքալ, Հաւու  
նիվ, ստք  
նիտ, վիզ  
նիրիր, խազ մը  
նիւմին, Հարբած  
նէկզ, Խուկզ, փոքր, տկար  
նըլնալ = նըլվալ, նշուլել  
նըլվուր, տեսակ մը աղուր  
նղել = նողիլ, մշտութը  
երկուքի բաժնել  
նըզըզ, լացան

նըզլտալ, խոխոչել  
նմոել = ճըժել  
նըմըորիլ = նըմլուիլ  
= նըմոքել  
նըլխ եղած Հաւկիթ հո-  
ւուն տակը

ՅԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ = ՃՐՆԿՐՔ-  
 ՄԱԹԻ  
 ՖԱԼԿՈՆԻԱԼ = ԳԺԳՈՇԱԼ  
 ՅԵՐԱՎԵԼ, ՄԱԿԱՂԵՑՆԵԼ  
 ՅՈՐԱԼ = ՅՈՐՅՈՐԱԼ, ԿՐԵ-  
 ՐՄԼ  
 ՅԱՊՈԽՈՎ ԱՀԲ  
 ՅՈՐՈՒԼ, ՄՊՐԻՄ  
 ՅՈՐԱ, ՄՐԳԵԼՈՎԵ  
 ՅՈՐՈՎԱԾ, ՄՊԱՊՈՒՆ  
 ՅՈՐՈՅՈՎԱԼ  
 ՅԱՎՈՒԹՅՈՒՆ  
 ՅՈՐՈՎԱՎԱԼ  
 ՅՈՐՎՈՍՏՈՎԱԼ ԲԱՀՆՈՅ  
 ՅՈՐՅՈԳՈՎԱԼ  
 ՖՈՐ, ՃՈՐ  
 ՖՈՐՄՈՐ, ՄՊԱՐ ԺԱՆԿԱՆՈՅ  
 ՖՈՆ, ՄՄՈՐՃԻԿՆ ԻՆԿԱՋ  
  
 ՄԱԳ, ԱՌԵՄ ՄՊՋՐ  
 ՄԱԼԱԿՈՒՆԻԵԼ, ՄՊԱԵՂԵԼ, ՀՈ-  
 ՂՈՔՈՐԺԵԼ  
 ՄԱԼԵԿ, ՄՊՈՒՐ ՄԸ  
 ՄԱԽՈՆՅ, ԺԵԾ ՄՊԱՀՔԻ Ա-  
 ՊՈՒՐ  
 ՄԱՀՐԱՄԱ, ԲԱՀԿԻՆԱԿ  
 ՄԱՆԴԱՓՈՎ, ՄՊՈՒՀ  
 ՄԱՏՈՒՐԱ, ԺԱՆԱԾԻ  
 ՄԱՐ, ԿԵՐԱՊԱՍԻ ԼԱՅՆՔ  
 ՄԱՐԴԱՍԱՅԻ = ՄԱՐԴ ՄԱՐ-  
 ԴԱՍԱՆ  
 ՄԱՐԽ, ԽԻՋԻ ՎԻԱՅՄ ՎԱ-  
 ԱԵԼՔՔ  
 ՄԳԼԱԾ, ՄԵՐՈՒԱԾ  
 ՄԳԼԵԼ = ՄԳԼՈՎԱԵԼ, Ա-  
 ՐՄԼ  
 ՄԸՋՄԸՋ, ԳԱԽԱԴ  
 ՄԸՋՄԸՋՈՎ = ՄԸՋՄԸՋՈՎ, ԲՄ-  
 ՐՄԿ ԳԱՄԻՒ  
 ՄԵՐԵՒԼ, ԲՄԵԿ, ԱԿՂՄԵԿ  
 ՄԵՐՈՒԵՇԻ  
 ԱԼԵՒԿԵԾ  
 ՄԸՋՄԸՋ  
 ՄԸՋԻՐ, ԿՄԱԿԸ ՀՄՐՈՎ ԴՄՐ-  
 ՃԻՔՔ  
Ֆ ՄԼՈՒԼ, ԿԵՐԱԿՈՒՐԻ Աւ-  
 ՐՄԿԻՄ  
 ՄԽԱԼ, ՆԵՐՈՒՅՆ ԳԱՄԻՒ  
 ՄԽՍԵԼ, ԺՀՄԵԿ, ՀՐԵԼ  
 ՄԿԲՈԽՈՅ  
 ՄԴՄԴԱԼ, ՀԱԳ ԸՆԵԼ  
 ՄԲՈՒՆԵԼ, ՄՊԱԵՂԵԼ  
 ՄՇԵԼ = ՄԸՋՄԸՋՈՎ, ՄՆՈՒՀ  
 ՔԽԱՆԱԼ  
 ՄԸՋՈՎԵԼ, ՄԱՐԵԼ  
 ՄԸՄՈՒՐ, ԱՍՏԱՅՆԻ ԿՐ-  
 ԿԱԿՆՔՔ  
 ՄՈՒԱԼ ՄԱԼ, ԽՈՒՍԱՎԻԵԼ  
 ՄՈՒԵԼ, ԺՄԻԿ ԸՆԵԼ  
 ՄՈՒՍԱԼ, ՔԹԻՆ ՄԱԼԵԿՆ ԽՈ-  
 ՄԵԼ  
 ՄՈՒՄՈՎԱԼ, ՆՈՐ ԳԻՆԻ  
  
 ՆԱԳ ԱՄԵԼ  
 նազենիմ } վափուկ  
 նազիկ } վափուկ  
 ԱԼԲԱՆԻ, ՔՈՒՆ ԺԱՆԱԿԱՆ  
 ՅՈՐԱԾ, ՆՈՍՐ  
  
 ՆԱԼԱՅՈՒ, ԺԵՐԿ  
 ՀԱՊ, ԳՈՂ  
 ՀԱՊՉՅՈՎ

շամառ, ապտակ  
շեռք, կչիռ  
շինէտիր պակասութիւն  
շիլ, ծուռ աչք  
շիվ  
շըլխտի, գռեհիկ  
շըլշամբ, կղպանք  
շնքոկի, քնանալ  
շուլլալ } կարի տեսակ մը  
շուլլի } շուրիկ, մանձրացնող

Ռդիկ ողիկ գալ ցաւէն  
ոխնաձեւ, փորձելու ձեւ  
ուզիկ նուզիկ  
ուրբել = հանդիպիլ

Չանչան, շատախօս  
չէօրտիւկ, փոքր տանձ  
չըքիկ, տիլանքի տեսակ  
չըլքիկ, թեթեւոսլիկ  
չմշմալ, կամաց ուտել  
չմշաշխարի սուտ աշխարչ  
չընչաւոր, սնոտի

Պազար = Պարզինօր, հինգ-  
չարթի  
պալարտ = պարարտ  
պահծու, որդեզիր  
պանիկ, քնանալ մանկանց  
պաշիկ, համրոյր մանկանց  
պապահ, պահել մանկանց  
պապիկ, Աստուած ման-  
կանց  
պառուս, թելը կապել  
պարկ, գօրաւոր, կծու

պարպար, մանկանց սկա-  
րելը  
պարտըկել, ծածկել  
պէրինէսիվար, պէրինէսի-  
վեր  
պիշ, պիշուկ, աղուոր  
մանկանց  
պըլիկ, փաթթել  
պըլըկել, աղտեղել, փո-  
խանցել  
պլորել, փաթթել  
պնինդ, ընկուզի  
պըլիկ = պտտիկ, փոքր  
պնինդել, իրար անցնել  
թելը  
պնիրել  
պոսիկ, բոկոտն  
պոռպռալ = պոռալ  
պուռակ մանձի  
պուռակը պակաս, խնիք  
պսպղում, փայլուն  
պտել, խարել  
պտղել, ծրել  
պտղունց մը, քիչ մը  
պտներ, պռկունք  
պէշել, սոզալ  
պօդ = պօխնա  
պօտին, փայտէ սափոր

Սախտել, աւրել  
սաւմուկել  
սել  
սեւզուր, խահուէ  
սեւուսկ = սեւուց  
սըսպըալ, սուրբ ձեւանալ  
սըզլել, ցամքել, կծկել

սըրբընակներ, սուրբեր  
սըրսրիալ, ցրտէն զողալ  
սիկիլ  
սիմսիկը կախ, տիսուր  
սիմսիկը կախ, տիսուր  
սիմսինկ խաղալ  
սիւկսինկ, վիզ  
սըրնկտոալ } թափտոել  
սըրնկտոալ } թափտոել  
սըրկտոի = շիսուր  
սըրկտիկ  
սըրքած = սմքած = սքած  
սըրմել, ձգմել  
սկրել  
սըրմել, մէյնել, ամփո-  
փութէ  
սըրմբուք, խոչոր ալիւր  
սըրջիլ = չրջիլ  
ըստըկել, մաքրել  
սըրավատի, կարգով  
սորտել  
սուսախ, ջրի ամառն մը  
սուսիկ, անձայն  
սուժել, չինել  
սօխու, քարէ մէծ սան


վարիկ, թափել  
վաղվընկլոց, առառու  
վայլել, յարմարել  
վերվերիչ, իրար ձղող  
վէզ, տղոց խաղալիք ոսկը  
վըժալ, ցածէն հեծել  
վըլալ = լուսալ  
վիստալ  
վընկլընկալ շան

վրայ կլոխ, ձեռք մը հո-  
գուստ  
վրայ կոխ, կարի տեսակ  
Տահեկ = դայեակ  
տահրիլ, յողնիլ  
տանդալախ, ապուչ  
տանտան, պարել մանկանց  
տապլտկել  
տառօս, մաղթանք մը  
տատել, աշխատել  
տատէս, քալել մանկանց  
տարտակ, դատարկ  
տարտղնել, ցրուել  
տարուիլ, խաղը կորսնցնել  
տըզտզալ  
տէրէհ, ձիու երթալ  
տէրընտաս, տեառնդառաջ  
տէրու  
տէրվինօր } չորեքշարթի  
տըլխնել, -խած, աւրուիլ  
տըռըլ տըռլ խօսալ  
տիմկօզ = նիմկօզ, աչքը  
բաց  
տիսիկ, նստել մանկանց  
տիբուրին = տէրութիւն  
պահպանութիւն  
տիք, հպարտ  
տըլժիլ, աւրուել  
տխել, ներս լեցնել  
տղտղուք, հոդ  
տնիած մածուն  
տնտել, կռահել  
տըմտմալ, կամաց չարժիլ  
տոշկել, շատ եփած փիլաւ  
տոտիկ = տոտոխ, ոտք

տռխիլ = տռխած  
 տըսնան խօսող  
 տըսոտիլ, սրգողել  
 տփել, ծեծել  
 տփոց, ծեծ  
 տքալ, հեւալ  
 տօմիկուզ թոփի խաղալ  
 տօմտօմուել, հազնուել  
 տօտօզ, բարձրադլութ  
 տօրտօրալ, երերալ  
  
 Յարել = ծաթել  
 ցըյնել, ծենել  
 ցընել, փորը զնալ, փորը  
     քչել  
 ցուցըլալ  
 ցուցանի, հրաշք  
 ցըրել, ցըռել  
  
 Փար, իյնալու ձայն  
 փալփալ = փայլիլ  
 փալսուկ, խենթ  
 փամփլոշ, թափթփած  
 փամփալ = փամփուլ, փա-  
     փուկ  
 փասկուս, տարտամ  
 փատել, ծեծել  
 փատմալ, մսել, սառել  
 փատուոր, ոստիկան  
 փարչ  
 փուշուս, փափուկ  
 փոստ, կաշի  
 փուշու, սրիկայ  
 փուտ = փտամած  
 փուր, կեղեւ  
 փչել, մեռնիլ  
 փչոք, փչելով հանած թեփ  
 փոնաւել, փուռի աւել  
 փըսիսալ  
 փըսըրտալ  
 փըսոր, կտոր  
 փըրել = փոշել, հաց փըշ-  
     քել  
 փըրիլ, քակուիլ  
 փըրում = փոշուք, կտո-  
     րուանք  
 փըրցնել  
 փըցնել  
 փցար մը, կտոր մը  
  
 Քա, այր եւ կնոջ զիրար  
     կանչելը  
 Քած, էգ  
 Քամազոլ, զազջ  
 Քասխիլ = քացախի զա-  
     նալ  
 Քէսայիլ = քեսուէ, զաւաթ


Քիլուըտել  
Քլքէ = Քըպը, Հոր Հաց  
Քէլէշ, աղուոր  
Քէլիկ, հիւզ, մաշած կօշիկ  
Քըխ, աղտոտ, ձիու երթաւ  
Քըքքել = կտակել, դէշկար  
Քըուել = քթուըտել, ոջիւ  
Քնտառել  
Քիշ, Քիշէ, Հաւ վոնտել  
Քիշտել, զարնել, զամել  
Քիչիւ = քիւչիկ, շուն  
Քիփ, խծուծ  
Քըգլիկ, զառամիկ  
Քընկրիկ, թեթեւ քնանաւ  
Քունքարախ  
Քուռակ, էշու ձագ  
Քուռքէշ, հիւանդութիւն մը  
Քորել, խոշոր կարել  
Քըսըտալ, տնանաւ

Օզտել, բաւել  
Օլըրել, ոլորել  
Օխլաղու  
Օչու, շուն վոնտել  
Օշօշ, շուն կանչել  
Օշլոտիկ, ոջլոտիկ  
Օրյսակ = օր Հասարակ  
Օրքալըխ, մէջքի միս  
Օրոսկ, որորոց  
  
Ֆալախա  
Փէհիմսուզ, անխոհեմ  
Փըշ, Հոսելու ձայն  
Փըռլախ = փառլախ  
Փըռլտախ, Հովէն դարձող  
Իսաղալիկ  
Փըսալ = ՓըսՓսալ  
Փըռընմըլա, տեսակ մը Հաց  
Փօմկուրտալ, եփելու ձայն  
Փօտըրտալ, քըթմնջել



## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՑ

Ներածութիւն .....	1
Գլուխ Ա. Դաւառարարմերու տեսակը .....	9
Գլուխ Բ. Հնչափոխութիւն .....	16
Գլուխ Գ. Զայնախօսութիւն .....	22
Զայնաւորք .....	22
Երկրարրառք .....	29
Բաղաձայնք .....	33
Գլուխ Դ. Տառափոխութիւն .....	52
Զայնաւորք .....	52
Բաղաձայնք .....	54
1. Մեզմացումն .....	55
2. Նրբացումն .....	59
3. Նմանեցումն .....	60
4. Տեղափոխութիւն .....	62
5. Յաւելումն .....	63
6. Զեղջումն .....	64
Գլուխ Ե. Բառակազմութիւն .....	66
Ածանցումն .....	66
Բարգութիւն .....	67
Գլուխ Զ. Բայակազմութիւն .....	73
1. Կրկնութիւն .....	73
2. Ածանցումն .....	76
ա. Պարզ և կրկնակ բնաձայներու .....	76
բ. Ոչ-բնաձայներու .....	80
գ. Բաղադրեալ բայք .....	83
դ. Թրքերէնէ փոխառութիւնք .....	84
Գլուխ Է. Քերականութիւն .....	86
Գլուխ Ը. Նմոյշներ .....	95



ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0012699

